


Григорий



1918

09 DEC 2010



891.99
4-93

ԵՐԱՋ ՈՒ ՃԻՇՏ

(ՀԵՐԱՍԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱԳՐԵՐ)

ՅԱՐԱՋԱԲԱՆ
..... (Վ. ԹԵՂԵԵԱՆԻ)
ԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ ՄԷԶ ...
ՈՍԿԻ ԶՈՑԼԸ
ՀԱԿՈՒՄԸ
ՄԵՋ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ...
ԳԵՂԵՑԻԿ ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ
ՄԵՌԵԼՆԵՐՈՒՆ ՕՐՈԲԸ ..
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՈՒՈՐ ..
ՄԵՌԵԼՆԵՐԸ
ԳԱԼՏՆԻՔԸ
ՕՐՈՐՈՑԻԿ ՀԱՄԱՐ
ՊԱՐՁ ՀԱԳԻՆԵՐԸ
ԶԻԴՈՒՆ ՄԱՅԸ
ԳԱՂթականերԸ
ՀԵՐԱՍԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱԳՐԸ .

Տպությ. ք. ՊԵՐՄԵՐԵԱՆ

ԳԱԶԿՐԵ, 1915

25.02.2013

Կ Բ Զ Օ Ն Ե Մ

Անր՝ nr ինձի սովորեցմաց Հայրենիքը սիրել
իր անցեալի փառքին, և երկայի Արհւանս Պատ-
մութեան եւ ապազայի Հրաշագեղ Վերածնուն-
դին մեջ, հօրս, Վշտագին Երազի սա բանի մը
սժողութեցերը :

Ա. Ե.

3777-87

Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

27490-4-3

Վ Ր Ի Պ Ա Կ

սխալ	ուղիղ
23րդ էջ վերեն	7րդ տող է եր
30րդ » » Ա. » յուղուած	ձուլուած



6265-57

ինչպէս պերճանքի առարկայ մը սուգի տան մը մէջ, այս պահուս գրական հատորի մը հրատարակութեան գաղափարը նախ երակեցուց զիս : Արակն-Երկաթ, յանդուդն հեղինակը այս հատորին, որ ինծի կ'առաջարկէր անոր յառաջարան մը գրել, հրաժնեց իմ գտղափարս, ինծի բացատրեց թէ ասիկա ո՞չ դոհար էր, ո՞չ ծաղիկ՝ այլ իր սիրոը զօր կ'ուղէր դնել հայրենիքի միացող բուրվառին մէջ, և պնդեց որ կատարեմ իր փափաքը : Թերեւս այսու քո՞ն չհամոզուեցայ իր գծած պատկերէն՝ որքան անկից յետոյ, նուազ յոսուես վոյրկեանի մը ծնունդ սա՛ մոածումէն թէ Գրականութիւնն ալ կեանքի երեւայթ մըն է, ու ամենէն հզրներէն, և այն պահուն ուր մարդակերպ վսպրի գաղան մը մալեգնած մեր գրայ է ինկեր ու կը յօշոտէ մեզ, լա՛ւ են կեանքի ամէն նշանները որ կը յայտնուին և կը յայտնեն մեր ապրելու անընկճելի կամքը :

ԵՐԱԾ ՈՒ ՎԻՇՏԸ առնուած է ուղակի մեր ներկայէն: Ան գիշն է մեր հայրենի տան հիմնայտակ բանդումին և անոր մէջ մեր սիրելիներու արեան ուղինահոս հոսումին. բայց նաև ան երան է վերասսրոգմանը բնակարանին և վերկենցեղմանը բնակիչներուն, երազի անձայն պատգա՛մ մըն է՝ թէ ոչինչ կրնայ մեռցնել ազգ մը երբ ան չուզեր մեռնիլ և թէ պիտի մեռնին աւելի շուտ անո՞նք որ զինք մեռցնել կ'աշխատին:

Արակն-Երկաթի առաջին արձակ հասորն է «Երազ ու Վիշտ»ը: Այս երիտասարդ բանաստեղծը որ մինչեւ հիմա չորս կամ հինգ հատոր հրատարակած է տաղաչափեալ քերթուածներու, ներկայ փոթորկին մէջ կարծես որ աւելի ազատ ու յայնաթոք շնչել. կարենալու համար, կը դիմէ արձակին թեւերուն ու կը թռչի մերթ գար, հողին մօտ, մերթ ալ ժախրասլաց կ'ացնի այերին մէջէն . . . : Արդարեւ, հատորը որ պատմուածքներու հաւաքածց մը կը կոչէ ինքզինք, իրարու խառնուած. Երկւ տարբեր մասերէ կը բաղկանայ, երբեմ միենոյն կտորին մէջ իսկ իրարու խառնուած երկու մասեր, մին զուտ վիպակսն և միւսը՝ զուտ բանաստեղծական: Ըսի

թէ ամէնուն ալ նիւթը օրուան կեանքէն, կամ աւելի ճիշգը օրուան մահէն առնուած է: Առաջին մասին մէջ, եթէ յղացումը չունի փայլակներու շլացուցիչ բոցը, դոնէ լամբարի մը մեղմ լոյսովը կը տարածուի պատմուածքին մէկ ծայրէն միւսը, առանց ոչ մէկ անկիւն մութի մէջ թողու, այսպէս են Ուիւ Զու, Հայաստանի Զիւնու և Օրորոյն համար, որոնք ըստ իս լաւագոյններն են այս շարքին, պատկանելով հանդերձ Զէուահասուու (à tendances) արաւետք այն սեռին որ զերծ չէ իրեն յատուկ անպատեհութիւններէն: Ուրիշ մաս մը, սակայն, ինչպէս Հունաց, Մերեւները, ժամանակ, իրենց, իրենց առաւել նուազ վիպական ձեւին մէջ արձակ քերթուածներ են, և յղացումն ալ հոն, Կ'ըլլայ աւելի խիզախ և յանկարծ բոցեր կ'արձակէ որոնք պիտի ըսէիր երկինքէն գողցուած են, քան թէ երկրէն առնուած...: Ոյս խումբին մէջ Մերեւները, մանաւանդ, հակառակ կավտանի վերջերս հրաաարակած խորունկ ու պերճաշուք մէկ էջէն ուղղակի ներշնչուած ըլլալուն՝ ինքնատիպ է սակայն, որովհետեւ հայկական իր պարունակութեանը մէջ, և կը կազմէ գեղեցկագոյն արտայայտութիւնը Արսէններկաթի գրական էութեան ժամանակ մէջ համարիտ ու բարձր գրականութեան կտոր մըն է ան ալ...:

Միայն այսքան՝ ԵԲԱՋ ՈՒ ՎԻՇԻ ին վրայ ։ Գրականութեան գեւը որ վայրկան մը կալանած էր զիս, կը ձգէ կ'երթայ, ու կը մամ նորէն իրականութեան հետ դէմ դէմի...: Այսօր հայութ հարէր ու անբնակ նոյեմբէր ուսն է: Դեռ չլսեցինք որ ջարդն ու հալածնքը դադրած ըլլան անդիւ: Անդի՞ դեռ խումբերով կը մռնի, մերինները, կը մեռնին գիւղերով ու քաղաքներով՝ սուրէ, յոդնութենէ և անօթութենէ, ու մէկը չի կայ որ անոնց օդնէ...: Երբ առիւա կը յիշեմ այսպէս սուր կերպով, կը զղջամ խոստացած ու այս քանի մը տողերը գրած ըլլալու համար, և կուզեմ երթաւ խառնուիլ օտար քաղաքին օտար մարդերուն՝ մոռնալու համար ինքինը...:

Գրականութիւնը իրօք որ պերճանք մըն է այսօր մեղի համար...,

Վ. Ա. Հ. Ա. Թ. է. Ք. է Ե. Ա. Ա.

ԽԱՌՆՈՒԻՐԴԻՆ ՄԷ Զ

(ՊԱՏՄՈՒԱԾՔ)

Կամաւորի մը Յոււատեսրէն.—

Լեռներուն վրայ կը խոնարիէր արեւուն գուներ բոստագիլ, արիւնի գոյնով: Բանակատեղին լեռան մը սորոսր կը գտնուէր. գիւեր մըն ալ պիտի անցնէինք նոն՝ առաւօսուն կանուխ, չի լրւցած, շարունակելու համար մեր նամբան դէպի վտանգին գիծը՝ ուր մահուան պատկերը պիտի տեսնէինք արիւնոս կոխներու մէջ: Առաջին անգամը չէր որ պիտի հաղիպեկինք բուրբերուն, ար-

դին շատ անգամներ զղաձգօրէն սեղմուած էին մեր ձեռքերը հրացաններուն վրայ, ու խելայեղ գինովուրիւնը՝ զոր մարդ կը զգայ պատերազմի մեջ, խուժած էր մեր կուրծքերուն տակ հեղեղանան: Բայց երեք շաբարէ ի վեր կարօցած էինք զայն. ծարաւ էինք անոր: Վերջին գիւերը պիտի անցնէինք, լոյսը անակնկալիներ կը պահիր մեզի, թերեւս մահի՛ որ յաղթանակ մըն է հերոսին համար...

Արեւը մարը մտած էր. լեռներուն վրայ տժոյն լոյս մը կար, մարած ոսկիի փայլ մը՝ որ կ'անհետանաւ հետքինետք. ասուերները կը տանային, կը բանձրանային: Աչ կողմը, հազարամերը մը հեռաւորուրեան վրայ գտնուող անտառը կը բաղուէր գիւերին մեջ՝ որ կ'իջնէր սաւառնելով, սեւ արծիւի մը պէս, բանակատեղիին վրայ...

Համայնական լրուրիւնը կը վերադառնաւ իր ծոցին մեջ առնելու ամեն բան: Տիարուխիւն մը կար այս բոլորին մեջ, հոգեկան տիարուրիւն մը.. Աչքերը բախիծով լեցուն՝ կը սպասէին ամենքը սուրհանդակին՝ որ կ'ուսանաւ.. Սիրելիներու պատկերներ կ'անցնէին դողալով կիսաստուերին մեջ, եւ՝ ամեն կուրծի տակ կը բացուէր գեղեցիկ Յոյսը՝ առանց որուն պիտի կորսուէին անոնք, հայրենական տուները՝ զոր եւեսի վրայ ձգած եկած էինք հոս՝ մեռնելու համար.. Երեք հարիւրի մօս էինք, մեր խումբը հինգ հարիւրէն աւելի էր: Մեր գիւղին տատերը կային մեռած, բայց բաւական կը մեալինք դեռ:

Ամիսներ անցեր էին, լուր մը չեինք առած ..

— Կ'ոււանայ, գիւերը կոխեց մեր գլխուն, սրտի մեջ կուլայ մեկը՝ զոր կը նանշնամ ..

Մերոբն էր: Քովս նսած էր ան. բարի մը վրայ, արմուկները ծունգերուն՝ գլուխը ձեռքերուն մեջ: Մեր գիւղին էր ան. արդին կը նանշնայինք զիրար դպրոցին, յետոյ երբ կ'երբայինք հողը հերկելու, միասին էինք: Երկուս ալ նոր ամուսնացած, մեկ տարին կ'անցնէր, եկած էինք այսպէս կոռուելու մեր դժբաղդ հայրեիիքին, անոր վրէժին համար...

— Հոգ մի ըներ, Սերոք, մինչեւ լոյս ատեն կայ ..

— Մինչեւ լոյս, բայց երե չի հասնի...

— Սիրելիներու նաևակները չեն կորսուիր, կուգան, մեզի կը գտնեն ուր որ ըլլանք...

— Մահուան մեջ իսկ...

Գլուխը շարժեց ափսոսանեով: Ես մօսեցած էի, բռնած էի անոր ձեռքերէն, կը նայէի աշերուն՝ որ կը լեցուէին արցունեով:

— Կը մեղադրես ինձի, կուլամ, ե՞ն, մեղադրէ՛, երե կ'ուզես, բայց իրաւոնք չունիս, բանի որ առիւծի մը պէս կը կոռուիմ, երբ հանդիպինք անոնց, եեզմէ պակաս չեմ մնար, բայց հիմա կուլամ, որովհետեւ մեկը կայ հոն, հիւանդ էր երբ բաժնուեցայ...

Իր կինն էր այն մ է կ ը: Ուզեցի միսիրարել զայն, յուսադրել, խօսիլ անոր հետ մեր գիւղին վրայ, խօսիլ մանկուրեան օրերէն, երբ միասին կ'երբայինք հօսերը

արածելու բլուրներուն վրայ, ձռւերուն մէջ .. բայց
լեզուս առաջ չէր երպար: Ես ալ կը տանջուի մտածելով
խմբիս վրայ, մէկ օրուան մէջ ամուսնացեր եինք, խո-
սեր եին գիւղին մէջ ըսելով.

— Է՞ն, տեսնիք միատեղ են մեծցեր, միատեղ կ'ա-
մուսնանան, միատեղ կը մեռնին ..

Միասին էինք հիմա վտանգին մէջ, միեւնոյն վիճակ
կար մեր կուրծքներուն տակ:

— Սերոք ջան, քեզ չեմ մեղադրեր ..

Զայն կը դողար: Սերոքը ծուեցաւ ինձի եւ աշխե-
րուս մէջ նայելով՝

— Դո՞ւն ալ կուլաս ..

Այլեւս չի խօսեցանք: Լոռութիւնը կը խորունկար...
Զայն մը կար հոգիիս մէջ, բայցր արձագանգ մը՝ զոր
հիմա կը լսէի՝ առաջին անգամն ըլլալով գիւղը ձգելիս
ի վեր: Ուզեցի ըսել Սերոքին.

— Մեր գիւղին կոչնակը, Սերոք ջան, ի՞նչպէս
անյօ կը հնչէր, գիտե՞ս, իրիկունքը, երբ հօսերը փարախ
կը քեկին... Բայց երբ աշխերս վերցուցի, ան բովս չէր:
Ասդերը լեցուցած էին երկինքը. հեռուն, աջ կողմը,
անտար կը տեսնուեր մուրին խառնուած, անորու, սար-
սափելի ..

Գլուխս ձգելով ծունգերուս վրայ՝ աշխերս փակեցի:
Հիմա կը տեսնէի մեր գիւղը, տնակներուն նրազները կը
պլավային, հեռոււն կը նմանէին անոնիք բացխփիկ ընող
աշխերու ժպտագին, զուարք: Մեր տունը լիւեցի. չի տրխ-

րեցայ. ինձի այնպէս կը բուէր՝ որ ան լեցուն էր երջան-
կուրեամբ. ձայն մը չէր պակած հոն, կը լսուէր ուրիշ
մը, հրեսակի մը ձայնը .. Օրօրոց մը կար՝ որ ինձի կը
սպասէր, եւ այն ատեն ուզեցի չի մեռնիլ, վերադառ-
նալ, սիրել ...

— Կը բնանա՞ս ..

— Զե՞, կը սպասեմ:

Սերոքն էր, միեւնոյն տեղը նսած, աշխերը սեւե-
ռուն հեռաւոր նամքուն վրայ՝ ուրկի պիտի երեւար
սուրհանդակը :

— Կը յուսա՞ս որ կը հասնի :

— Թերեւս ..

— Ի՞նչպէս պիտի կարդանք, կրակ վառելը արզիլ-
ուած է :

— Ասդերը կան ..

Սերոքը խնդագ: Ուրախութեան մը խնդումը չէր
ասիկա, որովհետեւ յետոյ չի խօսեցաւ, ու դարձեալ խո-
րասուզուեցանք մեր ցալին, մեր մածումին, մեր տրխ-
ութեան մէջ՝ սպասելով...

Կամաւորները ցրուած էին լեռան սոսրուր: Մեր
հրամանատարը տարիեն մէկն էր, ներմակ մազերով, եր-
կար մօռուք մը անոր լայն կուրծքը կը ծածկէր: Անոր
վրանին մէջ միայն լոյս կար, աղօս լոյս մը՝ որ հազիւ
կը տեսնուեր բանի մը բայլ անդին, որովհետեւ մուտքը
ծածկուած էր բանձր կտաւով մը: Վրեշին մը լսուեցաւ
հեռոււն, բոլորը սրափեցան եւ իրենց հրացանները

պատրաս' սպասեցին :

— Պարապ տեղն է, ըստ Սերոբը, նամակներն են ..

Զիերուն բռպինը գետին վրայ մօտեն կը լոււեր,
երբ ձայն մը հրամանատարին անունը տուաւ:

— Անոնք են, Սերոբ ..

— Երանի քէ բան մը գրած ըլլային ..

Սուրհանդակն էր: Հրամանատարը կառապանին բո-
ղի մը հարցումներ բրաւ, յետոյ միասին մտան վրանը:
Երեք պահապաններ՝ որ կառքին մեջ կը գտնուեին, իշած
էին արդեն: Թիֆլիսից հայեր էին երկուէր, երրորդը
ծերունի ռուս մըն էր: Մենք շրջապատեցինք զանոնք
հարցումներու տարափով մը:

Չատեր վրանին տուրզն էին, Սերոբը բոլով չէր:

Հրամանատարը տուտով դուրս եկաւ կառապանին
հետ:

— Տղա՛ս, նամակները պատրասեցէ՞ք, կառքը տու-
տով նամբայ կ'ելնէ...

Չեռք գրպանս տարի գրած նամակս հանելու հա-
մար, երբ թեւէս մէկը բաւեց: Սերոբն էր:

— Թուղրի կո՞ր մը:

Չունիք: Գլուխը շարժեց յուսահատօքն ու կոր-
սուեցաւ բազմութեան մեջ: Յետոյ վերադարձաւ ու
խնդրեց որ նամակս իրեն տամ: Հնազանդեցայ: Նստաւ
գետինը ու զայն իր ծունդին վրայ դնելով գրեց:

— Քանի մը բարեւ անոնց համար .. երէ գիտայի ..

Երբ նամակս կը վերադարձներ, ձեռքերը կը դողային:

Կառոքը նամբայ ելաւ մէկ ժամ յետոյ: Հրամանատարը
իր վրանին առջեւն էր:

— Տղա՛ս, ըստ ան, ով որ նամակ ունի, ես կը
կանչեմ, ներս կուզայ կարդալու համար, չըլայ որ մէկը
լոյն վառէ...

Ո՞վ գիտէ, քանի՛ սրեր դողացին այն ատեն, քանի՛
աչքեր լեցուեցան արցունենով, քանինե՛ր յուսացին՝ վերջը
յուսահատելու համար .. Շատերը կ'երթային տիրութեամբ,
լոիկ, շատերը լալով կ'ելնեին դուրս, սրամմիկ արա-
րողութիւն մըն էր կարծես նամակներու այս կերպով
բաշխումը: Կարգը իմս էր. մտայ. կը դողայի: Քանի
մը վայրկեանեն կարդացի նամակը, զաւակի մը հայրն
էի, սիրս կ'ուռէր երջանկութեամբ, բայց յետոյ մոռցայ
մեր տունը, Սերոբին տունը լմնցած էր .. Անշարժ' կը
մնայի, կ'ուզէի խօսիլ, չէի կրնաւ: Վերջապէս մօտեցայ
հրամանատարին:

— Սերոբին համար նամակ չի կա՞յ:

— Երէ ըլլայ, պիտի կանչենք զայն:

— Ո՞չ, մի՛ կանչէք, մի՛ տաք, երէ կայ, որովհետեւ
կինը մեռած է ..

Անոր անունը չի տուին: Երբ դուրս ելայ, վրանին
դրան առջեւ ինձի կը սպասէր:

— Քեզի համար չի կայ, Սերոբ, բայց լուրերը
աղէկ են, ձեր տունը նոր լոյն մը կայ, մանջ զաւակ մը
ունեցեր ես, կինդ առողջ է ..

— Թուկդ ի՞նչ է :

— Խմբն աղջիկ է, Սերոք, ի՞նչ ընենք, Ասուծոյ բարին է...

— Ո՞վ է գրեր:

— Պետոսը :

Պետոսը եղբայր էր : Նստանք իրարու ժով : Բանակատեղին փոխուած էր հիմա : Ամեն տեղ կարծես ուրախութիւն կար, սիրելիներու հոգին կը սաւառներ զիւերին մէջ, սիրելիներու բաղց հոգին, խունկի, բալասանի պէս անոյօ :

— Տուր ինձի նամակը :

Կը վարանի, բայց հնազանդեցալ : Առաւ զայն, տարաւ իր տրուենին համբոյրի մը համար : Երբ զայն ինձի կ'երկարէր, բանի մը կարիլ արցունք ինկան աշերէս, բայց Սերոքը չի հասկցաւ որ կուլայի...

— Ի՞նչ գրեցիր, Սերոք, նամակիս վրայ :

— Անոնց բարեւ դրկեցի, երեւ գիտնայի, համբոյրի բանի մը ծաղիկներ չէի մոռնար տղուս օրօրոցին ..

Եւ երգ մը, բաղց, միամիտ սիրերգ մը՝ զոր զիւղին մէջ կ'երգեկինք իրիկունները, անոր տրբներէն բռաւ քերեւորէն, յետյ լրեց ուրախ ժետով մը :

Զախ կողմը կը տարածուեր դաւս մը մինչեւ հորիզոն : Կէս զիւերը կը մօտենար, երբ խարոյկանան կրակ մը տեսանք հեռուն : Հրամանատարը վրանին լոյսը մարելով դուրս եկաւ :

— Հայաստանի տղամ, մեզի կանչեց, երկու հոգի պէս է երբան համար ..

Սերոքը առաջ նետուեցաւ . Ես իրեն նետեւեցայ : Զիերը պատրաս էին, բառատրոփ՝ հեռացանք : Զեխն խոսեր իրարու, բայց երբ կրակին կը մօտենայինք, մարդկային դկմեր կը տեսնուեին անոր շուրջը : Թուրքեր էին, բազմութիւնը մեծ էր :

— Հոս կեցիր դուն, ես կ'երամ :

Զի պատասխանեցի, հնազանդեցայ Սերոքին, սանձը բաւեցի, բայց երբ ան կորսուեցաւ մուրին մէջ, սկսայ դողալ ամբողջ մարմնով : Ինչո՞ւ չի նետեւեցայ, ինչո՞ւ մեկը կարծես բռնած էր ձիուս սանձն ու կ'ըսէր «Կեցի՛ր :» Զէ՛, պէս չէր որ կենայի, պէս էր նետուեի անոր հետ վտանգին մէջ առանց վախճալու .. բայց ան կը վերադառնար :

— Թուրքեր են, պէս է յարձակիլ, մեր ներկայութիւնը յայտնի չէ անոնց ..

Բայց կրակը մարեցաւ յանկարծ, ու կատաղի հրացանաձգութիւն մը սկսաւ : Տեսնուած էին :

— Գնա՛, շուտով, մի՛ կենար ..

Սերոքը զարնուած էր կուրծքէն : Կը վարանի, ինչ ընելիին անկարող էի որուել, բայց կ'աղաչէր ան .

— Գնա՛, մի՛ կենար, ես պիտի մեռնիմ, նամակը տուր, վերջին անգամ քերեւս կրնամ կարդալ խառնութիւն մէջ, երբ մերինները կրակ բանան ..

Եւ այն ատեն յիշեցի ինչ որ բած էի անոր, «Ճուրերը աղէկ են...» Նամակը ձեռքին մէջ դրի, սեղմեց ուժգնորէն իր վկրքին վրայ, ու վերջին անգամ, երբ

ձեռքս կը բաւեի , աւրաւ զայն իր ժրութիւն՝ կարծես
երախտապարտ ըլլալու համար , որովհետեւ երջանիկ կը
մեռներ , եւ իր մահամերձի աչերուն մէջ օրօրցի մը
նրեւակային պատկերը կար...

Ի՞նչ խորհեցաւ , երբ կը հեռանայի , չեմ գիտեր .
թերեւս մեռաւ շուտով... Բայց ես յիշեցի գիւղին խօսիր ,
առանց վախճանու , ընկերոջ վրէժին համար"

— Է՞ն , անոնք միատեղ են մեծեր , միատեղ կ'ա-
մուսնանան , միատեղ կը մեռնին...

Յետոյ , երբ մերինները հասան , խառնուրդը բոր-
բոքեցաւ , կատաղութեամբ : Գիրկընդխառն ահուելի
կորի մը՝ որ մինչեւ լոյս տեւեց , մերիններէն շատերն
առաւ իր փառքին եւ արիւնոս յաղթանակին մէջ : Լու-
սաբացին մեր զոհերը քաղելու կը պատրաստուիինք , երբ
գտայ զայն : Զիերը անցեր էին անոր վրայէն , Սերոբը
անհանաչ էր : Բայց իր փշուած կուրծքին վրայ երկու
ձեռքերը խաչաձեւ՝ կը սեղմէին իրենց մատներով խա-
բեբայ նամակը պատառատուն , եւ երջանկութեան մը
լոյսը կարծես իր դէմքին վրայ կը սահեր մեռելական
գեղեցկութեան մը ժպիտով ...

Մեդր. 1915

— 16 —

37472-82

62655-57

ՈՍԿԻՒ ԶՈՅԼԸ

Դեռ իր ականջներուն մէջ կը խժար Տէր Յակոբին
քարոզ՝ զոր իր ամբողջութեամբ յիշել կը փորձէր , ես
կանչել իր մտքին մէջ անոր ամեն մէկ բառը , ամեն մէկ
խօսքը : Բայց տեսակ մը կսկիծով , տեսակ մը խորապես
տխուր յուսահատութեամբ զլուխը կը շարժէր՝ անկարելի
օգնութեան մը մտածումով . . . : Իր երկու զաւակները
զացած էին արդէն , անձանօր նամբաներէ , հայենիքին
դրօւակը վեր բռնելու համար կատաղի խառնուրդներու
մէջ , վեր ամեն բանէ , մարդկային ամեն շահերէ , ամեն

2
11936



17 —

երշանկութիւններէ ու փառքերէ վեր, որպէս զի անոր մետախս ծալքերուն մէջ արշալոյսներու ոսկեղէն լոյսը սահիւ անժիշտնելի պայծառութեաբ :

Քահանան նոր բան մը չեր խօսած այն օրը իր բարոգին մէջ : Գիւղին Տերտերը պարզուկ բառերով հայենիքին սէրը բացատրած էր գիւղացիներուն, որոնք ուշադրութեամբ եւ հոգեւին հետեւած էին անոր՝ մինչեւ վերջն խօսքը, որուն հառաջանենով մը պատասխանած էին զերմեռանդ սրեր պարզ եւ հպարտ կուրծերու տակեն...

Լուսարար Կարապետը մտիկ ըրած էր անոր, եւ իր սիրը գաղտնօրէն արիւնուած էր անձանօր վճիք մը բեռին տակ : Տէր Հայրը իրաւունք ունէր, պէսք էր օգնել հայրենիքին, հարուսը իր բանկը բանալով, Երիտասարդը իր սիրը, հայրենիքի Յոյսին բաժակը ոսկիով, արիւնով լեցնելու համար . . . :

Բայց այդ գիշեր լուսարար Կարապետը չեր կրնար մնանալ : Կես գիշերը անցնելու մօս էր, աշքերը սեւեռած մուրին՝ հարցնել կ'ուզէր Աստուծոյ, հարցնել բան մը՝ որուն իրականացումը սարսափ կ'ազդէր իրեն, ձեռքերը կը դողացնէր . . .

Ի՞նչպէս, կը մտածէր ան . Եկեղեցին հայրենիքին փառքն է, ամենագեղեցիկ պատիւր՝ որուն համար արդին ցեղին պատմութիւնը ոսկեղէն էջեր էր ունեցած՝ Աւարայրի վարդակարմիր գափնիներով զարդարուն . . . : Եւ յանկարծ իր աշքերուն առջեւ տեսնել կը կարծէր

խումբը դիւցազներուն՝ որոնք արհամարհած էին մահիր, մեծավայել հպարտութեամբ :

Իր կատարելիք արարքին մտածումը հետզինեակ զզուելի, դատապարտելի կը բուէր : Լուսարար Կարապետին գլուխը կ'իմար ծանրօրէնն, յոգմութեամբ, կուրծքին վրայ՝ որուն տակ սիրով կ'արիւնէր տակաւին . . . :

Ի՞նչով կը տանջուէր իր միտքը :

Ոսկիէ ձոյլ մը կար գիւղին Եկեղեցին : Երկու տարի առաջ մօսակայ բաղամէն հարուս այրի մը իր հիւանդ զակին առողջութեանը համար նուիրած էր զայն Ասուածամօր : Ոսկիէ ձոյլին վրայ, որ փոքրիկ նարինչի մը մեծութիւնն ունէր, փորուած էր սիրտի մը պատկերը, հիւանդ, մեռնող սրտի մը պատկերն անտարակոյս : Ոսկիէ ձոյլը կը մնար հոն, աջ կողմի մատուռը, Ասուածամօր պատկերին առջեւ . . . :

Լուսարարը կը վախնար մտածելով թէ այրի կնոջ զաւակը բերեւս չեր մեռած, ու պիտի մեռնէր երէ ոսկիէ ձոյլը վերցուած ըլլար իր տեղէն . . . : Բայց տեսակ մը անհաւատութեամբ կ'որուէր ինքնիրէն՝ թէ մետաղէ ձոյլ մը անձանօր զօրութիւն մը չունէր հիւանդ սիրտ մը առողջացնելու համար : Սուրբերը, սրբուհիները, լուսարար Կարապետին Երեւակայութեանը մէջ, պարզ ու մանուր կեանիր սիրով հոգիներ էին, Երազային զերմեռանդութեան մէջ ապրով մարդկային հրեւակներ, Շիւրէն բոլորովին հեռու, աղօքի, սիրոյ, արցունիի, գեղեցկութեան կիսասուածներ էին . . . :

Հայրենիքը պէս ունէր օգնութեան. ան տուած էր անոր փառէին իր երկու կտրին զաւակները. ուրիշ բան մը չունէր տալիք...: Բայց իր միտքը կը տանջուէր սասկօրէն: Ինչո՞ւ մնար ոսկին ձոյլը հոն, պատկերի մը առջեւ, անզործութեան դատապարտուած...: Ինչո՞ր կրնար ընել անիկա, մետաղի կտորը, բանի՞ վիրաւորներու օգնութեան կրնար հասնիլ, բանի՞ դիւցազներու զենթերուն նոր փայլ մը, նոր կրակ մը կրնար տալ... Զե՞, կը մասձէր ան, մեղք մը չէ ինչ որ պիտի ընեմ, պէս և որ ընեմ, կրնամ ընել, արդէն ինծի համար չէ, հայրենիքին համար է...:

Ցիսուն տարեկանի մօս մէկն էր լուսարար Կարապէտը: Քահանայի զաւակ, եկեղեցական զբաղումներու կապուած էր տարիներէ ասդին: Լուսարարի պատօնով՝ գիւղին փոքրիկ եկեղեցին իր երազներուն հայրենիքն էր ընտրած...: Բայց հիմա ուրիշ հայրենիք մը կար, ցեղին որորանը, նախահայրերու գերեզմանը՝ զոր պէս էր միւտ գեղեցիկ պահել ազատութեան եւ պատիւի մէջ...:

Մինչեւ լոյս արքուն մնաց: Առաւօսուն երբ եկեղեցին փոքրիկ կոչնակին զօղանչիւնը լսեց, անապարեց երքալ հոն, ուշ էր մնացած արդէն. ո՞վ էր լուսաւոծ արդեօֆ եկեղեցին: Երբ մտաւ, առաջին անգամ մօսեցաւ Աստուածամօր պատկերին. ոսկին ձոյլը կը մնար հոն: Չորս կողմը նայեցաւ, մէկը չի կար, ձեռքերը կը դողային, խաչակից, բայց չի կրցաւ... Խորանին ետեւէն անցնելով ձախակողմեան դասը զնաց: Բուր-

վառը կը միար. խունկի ներմակ զոլորչին, կիսասուերին խառնուած, եկեղեցին կը լցցնէր: Ամեն բան, ինչ որ կար եկեղեցիին մէջ, իրեն օսարութիւն մը կը ներընչէին. այնպէս կը բուէր որ ան առաջին անգամ ըլլալով կը մտնէր հոն, որովհետեւ նոր սիրս մը կը տրոփէր կուրծքին տակ, նոր Աստուծոյ մը կը հաւասար այլ եւս...:

Զի կրցաւ կենալ, եկեղեցին կը լցուէր հետզինեսէ: Երգեցիկ սղաներէն մէկ բանին աջ կողմի մատուոը կը գտնուէին: Գնաց հոն: Սպասեց որ դուրս ելնէին անոնք: Երբ բոլորովին մինակ ու վսահ եղաւ, մօսեցաւ պակերին. այս անգամ ձեռքերը չի դողացին, բայց երբ իր մասած վերարկուին տակ ծածկելով ոսկին ձոյլը, դուրս կ'ենիր, ոսերը առաջ չեին երբար...: Նստաւ: Պաղ ժրժինք մը խուռա ՚յարիներով իր ճակատը ողողեց, լեցուց դեմքին խորումները: Խորունկ ու ցաւազին հեւեով սիրտը կ'ուռէր, պիտի պայթէր կարծես: Չան մը՝ որ իրեն ծանօթ չէր բնաւ, կը դատապարէր արարքը. «Ես դարձո՞ւր» կ'ըսէր ան: Ելաւ, ուզեց վերաբարձնել, բայց իր աշեներուն երեւցաւ գելցեցիկ պատկեր մը. Ենոնուն, արիւնոս խառնուրդներու մէջն ծնած հայրենիքն էր ան, եւ այս անգամ առանց վախճանու եկեղեցին բակեն դուրս ելաւ...»

Տուն գալով կնոջը յայտնեց որ կարեւոր եւ սիրադական յանձնարարութեան մը համար մօսակայ զիւլը կ'երբար: Կառքերու կայարանը հասնելով Շլասեց որ

ուշոցած էր։ Երկու ժամի չափ սկսել էր սպասել։ Մեկը չէր տեսած անոր անցնիլը երկայն ու լայն ճամբայից՝ որ կ'երկարէր մինչեւ կառերու կայարանը։ Կեսօրին կարերը վերաբարձան։ Առաւօտուն բան մը չէր կերած, բայց ինքնինքը բնաւ անօրի չէր զգար։ Սիրը լցուն էր գոհութեամբ, առտասովոր երջանկութեամբ մը։ Ս... գիւղը հասնելով՝ գիշերեց հոն, փոքրիկ պանդոկի մը մէջ։ Ոսկիկ ձոյլը անկողինին բարձին տակ դրաւ, իր գիխուն բովը, ձեռքը վրան։ Հետեւեալ առտուն կանուխ ողքեկառի վակոնին մէջն էր։ Հասաւ վերջապէս այն խաղաքը՝ ուր ապահով ձեռքերու մէջ պիտի դնէր ոսկիկ ձոյլը։

Սրժին փորուած պատկերը՝ անոր աչքերուն կարծես կեանենով լցուն սրտի մը երեւոյը կ'առնէր։ «Թաճի՛ սրտեր պիտի սփոփուին, կը մտածէր ան։ աչքերը կը լցուեին արցունենով, որովհետեւ լուսարար կարապէր իր զաւակները կը լիւէր . . .»

Բայց երէ հարցնին իրեն որ ի՞նչ էր այն ոսկիկ ձոյլը, ինչո՞ւ սրտի մը պատկերը կար անոր վրայ . . . Ի՞նչ պիտի պատասխանէր այն ատեն։

Սպասումի սրահն էր ան։ Գուռը բացուեցաւ։ Երիսասարդ մը զինքը առաջնորդեց գրասենեակ մը՝ ուր նուիրատութիւնները կ'ընդունուին։ Աչքերը գետին խնարհած, ամօքահար, հանեց վերակուին տակէն ոսկիկ ձոյլը, դրաւ զայն գրասելանին վրայ՝ բորովելով։

— Մեր գիւղին փոքրիկ եկեղեցին կողմէն արիւնու

հայրենիքին համար . . .

Նախապատրաստած չէր իր ըսելիքը, յանկարծակի լեզուին ծայրն եկած էր խօսքը՝ զոր բորոված էր ան, աչքերն արցունենով լեցուած . . . Այլեւս մեկը պիտի չի հարցնէր անոր քէ ինչո՞ւ սրտի մը փորուած պատկերը կար ոսկիկ ձոյլին վրայ։ Եկեղեցին մը նուիրատութիւնն է ան, սրտի կոր մը՝ ազնիւ եւ հպարտ կուրծք մը հանուած . . .

Երբ գրասենեակին դուրս կ'ելնէր, հաղցրիկ ժայիս մը կը նուշէր արցունեներով բրջուած իր խորունկ աշքերուն մէջ . . .

Պիտի պատմէր ամեն բան Տէր Յակոբին։ Ստացագիրը ձեռքերուն մէջ սեղմելով՝ կը մտածէր։ «Երանի՛ քէ իմ սիրս ալ ոսկիկ ձոյլ մը ըլլար, աւելի արժէք պիտի ունենար անիկա, մինչդեռ հիմա ծերացած կուրծքիս տակ միայն արցունի աղբիւր մըն է . . .» Ազնիւ ափսսանենով մը լցաւ հոն։ Սիրը կ'ուռեր տանջանենով, բայց իր հոգին կը բացուէր, իր պարզ եւ հպարտ հոգին, խննիաբոյր ծաղիկի մը պէս՝ Հայրենիքի Փրկութեան Յոյսին մահուր ու պայծառաւով բաժակին մէջ . . .

Օդական. 1915

ՀՍԿՈՒՄԸ

ԳԵՐ. ԹՈՐԳՈՄ ԵՊԻՍԿ. ԳՈՒՇԱԿԵԱՆԻՆ

Խրիկուն է: Եկեղեցիին մեջ կը տրէ խորունկ լոռութիւն մը: Սիրտերը կ'արիւնին գաղտնօրէն, հոգիները կը սպասեն անձկաքեկ՝ միսիքարական խօսի մը՝ որ եպիսկոպոսին շրբներէն պիտի գայ: Բալոր անոնք՝ որ եկած են հոն, պառաւներն ու ծերերը՝ որ կ'աղօքն ծնրադիր, երիտասարդներն ու չափահասները՝ որոնց նայուածին մեջ զայրալից վետի մը պատկերը կայ, բոլոր կը յուսան, որովհետեւ յոյսը կեանքն է, եւ անոնք եկած են կեանքին համար, անոնք հաւաքուած են հոն Յոյսին

Եւ Ազօրին համար, ծուխէն ու խութկեն սեւցած գըմբէքներուն տակ, բոլորն ալ պանդուխսներ՝ որոնց համար հայրենիքը կարօներուն ամենախաղցնէ, վիշերուն ամենագեղջիկը, վսեմագոյնը . . . :

Նաև կամ անոնց մէջ՝ որ կուլան. արցունքը ցաւոս հոգիներու խօսքն է, զգայուն ու վիրաւոր սիրտերու պարզ արտայայտուրիւնը: Պառաւ մը կայ պատին տակ, սեւ, պատառատուն տալ մը ձգած ուսերուն, գլխիկոր, ձեռքերը միացուցած կուրծին վրայ, ծնրադիր՝ Աստուծոյ առօւն՝ իր սիրտը բանալու, զայն պարպելու, բոլորովին բափելու համար անոր բաժակին մէջ, յանուն բոլոր անոնց որ կը մեռնին, յանուն բոլոր զոհերուն, յանուն բոլոր ինկածներուն Ազատութեան ճամբուն վրայ . . . : Պահ մը նայուածքը կը բարձրացնէ ան. աչերուն խորը երազ մը կայ, երազի մը խորհրդաւոր, մթազիծ պատկերը՝ որ կը ժպտի արցունքներու պայծառութեան մէջ . . . : Յետոյ կը խոնարի, կարծես ամփոփուելու ինքն իր վետին մէջ՝ որ ամենուն ցաւն է . . . կամ քերեւս կ'ուզէ աւելի մեծ բաժին մ'ունենալ անկէ, որովհետեւ հաւատին զօրութեամբ կրնայ դիմանալ, մինչդեռ անոնք՝ երիտասարդները, ափառն, բնազանցական երջանկութենեն նեռացած՝ նիւրին սփոփք միայն կը փնտուն . . .

Յեղին վիրազեղ հոգին կը սաւառնի բոլոր ներկաներուն վրայ, խունկին ու մթատուերին մէջ, ինքն ալ խնկաբոյր ու բաղցրիկ, ինքն ալ նուիրական եւ ասուածագել . . . : Դող մը կ'անցնի բոլորին սրտին, եւ

կուրծիները կը լեցուին հեւեռվ, կ'ուռենան, շունչերը կը բանուին ու կ'սպասեն՝ խուլ, սրանմիկ հեծկլտանիք մը փոխուելով . . . : Ներկաներուն մէջ հարուստներ չի կան, կը վախնան անոնք, որովհետեւ խեղներուն արցունքը, խեղներուն յոյսն ու հաւատիք անոնց խղճին վրայ ննուող տնիկն է . . . : Թո՞ղ գալին անոնք զգալու, հասկնալու համար թէ մեռնող հայրենիք մ'ունենին, իր վետին, իր տանջանքին մէջ զեղեցկացած նուիրական հոգի մը, ամեն բանէ վեր, ամեն բանէ առաջ սիրելի . . . թո՞ղ զիտնալին անոնք թէ որբան պէտ ուներ ան սփոփուելու, որբան պէտ ուներ իրենց զանձերուն՝ զոր կը պահեկին բազսոցներու մէջ, իրենց հահոյին, իրենց արիւնոս, անմարգկային ու գարեւի երջանկութեանը համար . . . : Բայց անոնցմէ ոչ մէկը կար հոն: Եկեղեցին ցեղին պատկերն էր, սպաւոր ու ցաւազին, լյուած եւ անսիրական . . . :

Սիրտերը կը փիխն, կը հալին, կը ձուլուին կարծես ամենքն ալ մեկ ցաւի, մեկ տիսութեան, մեկ յոյսի եղբայրակցութեան մը մէջ, երբ եպիսկոպոսը կը սկսի բարողել՝ խնդրելու համար Ամենակալին օգնութիւնը Հայութեան վրայ, անոր ներկայ ծովածաւալ աղետին մէջ . . . : Լոռութիւնը կը տեսուի: Լոռութիւնը բոլոր հոգիներուն սրակցութիւնն է հիմա: Կրօնաւորը կը խօսի մեղմաձայն. անոր խօսքը սփոփանն է, որ սպեղանիք մը պէս կը ներազդէ գաղտնի վերիւնու, գաղտնի վիշերու վրայ: Բոլոր աչերը սեւեռուած են անոր,

կարծես սպասելու համար Յոյսին՝ որ անոր խօսերէն ծնած՝ պիտի զայ մեծալու իրենց կուրծքերուն տակ, — վաղուան հայրենիքի բարօրութեան, մեռեներու յարութեան ու բոլոր հերոսներու արիւնեն ծլած դափնիներուն Յոյսը . . .

« Խաչեր չունեցան անոնք հոն՝ ուր ինկան, նահասակիները հայրենիքին, բայց անոնց գերեզմաններուն, անոնց կիսաբաց հողակոյցերուն վրայ հսկող մեծ խաչ մը կայ, մեր զոհերու ոսկորներէն շինուած եւ անոնց արիւնեն կարմրած. ձեր բոլորին նայուածքները դեպի հոն, անո՞ր բող սեւեռուին, հաւասէի գերազոյն զօրութեամբ. մեր ցեղին վրեմճն է ան, վրեմճը բոլոր տանաւներուն, բոլոր եկեղեցիներուն՝ որոնք ախոռներու կամ զօրանոցներու փոխուեցան, բոլոր օրինուած ու նուիրական սերերուն՝ որոնք պղծուեցան անարգորէն, բոլոր մեր զաւակներուն՝ որոնց արիւնեն հայրենիքի դաշտերը կըսացան . . . :

« Զե՞, չեմ ուզեր որ լավ . . . » Իր աջը կը բարձրանայ դանդաղորէն, դողալով, ու շատերը՝ որ կը որջապատեն զայն, անոր աչքերուն մէջ կը տեսնեն արցունիքի խուռ կարիներու յորդումը. բայց ան կը շարունակէ յուզուած տեսով, աւելի ժխութեամբ, աւելի մելմածայն. « Չեմ ուզեր որ լավ, որովհետեւ հերոսական վիճակը արցունիքի պէսք չունի, ու ձեր վիճակը հերոսական է: Կապուեցէ՛ք անոր ու կապուած պիտի ըլլաֆ Հայրենիքին: Անիկա արիւնն է որ կը հոսի հեղեղանման՝ Ազատու-

թեան նամբուն վրայ, ցեղին վիրաւոր կողերէն՝ Յոյսի եւ Հաւասէի սկինին մէջ . . . Մերեցէ՛ք զայն, ձեր վիճակը, անիկա Հայրենիքին է որ կը մեռնի. հազար անգամ նահատակուած, հազար սննդամ բարձրացած Գողգորային վրայ . . . Տեսէ՛ք, բայց մի՛ լավ, որովհետեւ արցունիքին պղտոր կարիները անոր տեսիլիքին պայծառութիւնը պիտի նսեւացնեն. Տեսէ՛ք, բայց ոչ հեռուն, այլ այստեղ, ձեր կուրծքերուն տակ, ձեր արտերուն մէջ . . . Օր մը պիտի հսւաթենիք ինչ որ կը մնայ մեզի, մեր զոհերուն, մեր նահատակներուն, մեր հերոսական տղաներուն լրւսեղ մասունքները, եւ անոնց պատամունիքին մէջ նոր սերունդները պիտի սորվին ապրիլ եւ մեռնիլ Հայրենիքին համար . . . :

Ուրեմն մեր աղօրքները, մեր խնդրանիները բող բարձրանան Աստուծոյ գահին առջեւ՝ Հայաստանի լոյսին եւ անոր տանարներուն խունկին պէս մատուր ու վնիս . . . Սպասե՛նք այն օրուան, երբ մեր եկեղեցիներու կոչնակները Ազատութիւնը պիտի աւետեն իրենց հնչուն դօղանչներով՝ աշխարհի չորս ծագերը ցիր ու ցան հայ պանդուխներուն, կանչելով զանոնիք Հայրենիքի դրախտավայր գիրկը . . . : »

Զայնը կը լու, ձայնը մեղմ ու բաղցրիկ, ու տակաւին օդին մէջ՝ խունկին ու մքաստուերին խառնուած՝ անոր արձագանգը կը մեռնի: Ոչ մէկը կը շարժի տեղին: Բոլոր աչքերը կը լեցուին արցունեով, բոլոր զլուխները ծռած են . . . : Նայուածքները կը վախճան բարձրանա-

լու։ Վասի եղբայրութեան մը մէջ յուզուած հոգիները
կը դողան, ու բոլորին շրբներէն կը փախչի հեծկլտանի
մը պէս՝ «Ամէն . . . »։

Սեպտ. 1915

ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

(ԴՊՐՈՑՆԵՐՈՒ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՌԵՒԻ)

Վերաբացուեցան անոնք առանց իրենց վրայ խօ-
սեցնել տալու թերթերուն մէջ։ Լոռին, համեսորէն,
գեղեցիկ պարզութեամբ։ Բոյներու պէս՝ զորս լժած էին
ատենօֆ քռչունները, հիմա կը լեցուին կեանքով, լոյ-
սով։ Կ'ուզեմ ժանի մը տողով արտայայտել ձեզի տպաւո-
րութիւնը՝ զոր կը կրեմ այս պահուն՝ մտածելով ձեր
վրայ, դուք՝ որ վերաբացուող դպրոցներու սեմէն անց-
նելով կը վերաբացնեկ գրասեղանները՝ որոնց առջեւ
ժաղյոր է հասիլ, սորվելու, մտիկ ընելու համար դաս-

սիարակին նւմարիս խօսքը : Եւ ինքնաբերաբար իմ բոլոր հոգիս կը սլանայ թեւաբաց դէպի կեանքին քաղցրութիւնը, երբ առաջին անգամ զգացի որ կը կորսնցնեմ զայն՝ դպրոցէն ելնելով, լոյսին դողդղանքը սրտիս մէջ ... Անոնք՝ որ աշխատած էին անկեղծորէն իմ երիտասարդ մտածումիս բռիչք մը տալու ազատ երկնիքի մը կապոյտին մէջ, հիմա կը տեսնեմ զանոնք, ու տիրութեամբ, վետի դառնութեամբ մը կը հետեւիմ անոնց աշետով :

Տարեցանը՝ զոր կը սկսիք, տանջանենով լեցուն պիտի ըլլայ ձեզի համար, երե կը խորհիք անոնց մասին՝ որոնք ջարդերու հարուածին տակ մեռնելով՝ ձեզի արիւնու պատմութիւն մը կը կտակեն : Հայրենիքը՝ զոր ունեցանք բոլորս, արիւնին ու մոխիրին մէջ կը մեռնի, բայց ան գեղեցկագոյն է հիմա իր հոգեվարքի ժամուն : Մի՛ նեռանամ անոր սեարէն, սպասեցէք ձեր երիտասարդ հոգիներուն բոլոր բարմութեամբը, բոլոր սիրովը, բոլոր հաւատենովը, ու պիտի տեսնեմ որ մահը վերածնունդ մը պիտի ըլլայ : Արդէն իր կուրծիքն մէջ հետ մը լայննալով արիւն կը ցայտեցնէ լայնաբաց վերեւրէն, բայց իր լանջին զօրաւոր տունչ մը կայ՝ որ չի մարիր : Աչքերուն արտայայտութիւնը երազկոս է խորապէս, եւ անմեղութեան հրաւագեղ լոյս մը կայ հոն : Թո՛ղ հարուստերը պատճառ մը նկատեն իր մեռնիլը, հեռանալու համար անոր հովեն, չի նետելու համար վերջին անգամ պասկ մը անոր գերեզմանին : Բայց ան դափնիներու վրայ կը հանգչի՝ սպասելով մահուան՝ որ չի գար՝ տեղի տաղով

Անմահութեան . . . Թո՛ղ մօտենան կեղծաւոր մարդիկը, կեղծ հայրենասէրները, որոնք սնափառօրէն ասպարէզ նետուեցան խօսուելու, պատի շահելու համար . . . Ան պիտի չի լսէ անոնց ոչ մեկուն, պիտի չի տեսնէ զանոնք . . . Բայց երբ իր նայուածքը հանդիպի կոփիւն մէջ ինկած վիրաւորին, Հայաստանի զինուորին՝ որ կը մեռնի հերոսական մահով մը, այն ատեն իր դողդոջուն ձեռքերն երկարած՝ պիտի ըստ անոր . «Եկո՛ւր, մեռի՛ր կուրծիքս վրայ, դուն որ ինձի համար ինկար, քո՛ղ հունդ անուս ըլլայ անմահութեան մէջ . . . » Միւսը՝ որ ատենօֆ արծիւի մը բռիչն ուներ բորբոքած խառնուրդին մէջ, սողալով պիտի մօտենայ անոր՝ արիւնընուայ, մեռելական ժպիտ մը աշետուն խորը նուաղկոս, եւ իր վերջին տունչը տալու համար գլուխը պիտի ձգէ Մայր-Հայրենիքի կուրծիքն վրայ Յաղբանակի բեւին տակ . . .

Մեռնող հայրենիքը վերածնող, յափետան ապրող, անմահական հայրենիքն է այն պահուն՝ երբ զինուորը կը մեռնի անոր նուիրական խորանին առջեւ ինկած՝ Ազատութեան ի պատիւ . . .

Կ'ուզեմ որ ապրող հայրենիքի մը զաւակներն ըլլաք դուք, անոր տանջանենքն ու վետին մէջ ազնուացած, գեղեցիկ, առնական սերունդ մը : Մի՛ խաբուիք, յուսահատական խօսիւ չի որ կ'ուզեմ քնել ձեզի, այլ միշան Յոյսին խօսքը բերելով՝ իմ սրտիս բովանդակ խսկութիւնը կը բափեմ այս կտոր մը բուլըքին վրայ : Անոնք՝ որ կը սիրեն, չեն յուսահատիր, ու ձեր վաեմագոյն պար-

տականուրիւնն է սիրել հայրենիքը եւ յուսալ անոր վերածնունդին։ Ոչ մեկ ատեն ան այսան արժանի եղած է սիրոյ եւ գուրզուրանի, արցունիքի եւ օգնուրեան, որքան հիմա՝ իր մեծ աղետին մէջ։ Ի՞նչ կը պակսի ձեզ, որպէս զի սիրեք զայն։ Մեր ցեղը տուաւ անձնուիրուրեան օրինակներ, մենք ունեցանք մեր հեռուները, մեր նահատակները, մեր զոհերը, որոնց պատամունիքին մէջ հայրենիքը աւելի գեղեցկացաւ, որովհետեւ հայրենիք չի կայ առանց պատմուրեան; առանց փառքի։ Արիւնը՝ որ կը հոսի հեղեղանաման Հայաստանի դաշերէն, ներկելով հողը վարդակարմիր, արիւնը մեր բոլոր զոհերուն, մեր բոլոր ինկածներուն Ազատուրեան նամբուն վրայ՝ հեղանին իրենց ակուաներուն տակ, ժպիտն իրենց աշխերուն մէջ, պարապ տեղը չէ։ Մեր ցեղը առաջին անգամը չէ որ կ'անցնի տանշանիք բովին, ան ելած է միւս դեմքն աւելի պայծառացած անոր բոցախայլ կրտկեն, հոգին աւելի լայնած՝ պարունակելու համար իր մէջ մեր զոհերուն վրէծքը . . . Ամեն բան, երեւ զգացում ունիք, ձեզ անոր կը կապէ, հայրենիքը ծննդալայրն է, զիւղը կամ բաղադին մեկ անկիւնը՝ ուր ծնաւ ու ձեր աշխերը բացիք լոյսին, կամ օսարուրեան մէջ՝ առաջին հայերէն բառը՝ զոր արտասանեցիք դողալով ձեր մայրերուն . . . Հայրենիքը դպրոցն է՝ ուր հիմա կը գտնուիք, որ հիմա իր դռները լայնուն բացած է ձեր առջեւ մայրագորով, խանդալատագին կարօնվ մը։ Ան բոլոր դասագրերն է՝ զորս ունիք ձեր աշխերուն առջեւ, որոնց մէջ անոր

համար բազուն կը մնայ վաղուան ոյժը մտածումին . . .

1915-1916 տարեցանը հայրենիքին դպրոցը պէտք է ըլլայ միայն ու բացարձակապէս։ Դուք պէտք է սովորիք աւելի սրտանց, աւելի կամբով անոր պատմութիւնը, մանաւանդ սա հանի մը տասնեակ տարիներուն մէջ, երբ անոր ոսենք արիւնոս՝ զաղափարի նամբէն բալեցին առանց յոգնելու . . . Դուք պէտք է գիտեան որ ան փառքին որորանն էր ատենօս, եւ հիմա զերեզմանն է՝ որուն վրայ դափնիներ կը ծին . . . Ուխտատեղի մը պէտք է ըլլայ անոր հողը ձեզի համար, նահատակներու արիւննեն շաղուուած լոյսով ու կեանեով . . . Մեր աշխերը ձեզի կը յառին, դուք՝ որ վաղուան սերունդը պիտի կազմէք, վաղուան հայրենիքին ոյժը, մի՛ մոռնան այս տարին, արիւնի, արցունիքի, յոյսի, վրէծի տարին . . .

Ամէն անգամ որ ձեր մատաղ մտքին մէջ զետեղուի անոր զաղափարին լոյսը, հեռաւոր նամբաներուն վրայ՝ նահատակաց զերեզմաններէն մեռելները պիտի դողան, պիտի ուզեն վերցնել իրենց գլուխները՝ բսելու համար, «Զեզի կը սպասենք . . .»

Պիտի լսէք անոնց, պիտի չի բերանաք ձեր պարտականուրեանը մէջ, մեզի պէս՝ որ միայն խօսիլ զիսցանք, ու գործելու ժամուն մեր երեսը ծածկեցին հայրենիքին . . . Զէ՛, օրինակ չպիտի առնեկ անոնցմ՝ որոնք չի մօսեցան անոր սնարին, նայեցէք հեռուն, կամաւորներու ժպտադիմ նայուածքը ձեզի կ'ըսէ։ «Մեզ նման պիտի ըլլավ,

մեզի պէս պիտի մեռնիք...» Անոնք՝ որ մեռան հայրենիքն հողը ներկելով իրենց սրեամբ, մեր պատիւին ու փառքին համար, պիտի խրախուսեն ձեզ իրենց յիշատակով, իրենց անմահութեամբ։ Անոնց գեղեցիկ պատմութիւնը պիտի կաղապարէ ձեր հոգին ներդաշնակ ձեւով մը՝ որուն իր շունչը պիտի տայ պատերազմներու գիտախոհի Աստուածը։ Այս անգամ Հայաստանը իր վարդամատիկ ձեռքերով երկինքներու կապոյժին պիտի բանայ Ազատութեան դրօւակին ոսկեղեն ծալքերը, ու ժայելով ձեզի՝ պիտի բալէ Յաղթանակի համբեն, որովհետեւ դուք բոլորդ ալ անոր համար պիտի մեծնաք, անոր համար պիտի յուսաք, անոր համար պիտի մեռնիք...»

Աւխատեցէ՛ք անոր համար հիմա անտրունջ յարատեւութեամբ։ Ինչ որ կը սովորի, պէսք է որ ապարդիւն չանցնի, ինչ որ կ'առնեք ձեր մտքին ու սրտին մէջ, պէսք է որ ձեր աչքերուն առջեւ բերէ անուն մը՝ որ գեղեցկագոյն է ամեն անուններու մէջ, Հայաստանը... ձըմարիս առաքինութիւնը բաղաբակիրը ազգի մը համար, հայրենիքի սերն է։ Մի՛ խաբուիք բոլոր այն խօսերէն, բոլոր այն գիրքերէն, երէ ձեր ձեռքն անցնին, որոնցմով մարդկութեան սեր միայն վսեմ է, մնացեալը արիւնոս էջ մըն է տիեզերքի պատմութեան մէջ։ Երէ չի կրնանք սիրել մեր հայրենիքը, ուրիշինը սրճէք չպիտի ունենայ մեզի համար, որովհետեւ չենք կրնար սիրել մեր ընկերը, երէ չի հասկնանք մեր անձին արժէքը։ Հայրենիքի սերին ծնած է մարդկութեան սերը, մարդկութեան գաղափարը

գոյութիւն չուներ, երբ արդէն ժողովուրդները իրենց սեփական հայրենիքներն ունեին։

Սիրենք մերը, ան մեր մայրն է՝ որուն կուրծքին վրայ մեռնիլը բաղցր է, անմահութեամբ լեցուն։ Վաղը, երբ անոր վիճակուի ծողվել, հաւաքել իր կողերուն մէջ՝ մեր բոլոր զոհերուն լուսեղին անիւնը, ձեզի պիտի յառէ ան իր նայուածքը յոյսով ու գեղեցկուրեամբ պայծառացեալ, եւ այն ատեն պիտի հասկնաք քէ ի՞նչ կ'ուզէ բսել, «Գալիք սերունդ, ասոնց վրէժը...»

Մեծ պատմութիւնը ձեզի համար ա՛ս է միայն, սովորեցէ՛ք անոր արիւնոս հջերը սրանց, ու ք'զ ան ներընչէ ձեզ վաղուան կոփին ու յաղթանակին համար...։

Սեպտ. 1915

ԳԵՂԵՑԻԿ ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ

Ասրինէ, տասնեւութը տարեկան, աղբաս լնտանիքի
մը զաւակն է: Եր հայրը բանուոր է Մաքոսեան ծխա-
խոտի գործարանին մէջ: Առաւօսուն կանուխ կ'երբայ,
իրիկունը կը վերադառնայ յոզնած, եւ ամեն անգամ որ
Ասրինէն իր հօրը մարած աշերուն կը նայի, սիրը կու-
լայ կուրծքին տակ զայտնի վիշտով մը՝ որ աւելի կը գե-
ղեցկացնէ որդիական սէրը: Մայրը հիւանդ է երկու
տարիէ ի վեր, անդամալոյծ, չի կրնար բալել: Խեղն
Ասրինէն փորձառու կնկան մը պէս տունք կը պահէ՝ զայն

հոգալով տնեսապէս։ Առաջ, երբ մայրը հիւանդ չէր, կարուհիի մը աշխատանոցը կ'երար, բայց հիմա տունը կը կարէ։ Իր հմոյց ու ազնիւ հոգին անտարքեր չե մնացած այն մեծ աղեսին՝ որով մեր դժբաղզ երկիրը կարմրեցաւ արիւնին մէջ։ Երկու օր առաջ զացեր է Հայ Կարմիր-Խաչի աշխատանոցը կարելիք շապիկներու, վիրակապերու նիւթեր առնելու համար։ Զայն չեն հանչցեր, երաշխաւոր ուզեր են, ու խեղն աղջիկը ձեռնունայն վերադառնալով՝ լացեր է իր ծնողին զաղսեի։ Զե յուսահատեր։ Հետեւեալ օրը նորէն երալով իրեն ծանօթ տիկինի մը այցեխարդը տարեր է, բնդուներ են այս անգամ։ Հիմա կը կարէ զլուխը ծռած։ Տան գործերը լրացած է արդէն, ժամը տասը կը մօտենայ։ Պատուհանէն Սեպտեմբերի մեղմ եւ անոյց արեւ մը իր ոսկի ճառագայրները կը ձգէ ներմակ կտաներուն վրայ՝ որոնի վաղը պիտի կարմրին արիւնով կամաւորներու ներռական վերերէն։ «Փնչո՞ւ չի տուին առաջին անգամ երբ զացի, կը մտածէ ան, ու դառնազին զգացումով իր սիրը կը լեցուի։ Ի՞նչ, արդեօֆ կը խարէի՞ զիրենի, հայրենիքը խարել . . . ափսո՞ս . . .» Այս մտածումներուն մէջն է, երբ դուռը կը զարնուի։ Վերքայ բանալու դժգոհութեամբ։ Իր ընկերուհիներէն մեկը՝ Սարենիկն է։ Երբ կը վերադառնայ անոր ձեռնին բոնած՝ սեղանին վրայ կտաները կը հաւաքէ։ Քովի սենեակը կ'ուզէ առաջնորդել զայն, բայց միւսը չուզեր։

ԱԱԹԵՆԻԿ. — Զեմ կրնար արզիլել ենց, արդէն շատ

չպիտի կենամ։ (Կը նորի նիկանիուով հը վրայ, պատուհաննին ուշ, ուր շաղկաման հը որումն է նոշուած վարդերով լեցուն։ Սեւեւիւ ուր կը դուռնուին անան, պարզ կ-հաւորուով հը, կործես իւշճութեան պատուիր մը է, ուղաւական իւշճութիւն, որովհետեւ մատուր է ամէն բու, ու կործես նուսածու վարդերն էսէ պահեր եւ իւնց առաջին անուշնադարնիւն։)

ԱՏԲԻՆԵ. — Զե, բանի որ եկար, չեմ ուզեր, կ'ուզեմ խօսիլ ենցի հիես, երէ կարեմ, պիտի ձանձրանաս։ Ի՞նչպէս ես, Սարենիկ, շաբարներ, ամիսներ կ'անցնին, շես երեւար։

ԱԱԹԵՆԻԿ. — (Ժադելով) իբր քէ դուն կ'երեւաս։ (Յեառա հերւական լւշուով հը) Հա՛, զիտեմ պատասխանի, կամաւորներու շապիկներ կը կարես, այնպէս չե՞...

ԱՏԲԻՆԵ. — (Տիբունեաբ) ինչո՞ւ կը ծաղրես ինձի, Սարենիկ։

ԱԱԹԵՆԻԿ. — (Անդալով) Քեզի ծաղրել, բայց ո՛չ, միայն քէ ծիծաղելի է բրածդ։

ԱՏԲԻՆԵ. — (Ա-եւ ոիբունեաբ, Թշմայան) Ինչո՞ւ համար, ես մինչեւ հիմա կը կարծէի որ շա՞ս զեղեցիկ, շա՞ս ազնիւ գործ մը կը տեսնեմ, ափսո՞ս . . .

ԱԱԹԵՆԻԿ. — Հարուստները, քո՞ղ բան մընեն անոնի, երէ կ'ուզեն, բայց աղբաւները, իրե՛նի պէտ ունին օգնութեան . . . Դուն հարուս չես, Ասրիմէ։

ԱՏԲԻՆԵ. — Գիտեմ, բայց ինչո՞ւ կը վիրաւորես ինձի . . . Յեսոյ դուն հարուս ես ու բան մը չես ըներ,

պէս և որ ես ընեմ քու տեղդ, չե՞ որ կը սիրեմ թեզ . . .

ՍԱԹԵՆԻԿ.— Օ՛, շնորհակալ եմ, շատ զգայուն ես դուն, լաւ չե ասիկա: (Զգայուն էր, այո՛, զգայուն ամեն ցաւի, ամեն տանջանքի, ամեն բռուառութեան հանդեպ: Աղքա Ատրինէն աւելի մեծ էր հոգիով քան հարուս Սարենիկը՝ որուն սիրով բոլորովին զոյ էր մարդկային վեսին առջեւ, ու միայն բաց կեանքի հանոյներուն:)

ԱՏՐԻՆԵ.՝ Զգայուն ըլլալ հայրենիքի վկրերուն առջեւ, հայրենիքին հետ լալ ու տանջուիլ, օգնել անոր, սփոփել անոր ցաւը, մեր պարտականութիւնն է . . .

ՍԱԹԵՆԻԿ.— Քեզ այդ կերպով, չեմ զիսեր, ո՞վ է դասիարակեր, Ատրինէ, մեր տունին մեջ ես բնաւ չեմ լսեր «Հայատան» անունը: Հայրս, շատ անգամ, երբ ջարդեր պատահին հոն, դրամ կուտայ, ուրեմն երբ կուտայ, կը սիրէ, բայց բնաւ չի տիրիր . . . մարդ սիրելու համար սիխուած չե արցունիք բափելու . . .

ԱՏՐԻՆԵ.՝ (Տերու-նէ-ամբ, աւելը խռարհուժ, աւհամույն, կործես Հեփալուլ) Ճշմարիտ սիրոյ ծաղիկը արցունիով լեցուն բաժակի մը մեջ կը բացուի. . .

ՍԱԹԵՆԻԿ.— (Ծառաւեր շեշտու ճը) Գեղեցիկ բառեր, որոնիք արժեք մը չունին ինձի համար:

ԱՏՐԻՆԵ.՝ Շնորհակալ եմ, Սարենիկ: Այս անգամ հայրդ բան մը չի տուաւ, բերքերուն մեջ իր անունը չի կայ:

ՍԱԹԵՆԻԿ.— Ո՞վ տուաւ որ հայր տայ: Արդէն ան չի հաւատար, Հայատանը մեռած է, հայ չի մնաց հոն:

Պարապ տեղը պիտի առնեն, եւ իրենց անձնական շահին պիտի գործածեն: Աւելի լաւ է չի տալ, յետոյ երբ տայ, որո՞նց համար պիտի գործածուի իր նուերը:

ԱՏՐԻՆԵ.՝ (Նեղ սրբագիր, ու ճը բարկու-նէ-ամբ) Սարենիկ, դուն բան մը չես զիսեր, ու միայն կը ծաղրես մեռնող հայրենիքը եւ անոր համար աշխատող ազնիւ ձեռքերը:

ՍԱԹԵՆԻԿ.— Պիտի բարկացնես ինձի, դուք, աղքաներդ, հիւանդութիւն մ'ունիք, անբուժելի հիւանդութիւն մը, որ է կարծել թէ հարուստները կը ծաղրեն ձեզ: Ի՞նչ է բրածնիդ, հայրս մեկ անգամեն կրնայ հազարներ նուիրել ձեր սիրած, պատելի հայրենիքին . . . բայց ի՞նչ օգուտ. բանի որ երազ մըն է ան:

ԱՏՐԻՆԵ.՝ Ազատութեան երազը . . . (Երազի այլ բառ կը նայ Սարենիկն): Գիտեմ, ընկերուինս, (Կը բան անոր յետու) զիսեմ որ, երես ուզես, շատ բան կրնաս ընել, հայրդ հարուս է, բայց ինչո՞ւ կը վարանիս, ինչո՞ւ չես հաւատար . . .

ՍԱԹԵՆԻԿ.— Հաւատքը խեղներուն, աղքաներուն միխրանեն է:

ԱՏՐԻՆԵ.՝ Անոնց՝ որ կը տանջուին, անոնց՝ որ կ'երազեն, անոնց՝ որ կուլան Յոյսին համար . . .

ՍԱԹԵՆԻԿ.— Ա՛լ կը բաւէ, բոլո՞ւնի այս խօսակցութիւնը, ես եկած եմ թեզի մեր տունը հրաւիրելու: Վաղը երեկոյր ունինք, պար ալ տեղի պիտի ունենայ, երես զաս, շատ շնորհակալ պիտի ըլլամ: Կը տեսնես որ

կը սիրեմ մեզ, չեմ մոռնար բնաւ:

ԱՏՐԻՆԵ. — (Գլեկոր ուրառ-Ռէ-մբ) Ներողութիւն, Սարենիկ, պիտի չի կրնամ զալ:

ԱՄԹԵՆԻԿ. — Որովհետեւ շապիկներ, վիրակապեր կը կարես:

ԱՏՐԻՆԵ. — Այո՛, անոնց համար: (Հոգութառ-Ռէ-մբ) Սննդ հո՞ն են, Սարենիկ, արինոս կոխուին մէջ, պատրաստ մեռնելու մեզի, մեր բոլորին, հայրենիքին համար, որպէս զի գեր իրենց մահով արժանի ըլլան սիրուելու, չի մեռնելու մեր սիրտերուն մէջ:

ԱՄԹԵՆԻԿ. — Ափսո՞ս, իմ խեղն Ատրինես, կարածերդ շապիկներ չեն, պատաճներ . . .

ԱՏՐԻՆԵ. — (Բազ-Հառ այերով) Հերոսներու պատճներ, ես հպարտ եմ . . .

ԱՄԹԵՆԻԿ. — (Առարբեր) Ուրեմն չպիտի զաս վաղը:

ԱՏՐԻՆԵ. — Ոչ, պիտի ներես ինձի: Յետոյ ազատ չեմ առաջուան պէս, մայրիկին հիւանդութիւնը կը սասկանայ օրէ օր:

ԱՄԹԵՆԻԿ. — Ներողութիւն, նեղեցի մեզ, կարէ շապիկները, խեղն Ատրինե, պարապ տեղը կը յոգնիս:

ԱՏՐԻՆԵ. — Պարտականութիւնս է, սիրս հանդարտ կ'ուզեմ ձգել, երէ ոչ պիտի տանջուիմ: Առաջին գիշերը, մինչեւ որ երեք շապիկներ չի կարեցի, բունս չի տար:

ԱՄԹԵՆԻԿ. — Պիտի հիւանդանաս: Արդին նիհար ես, անարիւն:

ԱՏՐԻՆԵ. — Գիշերները կը հազար տատ անգամ, բայց հոգս չէ:

ԱՄԹԵՆԻԿ. — Խեղն Ատրինե, կ'ուզեկի համոզել մեզ, բայց յամառ ես . . .

ԱՏՐԻՆԵ. — (Կը հոգ-Ճէ) Խեղն Սարենիկ, ու կը զգայ որ իր հոգին աւելի մեծ է, աւելի հարուս, աւելի գօրաւոր . . .

ԱՄԹԵՆԻԿ. — (Զերու երկուելով՝ զբ Ա-րբէնէ իրեներուն Թէ կ-ունէ) Յետութիւն, բայց այսուհետեւ կարելի չէ մեզ տեսնել, ուրեմն, մնաս բարով . . .

ԱՏՐԻՆԵ. — (Ժողովին) Երբաս բարով, Սարենիկ . . .

Երբ կը վերադառնայ սենեակին մէջ՝ ուր արեւը ծածկեր է բոլորովին իր ոսկի հառագայթներով ներմակ լարերը, խորոնկ տիրութիւնն մը կը համակ զայն: Կը նսի, երազկոս, գլուխը կը ձգէ քեւերուն վրայ. ու կը ոկսի լալ: Զէ՛, իրեն կարած շապիկները պատաճներ չպիտի ըլլան, այլ հերոսի պատմունաններ . . . Հայաստանը չէ մեռած, դեռ. կ'ապրի արիւնին ու մոխիրին մէջ վաղուան կեանքին համար, բանի որ ան կը սիրէ զայն, բանի որ կը տանջուի, կ'երազէ, կը մտածէ անոր վրայ: Իր կարած տապիկները հարսանիքի տապիկներ են՝ զոր վաղը բորգումնան աղջիկները ուռւաններով պիտի պննեն, որովհետեւ անոնք, ցեղին կամաւորները, նոր փեսայ մը կը բերեն վերածնող Հայատանին, Արօալոյսի համբաներն, Գեղեցիկ Ազատութիւնը . . .

Սեպտ. 1915

ՄԵՌԵԼՆԵՐՈՒՆ ՕՐՈՐԸ

Կամաւորի մը յուշատեսրէն . —

Պիտի չի մոռնամ երբեք ինչ որ լսեցի զի՞ւեր մը ,
երմ կոփւը դադրած էր , ու պատերազմի դաշին վրայ
կը բացուեր երկինքը աստվերով լեցուն , խորունկ լուռ-
թան մը մէջ : Դեռ հոգիիս մէջ կը հնչէ մեռելներուն
օրօրը : Մերինները չեին անոնք , թշնամիին զոհերն էին ,
ու թշնամին այն օրը արիւնի մէջ խեղդուեցաւ , մեր
սուխնները մամուռ կապեցին անոնց վերերուն մէջ . . .
Բայց երբ համայնական անդորրուրիւնը վերադարձաւ ,

Երբ այլեւս մեր երակներուն մէջ մարեցաւ արիւնին զինովորինը, տեսակ մը շիրուրին, անբացատելի, անհունօրէն դառն, համակեց մեր հոգին: Իրամին մէջ՝ ուր կը գտնուեինք, հարիւրի մօս, շատերը սկսան իրենց սուխները, իրենց հրացանները մարել: Ես իմինս ձգեցի պատին տակ, հրամանատարին մօսեցայ խնդրանքի մը համար: Գլուխը շարժեց հաւանական նօանով, դուրս ելայ առանց ետիս նայելու: Պաղ հով մը կար, հողը բաց էր ոսքերուս տակ, ամէն բայլափոխիս ոսքերս դիակներու կը զարնուեին, մերիններն ալ կային անոնց մէջ, ու քերեւս գրկախառնուած, միացած այսպէս թշնամին հետ, բարեկամացած մահուան մէջ, կը ննջէին յաւիտենական բունը... Բոլորն ալ մեռած էին, վիրաւորները փոխադրուած էին արդէն:

Մեռելաբաղներու խումբը աշ կողմը, պատերազմի գիծին դուրս, փասերը կը բանար, ակօսներու կը նմանէին անոնք, երկար, բով բովի շարուած: Հետեւեալ առաւօսուն պիտի բաղէինք մեր զոհերը: Թշնամին համար ուրիշ փոս մը բացուած էր արդէն, հասարակաց լայն փոս մը՝ ուր պիտի խոնուեին անոնք իրարու վրայ դիզուած, անկանոն... Ես պիտի ուզէի որ անոնք ալ մերիններուն հետ ըլլային յաւիտենի հանգստարանին մէջ. այնպէս՝ ինչպէս կ'ինային պատերազմի դաշին վրայ՝ գիրկնդիսան, անհուն, մեռելական արտակցութեամբ, այլեւս մոոցած թշնամուրինը, այլեւս միացած գերազոն բոպէին մէջ՝ ձեռք ձեռքի մտնելու համար մեծ գի-

շերին մէջ...:

Գլուխս կը ցաւեր սասկօրէն, ուզեցի վերադառնալ խամին մէջ, բնանալու համար: Բայց դեռ երկու ժամ ատեն ունէի: Այսպէս շատ անգամներ, գիւերները մանաւանդ, կոխւներէ վերջը, հրաման ունէի բափառելու առանձին՝ մեռելներու միջեւ... Հրամանատարը սիրով կը բոյլատրէ՝ ծանօթ ըլլալով անուանս՝ որուն ուրջը գրական տաղանդի մը լոյսը կար, ու շատերը տեսած էին այդ լոյսը, այդ նուաղկոտ ու Տկար լոյսը...

Վայրիեան մը կանգ առի, կարծեցի որ մոլորած եմ: Բայց մեռելաբաղներուն սուլերները կը նումարէի: Կաւիսէին անոնք անձայն, իւրաքանչիւրը ամփոփուած, խորասուզուած իր զբաղումին շիրուրեանը, մեռելական ցրտութեանը մէջ: Դողացի, երբ ինծի այնպէս բուեցաւ որ անոնք, մեռելները, բրիչներուն միօրինակ ձայնը կը լսէին իրենց արիւնին բրջուած հողին վրայ...

Չեմ զիսեր ի՞նչպէս, բերեւս անզգոյց բայլ մը առած ըլլալուս համար՝ ինկայ փոսի մը մէջ՝ որ ձագարի մը ձեւն ունէր: Շոափնելի մը պայրումին հետեւանքն էր ան: Ոսքերս կը ցաւեին, երբ դուրս ելայ շարունակելու համար բափառիլ: Ո՞ւր կ'երբայի, ո՞ւր կ'ուզէի երբալ, չի զիսեր...

Գլխուս ցաւը կը սասկանար, պաղ հովը կը զարնուեր հակատիս, կը զարնուեր կուրծիս, աշխ, մանա-

Երբ այլեւս մեր երակներուն մէջ մարեցաւ արիւնին զինովուրինը, տեսակ մը տիւրուրին, անբացատելի, անհունօրէն դառն, համակեց մեր հոգին: Իրամին մէջ՝ ուր կը գտնուէինք, հարիւրի մօս, շատերը սկսան իրենց սուխնեները, իրենց հրացանները մաքրել: Ես իմինս ձգեցի պատին տակ, հրամանատարին մօտեցայ խնդրանքի մը համար: Գլուխը շարժեց հաւանական նշանով, դուրս ելայ առանց ետիս նայելու: Պաղ հով մը կար, հողը բաց էր ոսերուս տակ, ամեն բայլափոխիս ոսերս դիակներու կը զարնուէին, մերինեներն ալ կային անոնց մէջ, ու քերեւս գրկախառնուած, միացած այսպէս թշնամին նետ, բարեկամացած մահուան մէջ, կը ննչէին յաւիտենական բունք... Բոլորն ալ մեռած էին, վիրաւորները փոխադրուած էին արդէն:

Մեռելարադներու խորմբը աջ կողմը, պատերազմի գիծէն դուրս, փոսերը կը բանար, ակոսներու կը նմանին անոնք, երկար, բով բովի շարուած: Հետեւեալ առաւօսուն պիտի բաղէինք մեր զոհինը: Թշնամին համար ուրիշ փոս մը բացուած էր արդէն, հասարակաց լայն փոս մը՝ ուր պիտի խոնուէին անոնք իրարու վրայ դիզուած, անկանոն... Նս պիտի ուզէի որ անոնք ալ մերինեներուն նետ ըլլային յաւիտենի հանգստարանին մէջ. այնպէս՝ ինչպէս կ'ինային պատերազմի դաշտին վրայ՝ գիրլոնդխառն, անհուն, մեռելական սրակցուրեամբ, այլեւս մոռցած թշնամուրինը, այլեւս միացած գերագոյն բոպէին մէջ՝ ձեռքի մտնելու համար մեծ զի-

շերին մէջ...:

Գլուխս կը ցաւէր սասկօրէն, ուզեցի վերադառնալ խրամին մէջ, հնանալու համար: Բայց դեռ երկու ժամ ատեն ունէի: Այսպէս շատ անզամներ, գիշերները մանաւանդ, կոփիներէ վերջը, հրաման ունէի բափառելու առանձին՝ մեռելներու միջն... Հրամանատարը սիրով կը բոյլատրէ՝ ծանօթ ըլլարով անուանս՝ որուն շուրջը գրական տաղանդի մը լոյսը կար, ու շատերը տեսած էին այդ լոյսը, այդ նուազկոտ ու տկար լոյսը...

Վայրկեան մը կանգ առի, կարծեցի որ մողրած էմ: Բայց մեռելարադներուն սոււերները կը նշմարէի: Կաշիատէին անոնք անձայն, իւրաքանչիւրը ամփոփուած, խորասուզուած իր զբաղումին տիւրուրեանը, մեռելական ցատուրեանը մէջ: Դողացի, երբ ինծի այնպէս բոււեցաւ որ անոնք, մեռելները, բրիներուն միօրինակ ձայնը կը լսէին իրենց արիւնին բրջուած հողին վրայ...

Չեմ գիտեր ի՞նչպէս, քերեւս անզգոյն բայլ մը առած ըլլարուս համար՝ ինկայ փոսի մը մէջ՝ որ ձագարի մը ձեռն ունէր: Շոափնելի մը պայրումին հետեւանքն էր ան: Ոսերս կը ցաւէին, երբ դուրս ելայ շարունակելու համար բափառիլ: Ո՞ւր կ'երբայի, ո՞ւր կ'ուզէի երբալ, չեի գիտեր...

Դիխուս ցաւը կը սասկանար, պաղ հովը կը զարնուէր նակատիս, կը զարնուէր կուրծիս, ա՛խ, մանա-

ւանդ կուրծքիս՝ որուն տակ սիրս կրակի մը պէս կ'այրէր, կ'այրէր ու չէր լմնար... Յիշեցի ընկերներս՝ որոնց ինկած էին, որոնց դիակները կոխվուելով կ'անցնէի, ու արքի ցաւագին կծկումով մը տանջուեցայ: Ուզեցի վերադառնալ, այս անգամ գլուխս ձեռքերուս մէջ առաջ՝ խրամին լուրեանը մէջ՝ խորհելու, մտածելու, խոկալու, լալու համար... Ի՞նչ էր պատերազմը, զոր Պղասօն ասուածային կ'անուաներ... Թերեւս, ասուածային, բայց արիւնոս խաղ մը՝ ուր ժողովուրդները կը հեծէին գերագոյն վետի մը ազնուապատ գեղեցկուրեամբ: Լուրիւնը կը խորութեանար, երբ կը մօտենայի խրամին: Մեռելաբաղները կը փորէին դեռ. ուզեցի երբալ անոնց քով... Յուրս հովք զարնուեցաւ ականչիս՝ երգի մը կցկուր քանի մը վանկերը բերելով... Կանգ առի ու շաղիր, զայն մտիկ ընելու համար: Հեռուեն կուգար ան, բայց չի հասկնար, ո՞ր կողմէն: Ուզեցի երբալ հոն, այս անգամ ոսքերս չին ցաւեր: Ո՞վ կրնար ըլլալ երգողը, վիրաւո՞ր մը արդեօ՛ զոր մոռցած էին պատերազմի դաշտին մէջ, որ հիմա օգնութեան կը կանչէր մարդկութիւնը տիսուր մեղեդիի մը աղաչանելով...: Զանը կը հնչէր գիշերին ու մահուան մէջէն, կը հոսէր հովին մէջ՝ զոր ան կը տարտղներ ասդին անդին առնան տերեւներու պէս...

Քալեցի. Երգը հետզինետ մօտէն կը լսուեր: Վիրաւոր մըն էր, մտածեցի, երգելով մեռաւ, բերեւս բանասեղծ մըն էր, որովհինեւ բանասեղծները կ'երա-

զեն, կուլան, կը սիրեն, կը տանջուին ու կը մեռնին երգելով...

Նուարած մնացի, վախցայ. Չեմ զիսէր ինչո՞ւ համար: Սկսայ դողալ ամբողջ մարմնով, ոսքերս կը մսէին բաց հողին վրայ: Կը սպասէի անոր, տիսուր երգին, կը սպասէի իմ բոլոր հոգիովս, բայց ան լռած էր... Կը բալէի, ոսքերս կը զարնուեին դիակներուն, խուլ ձայն մը կ'ելնէր այս բաղխումէն, ու տեսակ մը ամօր կը զգայի հոգիիս տաս խորը, տեսակ մը ամօր՝ այսիան մեռելներուն միջեւ ողջ ըլլալուս համար... Երգը հնչեց նորէն. այս անգամ տաս մօտէն կուգար, բայց բանի կ'երբայի, այնքան կը հեռանար ան:

Զի լոեց: Հասայ իրեն ու կանգ առի մտիկ ընելու համար տիսուր մեղեղին: Դիակներով տրշապատուած՝ նստած էր ան, կին մը, մազերը ցիրուցան հովին, ձեռքերը խաչաձեւած կուրծքին վրայ... Կինը կ'երգէր, մեռելներուն օրօ կ'երգէր, որպէսզի բնանային անոնք ու չարբնային բնաւ այս վետի, տանջանի, արիւնի երգին մէջ...

Մօտեցայ: Թրքուիի մէր: Լոեց վախնալով:
— Ինչո՞ւ կ'երգես հարցուցի անոր իր լեզուով:
— Որպէսզի բնանան ատնի, մեր ցեղին զաւակները ...

Այնքան տիսուր էր պատասխանը, որ չի կրցայ խօսիլ, ու միայն երկար լուրենէ մը յետոյ խնդրեցի մեղմաձայն.

— Նորէն երգէ, ես կ'երբամ . . .

Բայց կասկածեցայ, թերեւս լրտեսուհի մ'կը ան :
Վերադարձայ եւ ըսի անոր բարկուքեամբ, նրամայական
տեսով մը .

— Լրտեսուհի մ'ես դուն, հետեւէ՛ ինձի տուտով :

Աղաչեց ոսերս գրկելով եւ իր հեծկլանքին մէջէն
ըսաւ ինձի .

— Երէ լրտեսուհի մ'ըլլայի, չէի երգեր . . . Մեր
գիւղը լմնցած էր, երբ իմ զաւակներս տարին իրենց հօրը
հետ, չուզեցի մնալ, ժալեցի օրերով գիշեր ու ցորեկ,
մինչեւ որ հանդիպեցայ այս մեռելներուն . . . Անոնց
մէջն են իմ զաւակներս իրենց հօրը հետ ինկած, չեմ
գիտեր, ինչո՞ւ համար . . .

— Վաղն առաւտօս պիտի բաղեն մեռելները, այն
ատեն կը ձերբակալեն եեզ :

— Թո՛ղ մեռցնեն երէ կ'ուզեն, կեամբը տանջանք
մըն է, բայց այս զիշեր կ'ուզեմ երգել ասոնց համար,
որպէսզի բնանան . . .

— Երգէ՛, խե՛ղն կին . . .

Բաւական նեռացեր էի, երբ անոր երզը նորէն
լոււցաւ :

Մեռելներուն օրօնն էր ան՝ այս անգամ աւելի
ժխուր, աւելի մեղմ, աւելի սրանմլիկ, որովհետեւ
կինը նեկեկալով կ'երգէր . . .

Սո այն ատեն յիւեցի ջարդերը արիւնոս ու սարսա-
փելի, մեր զիւղին ջարդերը, երբ այսպէս զիշերին ու

մահուան մէջէն նոր կեանք մը յարուքիւն կ'առներ,
մայրերու հոգին էր ան . . . Երբ այսպէս անոնք ալ,
մեր մայրերը, կ'երգէին իրենց նահատակներուն հա-
մար . . . :

Անոնցն ալ մեռելներուն օրօնն էր, անոնցն ալ ցեղի
մը սիրսն էր վիրաւոր, ազնուագեղ, պատելի, մեծ՝ իր
վուսին, իր տանջանքին մէջ . . .

Սեպտ. 1915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՈՒՐ

(ՄԵԾ ԶՈՐ ՄԸ ՊԱՏՄՈՒԱԾՔԸ)

... Վանը գրաւող կամաւորներու հերոսական խումբին մէջն էր եղած ան, իմ քռնիկս, Հայաստանի զինուորը՝ որ հրացանը ուսիմ՝ տուն եկաւ բանի մը օրեր մնալու։ Տեսայ զինքը, ճանչցայ հեռուեն, երբ ճամբուն ծայրէն փրբաւ։ Սիրս դողաց, քրոաց կուրծիս տակ, հեւացի, ուզեցի վազել անոր դէմ, բայց ոսերս առաջ չի գացին, մնացի տեղս անշարժ։

Մեր զիւղի կտրիններէն էր ան, իմ քռնիկս. անոնց կրակոս նայուածքը կար աշքերուն մէջ, անոնց պարեւ հասակն ուներ, անոնց խրոխս, ազնուական բալուածքը։

Կիրակի առաւտօս մըն էր . վերադարձ չէր խմացուցած ,
որպէսզի աւելի ուրախանայինք : Մինչեւ իրիկուն մեր
տունը լեցուն եղաւ , բոյնի մը պէս , զոր աշնան լքած՝
գարնան վերադարձին հետ քոչունները կուգան գտնել ,
անցեալը վերսկսելու համար : Ամբողջ կեանի մըն էր
ան , Հայաստանի զինուորը , անցեալի Երազով , անցեալի
բաղցրութեամբ լեցուն , ամբողջ հատոր մը դիւցազնա-
կան դրուագներու , գեղեցիկ ազատութեան կանանչա-
գեղ դափնիներու :

Իբրև թէ մանուկ մըլլար ան , թեւերուս մէջ առի ,
նսեցուցի ծունգերուս վրայ , սեղմեցի կուրծքիս , եւ
զգացի որ երիտասարդութիւնը ինձի ես կուգար , Երակ-
ներուս արիւնը կը նորոգէր , մաւած սիրս կը բնդացը-
նէր , կը լեցնէր արեւով , սիրով , կեանեով , կրակով ...
Հրացանը ուսին կը մնար , բուրը մէջին . ուզեց վար
առնել , թերեւնալ ժիշ մը . բայց ես արգիլեցի . ուզեցի
տեսնել զայն իր համազգեստին մէջ , իր զինուորական
կեցուածքով . եւ իմ աչքերս արցունեով լեցուեցան , երբ
ան զենքերը պատէն կախեց եւ ինձի դառնալով բաւ .
«Հայաստանի պատիւն են ասոնք» Բնաւ այսպէս սըր-
տանց լացած չէի տարիներէ ասդին . արցունեք հեղեղի
պէս կը հոսէր . աչքերս ցամքած կը կարծէի , բայց անոնք
աղբիւրներ էին այն պահուն ...

Հայաստանի պատիւն էր ինքն ալ , Կամաւոր՝ որ
զիսակցօրէն , հերոսարար գացեր էր կռուելու , մեռնելու
իր ցեղին անունով ... Զեր մեռած , մամր յաւլիտենական

վիւս մը պիտի լլար իր մեծ հօրը սրտին , իր դեռասի
կնուշը բնեղոյէ հոգիին : Ասուած պահած էր զայն . բո՞ղ
Ան Հայաստանի բոլոր զինուորները պանէ , որպէս զի
Մեծ Արշալոյսը ծագի մեր արիւնոս դաւերուն , կարմիր
հողերուն , պղտոր գետերուն վրայ

Մե՛ն ալ ունեցեր ենք այն տարիքը , երբ արիւնը
եռ կուգայ Երակներուն մէջ , երբ աչքերը կը բոցավա-
ռին վրէծով՝ հայրենիին բուռառութեան առջեւ , երբ
հոգին անեծքով , ատելութեամբ կը լեցուի բոնակալու-
թեան , անիրաւութեան դէմ : Բայց աս ուրիշ է , Հա-
յաստանի զինուորը . անոր Երազը աւելի գեղեցիկ է ,
աւելի հպարտ , աւելի մեծ . . . : Հայրենիին ազատութեան
Երազն է ան , ոսկեղեն իտեալը , մեր աղջիկներու պա-
տիւնին , մեր տաճարներու սրբութեան , մեր փառքի մե-
ծութեան վրէծին համար :

Որպէսզի մենք ազատ բլլանք եւ յառաջդիմենք մեր
կրօնին , մեր լեզուին , մեր պատմութեան մէջ , Կամա-
ւորը սուրը բաւեց ու նետուեցաւ կոուի դաւոր՝ հրաւեր
կարդալով անարգ քենամիին : Պատիւն անոր , եւ ամօք
անոնց՝ որ չի հետեւեցան անոր , չի բալեցին միեւնոյն
փշալից եւ արիւնոս նամբէն , որովհետեւ Հայաստանի
զինուորինն է փառքը , իսկ նզովքը՝ Տկարներուն , վհա-
սողներուն , յուսահամեներուն . . .

Հիմա հնացեր է , այնուն՛դ՝ ուր հին ատենները իր
օօրոցը կը շարժէր լուսահոգին : Ինչպէս գոցուեր են
աչքերը . լոյս մըն է ծարեց անոնց վրայ , Ասուծոյ հայ-

ուածեն է ինկեր հոն, չէ դիմացեր, բնացեր է ըլացած։
Տունին մէջ ձայն չի լսուիր, սղան ալ բնացեր են, մեծ
տղուս հարսր իր ծծկերին լացը կտրեր է շատոնց, եւ
լուսնիկան է ինկեր տանիքին վրայ...։

Այսպէս զիւերով, բանի՝ անգամներ բալեց ան ձիւ-
նին. փորորիկին մէջեն, երկինքին տանքեր խլեց, չի՝
վախցաւ, ու զայն տեսնելով՝ թշնամին սարսափահար
ձգեց իր ունեցածը՝ փախչելու համար...։ Բայց հիմա
որոնի մէջ ինկած՝ կ'երազէ իր բաջագործութիւնները,
կ'երազէ երկար համբան՝ որով բալեց առանց յոգնելու,
առանց տրունջի, հրացանը ուսին, բուրը մէջքին, սկր
որին, ժայիր աչերուն, լոյսը ճակատին... Ոտերն
արիւնեցան, ցաւը խեղդեց իր ունեցած իտեալին մէջ,
բալեց նորեն ու տեսաւ որ ճամբուն վրայ արիւնին տեղ
կարմիր վարդեր կը բացուին... Ես ալ կ'ուզեմ անկո-
ղինս երբալ, բայց կ'ուզեմ տեսնել սա դէմքը՝ որ չես
զիսեր ի՞նչ ունի բաւող, հրապուրիչ, որ յանկարծ տեղս
կը մնամ ու կը դիսեմ երկար ժամերով, կը դիսեմ ու
չեմ կտանար...։ Ինձի այնպէս կուզայ որ Հայաստանի
պատկերն է Կամաւորը, անո՞ր պէս երիտասարդ։ Տան-
ջանքը պարապ չանցնիր, ցաւը մարդս կ'ազնուացնէ.
աչեր կան՝ որ լալով կը գեղեցկանան, որտեր կան՝ որ
արիւնելով կը բացուին բարութեան, սիրոյ ծաղիկնե-
րուն պէս...։

Աչերս փակուեր էին, չեմ զիսեր ի՞նչպէս։ Երբոք
բացի, լուսնիկան եր ինկած անոր կուրծքին, ճերմակ,

արծար լուսնիկան։ Ա'լ չի դիմացայ, ելայ կամացուկ,
մասներուս ծայրին կոխելով, զգուշութեամբ, տունչս
բռնած, որպէս զի չարքննայ, ծաեցայ եւ անոր ճակատը
համբուրեցի։ Ինչո՞ւ դողացի այն ատեն, բայց համբոյրը
տաք է մնացեր սրիս մէջ, օրեր վերջը։ Խունկի պէս
անոյց էր ան, մեծ հօր մը համբոյր։

Առաւօսուն կանուխ արբնցաւ, զենքերը պատեն
վար առաւ, մաքրեց, դրաւ իրենց տեղը եւ ինձի դար-
ձաւ ըսելով։

— Եկեղեցի երբանք, աղօրել կ'ուզեմ, պապի՛կ...

Կամաւորը Հայաստանեայց ժողովուրդին հաւասնն
ունի, ան կը յուսայ Ազատութեան, կ'սպասէ գալիք օրե-
րուն, երբ մեր բաղստներն պիտի բարձրանայ յաղբա-
կան փողերուն ձայնը բաղցրահնչիւն, փորորկայոյզ,
կարօսալի...։

Մեր զիւղի եկեղեցին փոքրիկ է, բայց նոր շին-
ուած, երկու տարի հազիւ կայ։ Մատուռը մտանք, Աս-
ուածամօր պատկերին առջեւ կեցանք իրարու բով։
Տիսուր էր ան, կ'աղօրէր ու կուլար։ Հայաստանի զին-
ուորին արցունեները լոյսի պէս մատուր են, անոնց ակը
սիրսն է, հերոսական, ազնիւ սիրսը՝ որ կ'արիւնի ցե-
ղին համար...։

Երբ դուրս ելանք, բռնեցի ձեռքեն եւ ըսի. «Ինչո՞ւ
լացիր. արցունեներդ, անոնք հոգիիս մէջ ինկան կրակի
պէս, զէս եղայ...» Ժապեցաւ, չի խօսեցաւ, ու բա-
լեցին։ Ճամբան հանդիպեցան սկրերին։ Հայաստանի

զինուոր ծռեցաւ անոր աջը համբուրելու : Ես տաս հաւնեցայ անոր ըրածին . այս դարուս երթասարդները Տէրսէր կամ եկեղեցի չեն նախնաւր , չեն յարգեր , բայց բոռնիկս կը յարգէ զանոնք . . . :

Երբ տուն հասանք , նստանք իրարու բով , տղաքը մեր տուրշն առին . կարծես մարդ չեին տեսեր , անոր համազգեստին կոնակներուն հետ կը խաղալին , մեկն ալ ձեռները կը տանէր պատէն կախուած զիներուն , չեր հասներ , կը նեղուեր , կը ճշար լալով : Իրաւոնն ունեին , Հայաստանի զինուոր չկար առաջ , հայրենին ալ անուն չուներ , միջնդեռ հիմա բոլորը զիտեն , առջաստիր զիտէ որ երկիր մը կայ , Հայաստան անունով երկիր մը՝ ուր ժողովուրդ մըն է ապրեր , փառք ու պատիւ է ունեցեր . . . Տեսակ մը բռչուն կայ կ'ըսեն , որ կը մեռնի ու նորէն կը ծնի անխւնեն . մեր հայրենին ալ անոր պիս է . . . :

— Ինչո՞ւ լացիր մատունին մէջ , հարցուցի դարձեալ անոր :

— Քեզ համար լացի , պապիկ . նորէն պիտի երթամ , այս անգամ աւելի հեռու . վտանգը մեծ է . . .

Նորէն պիտի երթա՛ր . . . ասոր վրայ չեի մտածածքնաւ . բայց իրաւ եր , պիտի երթար , պիտի հեռանաւ , մինակ պիտի ձգէր իր հարսը , իր աղջկան՝ Արեգնազին օրօնցին բով . . . Իր խօսքը սրտիս լարերը խզեց . հարցուցի անոր՝ վիրաւորուածի ձայնով .

— Ինչո՞ւ նորէն պիտի երթա . . .

— Պապիկ , չե՞ս զիսեր :

Ու խնդաց . . . : Իր խնդալը անոյշ էր , լոյսի պէս կուզար ու կ'անցներ աշխերուն մէջ ; սրտիկ կը դրանար , հետք մը կը ձգէր հոն ու չեր հատներ . . . Կարծես Հայաստանի զարքօնքին ժպիտն էր ան , երբ ձիւները կը հալին , հողը կը կանաչնայ , արտոյքը ձայն կուտայ երկնից կապոյտէն , ակերը կը ժայթեն իրենց արձարեայ ջուրը , այզիները կ'արքննան . . . :

Բայց ես չխնդացի : Իր խօսքը ամօրով կը ձգէր զիս : Մտածկոս էի :

— Ինչո՞ւ տիտուր ես , պապիկ , դարձաւ ինձի : Քանի որ հասկնալ կ'ուզես , պիտի ըսեմ քեզի : Նորէն պիտի երթամ , առաջուան պէս , որպէս զի մեր օջաղին կրակը չի մարի , Արեգնազը չի մասի օրօնցին մէջ , եւ տարիներ յետոյ , երբ մեր տղաքը իրենց մեծ հայրերուն բով նստին ու մեծ մայրերը ոսկի հեկեարներ պատմեն , Հայաստանի զինուորներուն ոսկի հեկեարը , պզտիկները մտիկ ընեն ու բնանան , մեծերն ալ զանոնք տեսնելով ուրախանան ու հապար ըլլան . . . : Այս ատեն ամեն տուն էն պիտի մնայ , ցորենը պիտի բաւէ ամենուն . բիւրքը կամ ֆիւրքը պիտի չի խլեն , պիտի չի կրնան խլել զան : Մեր եկեղեցիները սուրբ պիտի մնան , անհաւատները պիտի չի կրնան մտնել հոն , եւ անոնց կոչնակները պիտի հնչեն Ազատութեան , Յարութեան , Փառքին համար : Այս ամենուն սիրոյն համար կ'երթամ ահա' . . . :

Իր խօսքը սրտիս մէջն է դեռ , դրումուած է հոն

կրակէ տառերով։

Վերջին զիւերը արքուն կեցայ, հսկեցի անոր բով։
Առաւօսուն կանուխ պիտի արքնեար, ձայն տուի։ Աշենրը
բացաւ ու խնդաց։ Զեր լուսած դեռ։ Հրացանը մար-
րեց, զարկաւ ուսին, մեղքին բուրը կապեց, ելաւ ու
զնաց . . .

Հիմա կը տեսնեմ աչքիս առջեւ անոր պարբեւ, կը բ-
րին հասակը։ Կամաւորը կը բայէ կ'երքայ։ Իր ետեւեն
լացողներ կան, բայց ես չեմ լար. կը նսիմ Արեգնազին
օրօրոցին բով, կ'օրօրեմ ու կ'երգեմ . . .

Ասուած մեզի՝ հետ, Հայաստանի զինուոր. բանի որ
դուն կաս, մեր օջաղներուն կրակը չի մարիր . . . ու
մայրերը նոր սերունդ մը կը ծնին բու վրէժիդ համար . . .

ՄԵՌԵԼՆԵՐԸ

Աւագ. 1915

Մեռելները կ'արքնեան, նամբուն վրայ կը վազեն,
եւ իրենց բգեսուած կուրծքները բանալով ասղերուն՝ կը
մօսենան իւարու։ Հովը կը տարտղնէ անոնց խօսերը՝
որոնք ողբերու պէս կը հեծկլտան զիւերին մեջ . . . Հե-
ռուն, բաղաբներն ու գիւղերը կ'այրին . . . Երկնին եւ
երկրին միջեւ բոցավառութիւն մը կը տիրէ անընդ-
հաս . . . խուլ ձայներ կը հասնին . . . Մեռելները կը դո-
ղան . . .

ՄԱՅՐ ՄԸ. — (Մ-ՀՐԵՑ ՔԵՐՄԵԸՆ) Զաւակս խլեցին

կուրծեն եւ աչքերուս առջեւ խողխողեցին... Դահին-ներուն ոսերը գրկելով՝ աղաչեցի, երիտասարդ մը զբաց, սուխնը խրեց լանջիս. հիմա սիրս պարապ է, լոյսի մը կը սպասեմ... :

ԾԵՐ ՄԸ.— (ԳԵՐԻՑ Հ-ՐԺԵԼՇ) Ուրսուն տարեկան էի, զիս կախեցին, ու դիակու ճօնեցաւ օրերով պարանին վրայ: Զեմ զիտեր, ո՞ւր են անոնք, մեկը չկա՞յ ձեր մէջ որ ճանշնայ զիս, կարօսով լեցուն է հոգիս, կը սպասեմ...

ՏՂՈՒ ՄԸ ԶԱՅՆԸ.— ՄԵծ հայր...

ԾԵՐԸ.— Ո՞վ ես դուն... Եկուր ինձի... ի՞նչ է անունդ...

ՏՂԱՆ.— Բզետեցին զիս խնդալով՝ սուխններու հարուածին տակ, չեի ուզեր բաժնուիլ քեզմն, բայց չեմ կրնար տարդիլ...

ԾԵՐԸ.— (Խ-ՐԺԵԼՇ) Ո՞ւր ես, կուգամ, ո՞ւր են միւսները...

ՏՂԱՆ.— Այս ճամբէն անցան բոլորն ալ, չեմ զիտեր, ո՞ւր զացին...

ՔԱՀԱՆԱՅ ՄԸ.— (Ս-ՐԺ ԳԵՐԻՑ Հ-ՐԺԵԼՇ) Աղօրելով մեռայ...

ԶԱՅՆ ՄԸ.— Ի՞նչպէս, ո՞ւր...

ՔԱՀԱՆԱՆ.— Մորքազերծ քրին զիս խորանին առջեւ, բուրվառէն խունկին ներմակ զոլորչին կը բարձրանար, զահերը կը պլալային, սալմոսներ մրմնջելսվ դիմացայ, սպասեցի մահուան, անտրունջ :

ՈՒՐԻՇ ԶԱՅՆ ՄԸ.— (ՄԵՂԴԻ) Հերոս մըն էս դուն... ՔԱՀԱՆԱՆ.— Յետոյ բաւեւեցին դիակու բաղաքին փողցներէն ու բերին հոս, ճամբուն վրայ՝ որով իմ հօսս պիտի անցներ հալածական՝ դահիններուն առջեւէն փախչելով...

ԶԱՅՆԸ.— Նահատակ մ'ես դուն...

ՔԱՀԱՆԱՆ.— Երանի թէ չալօքէի... (Ս-ՐԺ ԳԵՐԻՑ Հ-ՐԺԵԼՇ) բարութիւնը պարապ է, Ասոււած մտիկ չըներ ալօրքներուն...

ՊԱՌԱՒԻ ՄԸ.— (Կը Հ-ՐԺԵԼՇ Հ-ՐԺԵԼՇ) Ի՞նչ կ'ըսես, Տերեր, Ասոււած մեր հովն է, կը տեսնեմ անոր դեմքը լոյսերու մէջ, հրաւագեղ...

ԼՈՒՍԱՐԱՐԸ ՄԸ.— Իր տաճարին ջահերը կը վառէի, հիմա չոքս կողմա խաւար է, կ'ինամ, բռնեցէվ զիս...

ՊԱՌԱՒԻԸ.— Խենդ ես դուն, հորիզոնը կը ներմկնայ լոյսով...

ԼՈՒՍԱՐԱՐԸ.— (Մ-ՐԺԵԼՇ Հ-ՐԺԵԼՇ) Ի՞նչ կ'ըսես, սա՞ր զիս անոր...

ՊԱՌԱՒԻԸ.— Ոսերս կտրուած են կացինի հարուածներով, բալել չեի կրնար, խարազանեցին մարմինս, յետոյ ծեր մը պառկեցուց զիս, ոսերս կտրեց ու խնդալով բբաւ երեսիս...

ԼՈՒՍԱՐԱՐԸ.— Ի՞նչ ընեմ, լոյսը... ո՞ւր կը տեսնես, պառաւ... բայց, չկայ, սուս է...

ԺԱՄԿՈԶ ՄԸ.— Կոշնակին լեզուն կախեցին զիս ոսերէն, յետոյ զանգակատունը փլուցին, ամբողջ ոսկոր-

ներս փերուեցան . . . Հիմա կ'ուզեմ երբալ միեւնոյն կոչ-
նակը զարնել, եկեղեցին պարապ է, բո՞լ հաւատաց-
եալները գան աղօքելու . . .

ԶԱՅՆ ՄԸ. — (Դաշտավայր հեծկլառնել ճը դջ) Որո՞ւ . . .
ինչո՞ւ համար . . .

ԺԱՄԿՈՉԾ. — Ասուծոյ . . .

ՈՒՐԻՇ ԶԱՅՆ ՄԸ. — Քահանան չի հաւատար . . .

ԺԱՄԿՈՉԾ. — Կոչնակին ձայնը կը լսեմ, զողանչը կը
հնչէ գերեզմաններու պարապին մեջ . . .

ԶԱՅՆ ՄԸ. — Ահազանգն է . . . կը ջարդեն, հեռուն,
աստղերը կը կարմրին արիւնով . . .

ՄԱՅՐ ՄԸ. — Բայց ես երկու զաւակներ ունիմ քան-
ին մեջ . . .

ՀԱՅԹ ՄԸ. — Ես ուրը հատ ունիմ դաշտին վրայ . . .

ՄՏԱԾՈՂ ՄԸ. — Անոնց արիւնը վաղուան հունձին
համար կը քափի . . .

ՄԵԿԸ. — (Խորակ) Դեռ կը մտածե՞ս . . .

ՄՏԱԾՈՂԸ. — Մտածումին ծաղիկները մահուան մեջ
աւելի շեղօրեն կը բացուին . . .

ԶԱՅՆ ՄԸ. — Յիմար մըն է խեղճը . . .

ԴԱՐԲԻՆ ՄԸ. — Հնոցին կայծերը կը փնտում, անոնց
լոյսին մեջ քարիսնելու վիրաւոր սիրս: Հողային աշխա-
տանքի վերաբերող գործիքներ կը շինեի, կացին մը շի-
նել տուին ինձի, եւ առաջին անգամ զիս գլխատեցին
սալին վրայ . . .

ՆՈՐԱԾԻՆ ՄԸ. — (Ճաշակ) Մայրիկիս կուրծքը, ծանր

կուգայ սա հողը մարմինիս վրայ, դուրս հանեցիք զիս . . .
ԾԵՐ ՄԸ. — Ի՞նչպէս կը խօսիս, ե՞րբ սովորեցար . . .
ՆՈՐԱԾԻՆԸ. — Զեմ զիսեր, կը խօսիմ . . . (Կուլայ),
մայրիկ . . . մայրիկ . . .

ԵՐԻԾԱԾՈՐԴ ՄԸ. — Կը մսիմ, ցուրտ է, ե՞րբ պիտի
ծագի արշալոյսը . . .

ՄԵՌՈՆԼԱԹԱՂ ՄԸ. — Եկո՞ւր, փոսին մեջ տաք է . . .
Եկէ, բոլորդ ալ . . .

ԲԱՆԱՍՏԵՂԾ ՄԸ. — Բայց հոն աստղերը չեն տե-
սնուիր . . . խաւարը կը տիրէ . . .

ՄՏԱԾՈՂԸ. — Անմահութիւնը . . .

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ. — Ո՞վ ես դուն, կը նանշնամ ֆեզ,
բայց . . . չէ, կը խաբուիմ . . .

ԶԱՅՆ ՄԸ. — Յիմար մըն է, մտիկ մի ըներ անոր . . .

ՄՏԱԾՈՂԸ. — Եկո՞ւր ինձի, բնար մը չունի՞ս . . .

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ. — Խզեցին անոր լարերը . . . զախ-
ջախեցին կուրծքը . . .

ՄՏԱԾՈՂԸ. — Երգէ նորէն . . .

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ. — Ի՞նչպէս, մասներս յոգնած են . . .
Ցոյսը . . .

ՄՏԱԾՈՂԸ. — Ինչո՞ւ կուլաս . . .

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ(ՀԵծկլառ). — Մեռած է . . .

ԲՈԼՈՐ ՄԵՌԵՆՆԵՐԸ (Վահանակ). — Կը սպասենի, կը
սպասենի լոյսին . . .

ՄՏԱԾՈՂԸ (ՄԵՌԵՆԵՐԸ) Հո՞ս է ան . . . (Բանաստեղծը
այս բաշակ) Ա՛ն է . . .

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ.—Գաճկիս քասը պարապեցին...

ԶԱՅՆ ՄԸ.—(ՄԵ-ԵՂԵ-ՇՆ) Մտիկ բրէ՛ք, գետին ջուրեր կուլան, դիակներ կը ժեն իրենց հետ...

ՄԵՌԵԼՆԵՐԸ.—Ո՞ւր...

ՈՒՐԻՇ ԶԱՅՆ ՄԸ.—Դեպի ծով, աստղերուն, մեծ Արշալոյսին...

ՄԵՌԵԼՆԵՐԸ.—(ԻՐԵՆ Հ-Ա-ՐՃ-ԵՐԸ Բ-Ա-Ն-Ա-Լ-Հ Ի-Շ Ի-Կ-Դ-Ա-Ն) ՄԵՇԻ ալ երբանի, մեՇի ալ երբանի անոնց հետ...

ՄՏԱԾՈՂԸ.—Կեցի՛ք...

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ.—Հոս աւելի լա՛ւ է, սպասե՛նի...

ՔԱՀԱՆԱՆ.—Ես կ'երբամ... բայց գետը հեռուն է, անոր ձայնը չեմ լսեր, (Է-Ն-Դ Կ-Ա-Ն-Ե):

ԳԻՒՂԱՑԻ ՄԸ.—Հունցի պիտի սկսեինի, ցորենի դաշտեն այրեցին եւ զիս անոնց հետ, իրիկուն մ'եր, հիմա կը տեսնեմ որ բոցերը դեպի երկինք բարձրանալով աստղերուն լոյսը կը մարեն...

ԵՐԿՈՒ ԴԵՌԱՏԻ ՔՈՅՑՐԵՐ.—Մերկացուցին, ու մեր գեղեցկուրենեն շլացած՝ ուզեցին մօտենալ մեր սիրոյն, յետոյ չի կրնալով՝ մեր վարաերուն ալիքովը խեղդեցին մեզ, ու դառնանար մեր կուրծերը իրենց ներմակուրեանը մէջ կարմրեցան արիւնով...

ՄՈՒՐԱՑԿԱՆ ՄԸ.—Կաշիկ տոպրակին մէջ զլուխս ծածկեցին եւ հրեցին զիս գետին մէջ...

ՎԱՐԴԱՊԵՏ ՄԸ.—Զի կրցայ տանիկ ցեղիս վիշտը, վերջին պատարագիս զինին բունաւորեցի, հիմա կը տանջուիմ, ինչո՞ւ մէկը չի մօտենար...

ՄԵՌԵԼԱԹԱՂԸ ՄԸ.—Հոս եկո՞ւր, նոր փոս մը կը բանամ...

ՎԱՐԴԱՊԵՏ ՄԸ.—Կ'ուզեմ ասդերը տեսնել...

ՄՏԱԾՈՂԸ.—(Բ-Ա-Ն-Ա-Ր-Ե-Ղ-Ձ-Ի) Կուրծիս ոսկորներէն բնար մը շինէ...

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ.—Ինչո՞ւ համար... կը վախճամ, խաւար է... շատ ուշ...

ՄՏԱԾՈՂԸ.—Կուրծիս ոսկորները արիւնլուայ՝ ֆեզի կը սպասեն...

ՄԵՌԵԼՆԵՐԸ.—(Դ-Ա-Ղ-Ա-Ր-Դ) Մեծ խաչ մը կայ հեռուն, կը տեսնենի զայն...

ՔԱՀԱՆԱՆ—Գողգոթան է...

ԶԱՅՆ ՄԸ.—Զիս խաչեցին, զքացեք...

ՄԵՌԵԼՆԵՐԸ.—Ի՞նչ կրնանի ընել...

ՄՏԱԾՈՂԸ.—(Բ-Ա-Ն-Ա-Ր-Ե-Ղ-Ձ-Ի) Լմնցաւ, պատրաս է, եկո՞ւր, բնարդ ա՛ն, երգէ մեզի... (ՄԵ-ԵՂԵ-ՇՆ) Մտիկ բրէ՛ք անոր...

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ.—Վ-Ր-Է-Ժին համար կ'երգեմ...

ՄԵՌԵԼՆԵՐԸ.—(Բ-Ա-Ը-Ր-Շ Ք-Ի-Ե-Ն Ս-Վ-Ե-Ր-Շ Ա-Ե-Ն-Ա-Ն-Ն Ի-Շ Ա-Պ-Ա-Ը-Ն) — Բայց ինչո՞ւ կը դողանի...

ՄԵԿԸ.—Ցուրս է...

ՄԵՌԵԼԱԹԱՂԸ (Փ-Ա-Բ-Ն Ե-Ղ-Ե-Ր-Դ).—Ո՞վ կ'երգէ, հեռո՞ւն, գերեզմանները կը բացուին... մեռեներու ոսկորները կը խօրտան, բոլորը կը սպասեն...

ՄՏԱԾՈՂԸ.—Ցեղին վրէժին համար կ'երգէ, բանասեղծ մը...

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ.—Յոզնած եմ, ալ կը բաւէ...
ՄԵՌԵԼՆԵՐԸ (ՀԵԺԿՐՊՈՒՔ).—Նորեն երգի մեզի, նորեն
երգէ մեզի, դեռ չեկան անոնք...
ՔԱՀԱՆԱՅ ՄԸ.—Ո՞վ պիտի գայ, որո՞ւն կը սպասենք...
ՄԵՌԵԼՆԵՐԸ.—Վրեժի սերունդին...
ԿԻՆ ՄԸ (ԿԱՐԺԵՐ ՊԱՐԱԵԼՇ ԷՐ ՋԵՐԵԴՆ ՅԵՐԵՐՈՒՔ).—
Արիւնոս Հայաստան եմ ես, կողերուս մէջ վաղուան
սերունդը կայ՝ ձեր վրեժին համար...
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ (ՄԹԹԵՆԱՊՈՒՔ).—Տա՛ր զիս եեզի հետ,
ուր որ կ'երբաս, ալ չեմ ուզեր վերադառնալ հոն, փո-
սին մէջ...
ԿԻՆԸ (ԱՅՆ ՅԵՐԵԿՆ ԲԱՆԵԼՇ).—Եկո՞ւր...
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ (ՄԹԹԵՆԱՊՈՒՔ).—Դուն չե՞ս զար մեզի
հետ...
ՄՏԱԾՈՂԸ.—Ո՞չ, կը սպասեմ...
ՄԵՌԵԼՆԵՐԸ (ԵՐԲ ՃԱՆԿ Ի ՃԵՐԱՆԱՆ).—Ի՞նչ եղաւ...
լոյսը... կը մսինք... ո՞ւր է բանասեղծը...
ՄՏԱԾՈՂԸ.—Զեմ զիսեր... զնաց ուրիշներ արքըն-
ցընելու...
ՔԱՀԱՆԱՆ.—Յարութիւն մեռելոց...
ՄԵՌԵԼԱԹԱՂԸ.—Աստղերը մարեցան, եկէֆ, եկէֆ
հցչելու...
ՄԵՌԵԼՆԵՐԸ (ԽՆԴՐՈՒՔ).—Ի՞նչ փոյք, Արւալոյսը
կայ... մեր կուրծքները բգետուած են, կ'արիւնին եւ այս
նամբան երկար է, ե՞րբ պիտի գան անոնք...
ԺԱՄԿՈՉԸ.—Կոչնակի մը ձայնը կը լսեմ...

ՀԵՐՈՍ ՄԸ.—Կուրծքիս դափնի մը կը ծիկ...
ՔԱՀԱՆԱՆ.—Ազօրեցէ՛ք, այս անգամ...
ՄԵՌԵԼՆԵՐԸ.—Մեծ Արւալոյսը... ա՛լ բնանանք...
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ.—Խաղաղութիւն ձեզ... (ՄԹԹԵՆԱՊՈՒՔ)
ինչո՞ւ չես բնանար...
ՄՏԱԾՈՂԸ.—Կուրծքիս ոսկորները...
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ.—Հայրենիքիս խորանին առջեւ դրի,
որպէս զի ուրիշներ անոնց բնարին վրայ Ազատութեան
մեղեդին հնչեցնեն...
ՄՏԱԾՈՂԸ.—Բայց ես ի՞նչպէս բնանամ...
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ.—Արքուն կեցի՛ր... Մտածումն ես
դուն... Վրեժը...
ՄՏԱԾՈՂԸ (ԶԵՐ ԲԱԼՐԸ ՆԱյԵԼՇ).—Խոկ անոնք...
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ.—Կամաց. կը բնանան... հանգիս
են հիմա... խեղները...
ՄՏԱԾՈՂԸ.—Դո՞ւն...
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ.—Կ'երբամ ծաղիկներ բաղելու անոնց
համար...
ՄՏԱԾՈՂԸ.—Ես վաղը դափնիներ պիտի բաղեմ...

Հ-Կ-Ր. · 1915

ԳԱՂՏՆԻՔԸ

(ՊԱՏՄՈՒԱԾՔ)

Երբ իր գրասենեակը մտաւ, առտուան ժամը ինը
կը մօտենար: Ճարտարապես Յակոբեանը ազգասիրական
զգացումներով լիցուն մէկն էր: Ազնուական հոգի մըն
էր ան, խանդաղատագին սիրս մը՝ որ կարծես անոր
աշխերուն, անոր անոյշ նայուածքին մէջ կ'անդրադառ-
նար: Գրասեղանին զգրոցը բաւեց: Ընելիք բան մը չու-
նեցողի պէս կեցաւ անտարեր, թէւերը անոր վրայ դրած
եւ աշխերը սեւեռուն դիմացը, պատէն կախուած պատ-
կերի մը՝ որ Հայաստանը կը ներկայացնէր իր աւերակ-

ներուն մէջ։ Գիշերը չեր հնացած, տանջուած էր խորապէս։ Երբ վերադարձած էր տուն, արդէն բաւական ուժ էր ատենը։

Բժիշկ Պօղոսեանին սենեակլը գացած էր ան։ Բժիշկը իր դպրոցական ընկերներէն մէկն էր եղած։ Բարեկամութիւն մը կար երկութիւն միջեւ, անկելծ ու մտերիմ սրտակցութիւն մը։ Խօսած էին անցեալին վրայ, երբ կեանքը ուրիշ էր, ուրիշ գեղեցիկ ու միամիտ երազ մը։ Յետոյ բժիշկը՝ որ վերջերս հենկած էր քուառութեան մէջ, խօսի բացած էր հայրենիքին վրայ՝ որուն համար տասերը, ու մասնաւորապէս լուրերը, կ'ըսէին որ կը մեռնէր՝ Ազատութեան համբուն վրայ զարնուած . . . Հառաչանեն մը՝ որ անոր սիրը կը ճմլէր վիշտով, կ'արիւնէր գաղտնօրէն, բժիշկ Պօղոսեանը յայտնած էր իր բարեկամին։

— Կը ցաւիմ որ անկարող եմ բան մ'ընելու, երանի թէ գրպանս լեցուն ըլլար, երանի թէ բարեկամէ մը կարող ըլլայի փոխ առնել փոքրիկ գումար մը՝ հայրենիքին համար . . .

Ուզած էր, փորձած էր ըսել անոր անկեղծօրէն, առանց այլ եւ այլի։

— Ես կուտամ որքան որ ուզես. բայց լեզուն չէր շարժած բերենին մէջ, ու չէր պատասխանած հարտարապետը իր բարեկամին։ Տեսած էր անոր աշենրուն սրբութիւնը՝ որ կը խորունկնար հետզինետ լուրեան մէջ։ Ան կը նանջնար Պօղոսեանը, զիտէր թէ որքան հպարտ

հոգի մըն էր ան, թէ որքան հզօր էր անոր մէջ արժանապատութեան զգացումը . . .

Պիտի էր որ տաս մեծ վիշտով տանջուած ըլլար ան, տաս օրեր լայած ըլլար իր սրտեն՝ հերոսական գաղտնիքով մը, կարենալ յայտնելու համար իր անկարողութիւնը հայրենիքի մահուած առջեւ . . .

— Շատերը տուին, կը տնորհաւորեմ ձեզ. պարոն Յակոբեան դուք պիտի եղածէն աւելի տուիք, բայց ես . . .

Յետոյ լոռութիւնը ննչած էր անոր կուրծքին, ուզած էր պատասխանել գոնք այս անգամ, բայց նորէն չէր կարողացած։ Միւսը շարունակած էր.

— Դիտեմ որ կը մեղադրեն զիս, վերջապէս բժիշկ մըն եմ . . . բայց հերոսական վիշտեր կան որ սոսւերին մէջ կը զգացուին . . .

Աշերը գետին խոնարհած՝ կը մնայ։ Ճարտարապետը կը խօսի այս անգամ։

— Միւնի բժիշկ, կը սխալիս, ոչ մէկը կը մեղադրէ ենզ, ոչ մէկն իրաւունք ունի այդ բանն ընելու, բոլորը զիտէն . . .

— Բոլորը զիտէն որ չունիմ, բայց հասարակութիւնը չի հասկնար գաղտնի վիշտերը, ան աշքի զարնող բաներ կ'ուզէ շարժելու համար, նույիւնելու համար ինքն ալ իր կարգին։ Շատ անգամ խորհնց յ անուրդի նանել բժըկական գրադարան, ուրիշ ան մը չունիմ, բայց վարանումը զիս կեցուց, ո՞վ ը հետաքրքրուի զիրենով

այս ժամանակին...

— Իրաւունք ունիս :

— Երէ Կարմիր-Խաչը կարողանայ զիս դրեկել Կովկաս, սիրով պիտի երբամ խնամելու մեր կամաւոր վիրաւորները, այն ատեն խիզնս հանդարտ պիտի ըլլայ, բայց չեմ գիտեր արդեօք պիտի հասնի՞ այդ պարագալին անոր վարչութիւնը :

— Ինչո՞ւ յուսահաս կ'երեւիս, Պողոսեան, մեզ բնաւ այսպէս տեսած չէի :

— Այո՛, ես ալ կը զգամ, բայց իրողութիւնը սա է որ հայրենիքը պէտք ունի օգնութեան ու մենք մեծ բան մը չենք տար անոր, բանի մը ծաղիկ նետել անոր խորանին առջեւ, բանի մը կտոր խունկ անոր համար մխացող բուրվառին մէջ, բանի մը կարիլ արիւն բափել անոր սիրոյ նուրիական սկիհին մէջ, ափսո՞ս, պիտի չի կրնամ ոչ մէկը ...

Հիմա իր մտքին մէջն են բժիշկին բոլոր խոսերը՝ ափսոսանեով ու ցաւով յայտնուած բարեկամի մը՝ որ ինքն է: Իր աշխերուն առջեւ տեսնել կը կարծէ անոր Տրիու նայուածքը՝ որ տա բան ըսել կ'ուզեր տակաւին, բայց որքա՞ն դժուար էր ճարտարապետին համար լսել զանոնք ու չի կարենալ մխիրարել... Թուառութիւններ կային ներոսական եւ անձանօք՝ որոնց վրայ խոնակելու համար բարութեամբ ու սիրով՝ արժանի սիրս մուներ ան :

Թուղթի ներմակ էջ մը հանեց զգրոցէն, ծրար մը,

դրաւ զանոնք գրասեղանին վրայ: Կը վարանէր, երէ նանչցուեր իր գիրը, երէ հասկնար ան՝ որուն սիրով կը տանջուեր, կ'արիւնէր հայրենիքին համար՝ անկարելի օգնութեան գաղափարով... Թղթապանակը հանեց գրապանին, տար եղիպտական ոսկինոց թղթադրամ մը դրաւ ծրարին մէջ, եւ իր այցելարերու տփիկին փնտուց ու գտաւ բժիշկ Պօղոսեանին այցելարը մաքուր ու ներմակ: Դրաւ զայն ծրարին մէջ թղթադրամին նետ, հասցեն գրեց՝ «Ազգ. Շահներու Պատշաճանութեան Հիմնադրամի Վարչութիւն եւ այլն:» Անձամբ զնաց թղթատուն ծրարը ապահովութելու համար: Երբ կը վերադառնար, հանդիպեցաւ բժիշկին: Բոնեց անոր ձեռքերէն եւ զգաց որ սիրով կը հեւար վախնալով: Ինչո՞ւ համար: Երբ կը բաժնուեր՝ ետքն դարձաւ, կեցաւ անշարժ՝ մինչեւ որ իր բարեկամը կորսուեցաւ փողոցին ծայրը դառնալով: Յետոյ, երբ նամբան շարունակեց իր սիրով կ'ըսէր անոր.

— Գաղտնիքը՝ զոր ինձի վստանեցար, երշանկութեամբ կը լեցնէ զիս, տնօրինակալ եմ...

Օգոստ. 1915

ՕՐՈՐՈՑԻՆ ՀԱՄԱՐ

Սեղանին վրայ դրուած ճրագին տկար լոյսը սենեակը կիսասուերով կը լեցնէ: Բաց պատուհանին առջեւ նրանած է Սիրանոյշ, բան տարեկան, ուրբ ամիսէ ի վեր ամուսնացած: Իր խուռ ու կապոյն աչերուն մեջ գեղեցկուրիւն մը կայ, զգացումի գեղեցկուրիւն մը, անորոշ ու մեղմ: Փողոցը լեցուն է գիշերային խաւարով: Ուժ մնացած բանուորներ ու բանուորուհիներ կ'անցնին, որոնք ցաւագին ստուերներու պէս խոյս կուտան Շապով: Տիգրանը կ'ուշանայ: Քանի մը գիշերներէ ի վեր

կ'ուշանայ այսպէս . ինչո՞ւ համար : Իր կասկածին վրայ կը մտածէ Սիրանոյշ , բայց ինքն իր դեմ կը վեսանայ : Կը մոռնայ ամեն բան , կը մոռնայ աշխարհը : Կ'երազէ փոքրիկ հրեւսակը՝ զոր իր կուրծին վրայ պիտի սեղմէ քանի մը շաբաթներ յետոյ , սրանց , ուժգնուրեն , երջան կուրեամբ : Իր մայրական սիրու պիտի հնչէ , սիրոյ հնարի մը պէս , կեանի եւ գեղեցկուրեան մեղեդիներով : Կը սպասէ : նայուածքն երազիոն , սեւեռուն դեպի փողոցին ծայրը՝ ուրկի չերեւար իր ամուսնին ստուերը : Պատուհանը կը գոցէ , օդը կ'սկսի ցրանալ : Կը նսի սեղանին առջեւ ու սեսակ մը վախ կը զգայ մտածելով անոնց վրայ՝ որոնք կը մեռնին պատերազմի դաւըր ... : Անորուս , ստուերախանոն եւ արիւնոս սեխիլներ իր հոգին կը տանջէն , երբ կը խորհի հայրենիքին վրայ՝ որ հեռո՛ւն , զարդի գիշերներու արհաւիրքը կ'ապրի ... : Դուրսը սանդուխին վրայ ոտքի ձայներ կը լսուին , կը նանշնայ իր ամուսնին քալուածքը , կ'երբայ դուռը բանյու :

ՏիգրԱՆ. — (Բանասարի գրական անունին մէկ անիշտը ներկայացնելու համար) Ուշացայ :

ՍԻՐԱՆՈՇ.— (Բանելով անոր յետերը ու նորելով զարժութ) Խճչու համար, Տիգրան, այսպէս քանի մը զիեւրներէ ի վեր կ'ոււշանաս :

ՏԻԳՐԱՆ .— ԽԵՏՈՒ Կ'ՐԵՆԵԱ այդ հարցումը :

ՍիրԱՆՈՅՑ. — (Տեղեւլ) Այս, որովհետեւ շա՞ս կը
սիրեմ թեզի, շա՞ս կը սիրեմ:

ՏԻԳՐԱՆ .— Զեմ ուզեր ըստ, պիտի նեղանա :

ՍԻՐԱՆՈՅԵ.— Զեմ նեղանար, լսէ՛:

ՏԻԴՐԱՆ .— Քայելով կուգամ .

ՍԻՐԱՆՈՅԵ .—Տիգրան . . . (Գլուխ է ու դնե ան-ը կուբա-
+ն ու կակա ճեցիւմու) Ծառ կը յոզեիս . կը վախճամ, եթէ
հիւանդանաս . . .

ՏԻԳՐԱՆ. — Մի՛ լար, եքէ կը սիրես զիս. ի՞նչ
կրնամ ընել, շահածս հազիւ կը բաւէ մեր եր-
կութին :

ՍԻՐԱՆՈԹԾ .— (Քաղել-Հանր յեւ+էրէն) Անօրի ըլլալու
ես , եկուր:

ՏիգրԱՆ . — Քիչ մը հանգստանամ , շատ լոզ-
նած եմ :

ՍԻՐԱՆՈՅՑ. — Նոր լուր չունի՞ս ինձի համար այս
գիշեր, թերք չի կարդացի՞ր:

ՏԵՐԱՊԻ-ՀԱՅՈՒԹՅՈՒՆ. — Ո՞չ, գրապահն է կարծեմ։ (Վ.ԵՐԱՊԻ-ՀԱՅՈՒԹՅՈՒՆ) ՀԵՐԱԿԱՆԻ կը հանէ հայերէն ԱԵՐԸ ՏԸ՝ ԴՐ Ք'ԵՐԱՊԻ-ՀԱՅՈՒԹՅՈՒՆ)։

ՍԻՐԱՆՈՅՑ . — (Թէրլու առաջեցք) Ընդրիփեն վերջու միասին կը կարդանի :

ՏԻԳՐԱՆ. — Այսօր մեր գործառութը գտնուող բոլոր
հայ բանուորները հանգանակութիւն մ'ըրին իրենց մէջ,
ի նպաստ հայ կամաւորներուն։ Դրանս պարապ էր,
բան մը չունեի տալիք, որքան ամօրահաւ եղայ, զի-
սէ՞ս... Խելայեղ արագութեամբ դարձող հսկայ անիւի
մը բոլ հստայ, գլուխս ծունգերուս վրայ դրի եւ լացի
զադշնօրեն...

ՍիրԱՆՈՅՑ .— Ինչու կ'ամշնաս , քանի որ աղքաս
ենք . . .

ՏիգրԱՆ . — (Լաւաշներ բը յետու) Հայրենիքն ալ աղ-
քաս է, բայց կը մեռնի, մենք կ'ապրինք դեռ...

ՍԻՐԱՆՈՅՑ.—(Մատենադարձ) Ի՞նչ կրթանք լսել, քանի որ
չունինք:

ՏԻԳՐԱՆ .— Ավոն՝ ս . . .

Համես գործաւորի մը հպարտութեամբը լեցուն է
իր հոգին: Կ'զգայ իր վիրաւոր կուրծին տակ հին սրբի
մը արքնալը, յանկարծակի, մոխիրներու տակին ցայ-
տող կայծի մը պէս՝ որ հրդեհի կը փոխուի՝ որուն կրա-
կեն կը պայծառանան իր ատենօֆ ունեցած յեղափոխա-
կանի երազները: Կը լիչէ իր անցեալ տարիները, երբ
իտեալ մ'ուներ կրակի գեղեցկութեամբ լեցուն: Հիմա
կ'ողեկոչէ զայն, բայց տեսակ մը օսարութիւն կայ իր եւ
անոր միջեւ, տեսակ մը ցրտութիւն: Իրենց զլուխները
քերին հջերուն վրայ՝ կը կարդան երկութն ալ հայրենի-
քին եկած սրտանմիկ լուրերը: Չեն խօսիր: Կուլան իրա-
մէ գաղտնի, կամացուկ, իւրաքանչիւրն իր սիրու պա-
ղեցնելու համար վեսի կրակեն:

Տիգրան .— Վերջին նույրը պիտի ըլլար, եթէ ունեցածինք :

(L...S...P...R...K...L...K...-Y...R...L...P...G...H...-W...L...K...-M...-M...F...Y...):

Տեղը ։ — Ուրիշ իւղ չունի՞ց, Սիրանոյե։

ՍԻՐԱՆՈՅԾ. — Կը լեզնեմ, չի հատաւ դեռ:

Եթե կինոն հրամա տարաւ, Տիգրան խորհեցաւ մու-

թին մեջ անոնց վրայ՝ որպէս կը մեռնեին հեռուն, ազ-
նուագել եւ հերոսական մահով, որոնցմէ մէկը պիտի
ըլլար իմբն ալ... Սինեակը լուսաւորուեցաւ նորէն:
Նստան իրարու քով առանց խօսելու: Կինը բըս-
նեց իր ամուսնին ձեռքերէն, առաւ զանոնք իրեննե-
րուն մէջ:

ՍիրԱՆՈՅԾ.—Խօսին, Տիգրան, ա ն ո ր վրայ . . .
ի՞նչպէս պիտի մեծցնեն :

ՏԻԳՐԱՆ .— Կը խորհինց, երբոր զայ .

ՍիրԱՆՈՅՑ . — (Արեգը խօսաբնած , կործես ամօնուզ) Դը-
բախս մը պիտի ծնի , քանի որ աղքաս ենի : Ինչո՞ւ Տիուր
ես , Տիգրան . . .

ՏԻԳՐԱՆ .—Որովհետեւ չեմ կրնար հայենիքին օգնել,
անոր խորացին առջեւ մխացող բուրվառին մեջ կտոր
մը խունկ նետել . . .

ՍԻՐԱՆՈՅԵ. — Ես չեմ ուզեր իեզ տիուր տեսնել այդ-
պէս. միհի բրէ:

ՏԻԳՐԱՆ .—Ի՞նչ, կայ:

ՍԻՐԱՆՈՅՑ .— Ըսելիք մ'ունիմ քեզի . շատ պիտի
ուրախանաս :

ՏԻԳՐԱՆ .— Ի՞նչ ոսել կ'ուզես, չեմ հասկնար:

ՍԻՐԱՆՈՅՑ. — Հայ կեղծ'ր. Բիթս կուռամի

ՏԻՐԱՊԱՆ .— (Կը սղած ուիրօն, քշեց յերւերուն մէջ:
Աւհասկնալի, աւորոշ հրճուած ճը կայ սրբին մէջ: Կը մոռծե թէ
Սէրակաչը տազօք հաջի ճըն է, ապառած լայսին պէս ժանոր,
ուղարկել):

ՍԻՐԱՆՈՅԾ — (Վերաբառություն) Շա՛ս պիտի ուրախանաս, Տիգրան : (Ձեւծերուն մէջ լուշինակ հը բուռած է) :

Տիգրան . — Ի՞նչ ունիս հոդ:

ՍԻՐԱՆՈՅԾ . — Ա՛ռ:

Տիգրան . — (Թաշկինսկի ժակելով՝ անոր ժակելուն մէջ իւ ժողով 15 ուստի ժողովար հը) Սիրանոյշ . . . (Ուրախութեամբ ինչինէն դուքս ելած) :

ՍԻՐԱՆՈՅԾ . — Գիտես որ կարուիի մը քով կ'աշխատէի . քանի մը տարուան խնայողութիւնս է . աւելի շատ էր, երբ նոր ամուսնացած էինք :

Տիգրան . — Որքան կը սիրեմ քեզ:

ՍԻՐԱՆՈՅԾ . — Այսչափ մնաց, քեզի կուտամ կամաւորներուն համար, որպէս զի հպարտ ըլլաս : Կը պահէի զայն, որպէս զի երբոր մայր ըլլայի, նորածինիս համար գեղեցիկ օրօրոց մը զնիինք . . . (Լուսաւոր վերջ) Երանի՛ քէ ես ալ քեզի պէս կարենայի աւխասիլ . . .

Տիգրան . — Իմ աղուոր, իմ պատելի Սիրանոյշքս . . .

Երբոր անոր դիւրաքեֆ հասակը գրկելով, իր քեւերուն մէջ կ'առնէ զայն, կ'զգայ որ սիրտը կ'ուռի, կը յորդի հրճուանեռով : Հիմա կեանքը գեղեցիկ է նորէն, ազնուական զգացումի գեղեցկութեամբ մը, որուն ժպիտը կը տեսնէ իր Սիրանոյշին մելամաղձոս աշխերուն մէջ :

ՍԻՐԱՆՈՅԾ . — Թեւերուս վրայ կ'օրօրեմ զայն . . .

Կը նայի սենեակին անկիւնը . . իրեն այնպէս կը քուի որ հոն, մքասուերին մէջ օրօրոց մը կայ, ծաղկազարդ, մետանէ ժապաւեններով, զոր կ'օրօրեն կամացուկ, զգուշութեամբ, իրենց վարդամատիկ ձեռքերով՝ Հայաստանի պահապան հրետակները . . . :

Օգոստոս 1915

ՊԱՐԶ ՀՈԳԻՆԵՐ

(ՊԱՏՄՈՒԱԾՔ)

Ուրախութեաեք մը որուն կը խառնուեր վէսի մը
լեղին, Կարապէս աղան դողաց, երբ իրիկուն մը, բըղ-
րատան առջեւեն անցած պահուն, ծանօթ մեկը ըստ
ամոր.

— Կարապէս աղա, նամակ մունիք վերը :

Նախազգացումը իրեն կ'ըսէր թէ Տիրանն եր գրողը :
Ուրիշ մեկը չպիսի ըլլար. այս եր իր մտածումը, բանի
որ իրենց տղան չորս ամիսն ի վեր լուր չէր տուած : Սան-
դուխներին ելնելուն ոսենքր կը դողային, ի՞նչ ուներ :

Հեռուն, վերջալոյսը հրաշալի տեսիլ մըն էր այգիներու
մքասուեր ծառերուն մէջ, ուր ոսկեվառ նառագայր-
ներու լուսախաղ մը կը տիրեր վերադարձող սուերին
վրայ :

Ոտերը կրոնեցան . կանգ առաւ . չուզեց երբալ :
Տեսաւ բարեկամի մը գալը . Սուրբ Յակոբ եկեղեցիին
ժամկոչն էր ան : իջաւ ու զայն դիմաւորեց :

— Բարի իրիկուն, Կարապետ աղա :

— Ասծու բարին, Պողոս Ախրար, ո՞ւր այսպէս
ուսով :

— Վեր կ'երբամ, Մրբազանին համար նամակ մը
կայ եղեր պօլիսէն . . .

— Ես ալ ունիմ եղեր, կը բերե՞ս, Պողոս Ախրար :
— Ինչո՞ւ չէ, Կարապետ աղա, ամենայն սիրով :

Սպասեց հոն . սանդուխին կորնած : Վախ կար սր-
շին մէջ : Տիրանը պատերազմներու մէջ եղած էր . . . երե
մեռած ըլլար . . . ի՞նչ պիտի լնէր, ի՞նչպէս տուն պիտի
երբար, ի՞նչպէս պիտի յայտնէր հանրմին . . . Քովէն իրի-
սը միօրինակ եւ հնչուն ձայնով մը կը հոսէր . Քաղաքին
լոյսերը կը վառէին. դիմացը, խանութերը գոցուած էին
արդէն :

— Կարապետ աղա :

Ինքինին եկաւ : Նամակը խցեց եւ բառ անոր,

— Ուշացար Պողոս Ախրար :

Միւսը չի պատախանեց ու կորսուեցաւ ծառերուն
տակ, նամբուն վրայ : Մրարը բացաւ : Հասարակաց լապ-

տերի մէտ տակ, պատին բով, կարդաց զայն : Գիրը ծանօթ
չէ իրեն, գրովը հազիւ կարողացաւ լիւել : Իրենց սր-
դուն ընկերն էր եղած դպրոցը, իբրանոսեան վարժա-
րանին մէջ, միւնոյն գրասեղանին առջեւ նսած էին
անոնք :

Օր մը իրենց այգին տեղած էր, կեռասի ժամանակ՝
Գետ տղայ չէր: Զարպճամի պատերազմին մէջ վիրաւոր:
բերաւած էր Պողոս իրենց կտրին, մէկ հատիկ տղան : Հի-
ման կը գտնուէր Ազգային Հիւանդանոցը, վերքը տա-
ծանը չէր, եւ ապրելու լոյս կար: Նամակը ծալեց եւ
իր գրանը դնելով՝ բալեց : Կամուրջին վրայ կեցաւ,
ու գետը դիմելով մտածեց անոր վրայ՝ որ հեռուն, ան-
կողինին մէջ կը տառապէր, ու կը սպասէր անոնց՝ որ
կեանի տուած էին իրեն, իրենց արիւնը բափած էին իր
երակներուն մէջ . . . ձամբուն վրայ ծառերու սուեր-
ները կը խառնուէին իրարու մտերին ու զերմագին հա-
զիներու լուորեամբ :

Ծանրաբայլ, գլուխը կախած՝ գնաց տուն : Հանրմը
եւ սպասէր սեղանին վրայ դրուած մխացող նրազի մը
լայսին մէջ : Բազմիկին վրայ կը բնանար ծեր կատու մը՝
որ երեք տարիէ ի վեր վարժուած էր Կարապետ աղայինց
տունին :

— Բարի իրիկուն, հանրմ :

— Ասծու բարին, ու շարժեցաւ տեղին : Ճրագին
լոյսը վար առաւ իիչ մը՝ մխալուն համար, ու սենեակը
լոցուեցաւ խորհրդաւոր կիսատաւերով մը, որուն մէջ

Կարապետ աղան տեսնել կարծեց տղուն պատկերը լոյսով
պատկրած . . .

Հարուս չէր ան: Ամասիոյ բաղադր՝ ուր գաղքած
էր Եւրոկիայէն, գործերը հոն գետ երալով՝ իրեն լաւա-
գոյն վիճակի մը բաղդր չէր տուած: Յոզենած էր: Փռուե-
ցաւ բազմիկին վրայ: Ծերութիւնը մտած էր արդէն իր
մէջ: Յիսունքին կը մօսենաւ ու ոսկորները կը կոս-
տուեին կարծես, իր խօսքով, օրուայ աշխատանքի բե-
ռին տակ: Այս խոնարհ նակատը՝ որուն խորշումներուն
մէջ լոյսի մը դողը կը սահէր կարծես միշտ պայծառ,
երբեք ո եւ է արատով մը չէր սեւցած: Աստուածավախ
ու բարի մարդու մը գոհունակութիւնը կը ժայտէր իր
խորունկ ու մարած աչքերուն մէջ: Համակերպումը՝ զոր
ուներ կեանքի ցաւերուն առջեւ, անոր ամեն փիլիսո-
փայութեան հիմն էր: Գաւառացի փորձառու մարդն էր
ան, հաւատացեալ, ընկնուած, բայց հպարտ՝ Աստուծոյ
առջեւ, իր հոգեկան մայրութեանը հետ . . .

Նախ չուզեց կնօցը յայտնել Տիրանին վիճակը: Խոր-
հեցաւ ըսել անոր թէ լաւագոյն գործի մը համար Պոլիս
պիտի երբար, եւ յետոյ պիտի կանչէր հանրմը, եւ հոն
աւելի երջանիկ կեանք մը պիտի վարէին: Բայց կը վա-
րանէր. ու մտքեն հազար տեսակ բաներ կ'անցնէին. կը
վախսար . . .

Ընթրեցին առանց խօսելու: Երբ սեղանէն ելան,
կիբը հարցուց անոր.

— Աղա՛, ի՞նչ ունիս, այս իրիկուն հետ չես խօսիր:

Կատարինէ հանրմը աշքերը վեցուց անոր աչքերուն՝
որոնց մէջ կը յայտնուեր վիշտը՝ զոր ան պահել կ'ուզէր:

— Հանրմըս, ի՞նչ խօսիմ:

Ակամայ ձեռքը՝ գրանը տարաւ ու նամակը հա-
նելով՝

— Տիրանը . . . մեր տղան . . .

— Ի՞նչ կայ, ի՞նչ է եղեր զաւակիս:

Կարապետ աղան չի պատասխանուց տուտով. լացաւ,
ու մեղմաձայն՝

— Պոլիս է, Ազգային Հիւանդանոցը. Զարալնայի
մէջ վիրաւոր՝ բերեր պառկեցուցեր են հոն . . . Եւ յետոյ
կնօցը հեկեկանքը լսելով՝

— Հոգ մ'ըներ, հանրմըս, ապրելու յոյս կայ
եղեր. կ'երանե քեզի հետ անոր, մեր տղուն բով:

— Ո՞վ է գրեր, տեսնեմ, անոր գիրը . . .

— Կը յիշե՞ս, կիրակի օր մը, կեռասի ատեն, մեր
ալգին տղայ մ'եկաւ Տիրանին համար. լաւ տղայ էր, մե-
րինին պէս կտրին, երիսասարդ:

— Անունը Սուրեն էր, հա՛, կը յիշեմ:

— Կապոյս վերակու մը հագած էր:

Ու վերջապէս, երկուքը մէկ, կարողացան իրենց
յիշուլութեանը մէջ արթնցնել մանրամասնուն այն տղուն
պատկերը: Նոյն գիշերն իսկ որուեցին հետեւեալ օրը
համբու ծախսին պէտք եղած գումարը փոխ առնել՝
իրենց դրացի՝ ցորենի վաճառական Միրաքենց Յա-
կորէն:

— Եթէ չի սայ, կ'ըսեր կինը վախնալով, ի՞նչ պի-
սի ընենք...

— Խուսայ հանրմբս, գեւ մարդ չէ:

Անոր համար ամենն ալ բարի կը բռւէին այն զի-
ւեր,

Ազնիւ ու հիացող բան մուներ այն երկու ցաւա-
սանց հոգիներուն մտերմութիւնը կիսասուերին մէջ:

— Հանրմբս, բունդ եկեր է:

Ու Կարապետ աղան ծոեցաւ անոր կուրծին: Տա-
րիքին ու վետեն չորցած իր տրեները պահած էին դեռ
իրենց համբոյրը կորսուած օրերու սիրով ու խանդաղա-
սագին բարմութեամբ լեցուն: Երբ հանրմին հասակը
դրան ետին կորսուեցաւ, Կարապետ աղան լեցուց իր
ծխափողը: Հետեւեալ օրը կանուխ երկուէր միասին
գացին Միրաբենց Յակոբին տունը: Վաճառականը զոր-
ծի չէր գացած դեռ: Յուսախար՝ վերադարձան: Քաղա-
քական մինութեան գեւ էր Պոլսոյ մէջ. Յակոբ էմենտին
խորհուրդ տուած էր անոնց իրենց տեղը հանդարտ մնա-
լու, փորձանեները պակաս չեին ըլլար ճամբուն վրայ:
Երկունք ալ սկսան հեկեկալ փոքրիկ տղաներու պէս իրա-
րու հիես, բով բովիք:

— Հանրմբս, ի՞նչ ընենք, ի՞նչպէս երանեն:

— Այգին ծախսենք:

— Որո՞ւն, ո՞վ կ'առնեն հիմա:

— Պետքուեանը առնելու միտք ուներ. անոր կ'եր-
քամ, դուն կեցի՛ր, մի՛ լար:

Այգին ծախսեցին կէս գինով:

— Եթէ պէտք ըլլայ, հանրմբս, տունն ալ կը ծա-
խենք:

Կ'ուզէին միայն տեսնել իրենց տղան, իրենց մէկ հա-
տիկ, կտրին Տիրանը...



Ամասիային մինչեւ Սամսօն, կառքին մէջ, իրենց
խօսակցութեան նիւքը տղան եղաւ, Ազգային հիւանդա-
նոցը գտնուող վիրաւորը՝ որուն համար կ'երթային: Խո-
րապէս ցաւոս ու ժաղցր գուրգուրանք մը կար անոնց
խօսերուն մէջ, երազ մը՝ որուն կ'ուզէին հասնիլ,
որուն ժպիտը անոնց աշբին առջեւեն կը բռեր...

Երբ հեռուէն տեսան ծովին կապոյն պաստառը մին-
չեւ հորիզոն, երկնելին խառնուած, երկուէն ալ ուրա-
խութեամբ լեցուն՝ հեւացին:

Բայց յետոյ տիրեցան անոր վրայ մտածելով: Կատա-
րինէ հանրմբ լացաւ. Կարապետ աղան անոր արցուները
սրբելով՝ բսաւ.

— Մի՛ լար, հանրմբս, ան մեզի կը սպասէ...

— Հեռագիր պիտի սա՞նեն:

— Զուզեր, այսպիս առանց լուր տալու երբալնիս
աւելի լաւ կ'ըլլայ:

Երեք որ մնացին Սամսօն. յետոյ Թուսական շոգենա-
ւով մը՝ որուն անունը Կարապետ աղան քուզրի մը
ծայրը գրեց, համբայ ելան: Օրը կիրակի էր. օդը խո-
նաւ, մուռապատ: Նաւը շարժեցաւ ու կարծես դժկա-
մակուրեամբ' սկսաւ սամիլ ալիքներուն վրայ:

— Ինչու շուտով չերար, հարցուց հանրմը:

— Կուզեկի որ քեւ առներ, վաղը հասնեինք Պո-
լիս...

— Նաւասի մը իրենց տղուն կը նմաներ: Ժամերով
կը նստին բով բովի, վերը, տեսնելու համար անոր անց-
ցիլը ..

— Մերինը տեսնել կը կարծեմ, կ'ըսէր Կարապետ
աղան:

— Մերինը ուրիշ է...

Եւ իրենց կարօքը Քիչ մը կը մեղմանար, երբ նա-
ւասին անոնց խնդալով կ'անցներ: Ուզեցին անունը
հասկնալ, բայց դժուար հնչուելիք անուն մ'ըլլալով,
մոռցան շուտով:



Երեխաբրի գիւեր հասան Պոլիս: Սիրենիի մէջ
պանդոկէ մը սենեակ վարձեցին անկողինը հինգ զրու-
տով: Խնայողութիւն կ'ընէին: Նոյն գիւերը շատ քիչ
բնացան: Հետեւեալ առաւտօնուն պիտի երբային Հիւան-
դանոց: Կատարինէ հանրմը վարդով շինուած անուտ
բերած էր իր տղուն համար: Անկողին չի մտած՝ Հիւան-
դանոց տանելիքները պատրաստեց:

— Երեխնիս մէկ կ'երանք նորէն, հանրմը:

Մայրը կը վախնար ու կը պատասխանէր.

— Ասուած գիտք...

Կանուխ արքնցան: Հիմա Հիւանդանոցի սպասման
սրահին մէջն են անոնք: Ձեն խօսիր իրարու, սգոյն են
եւ անոնց արտայայտութիւնը վախով լեցուն: Հիւանդա-
պահ կին մը մօսեցաւ անոնց: Ոտքի ելան, եւ իրենց
ձեռքերը միացուցած իրարու յարգանքի նշանով մը,
կուրծերնուն վրայ, երկուքը միասին հազիւ կարողա-
ցան բորովիլ.

— Տիրանին համար եկանք, մեր տղան ..

Կատարինէ հանրմը աւելի համարձակ եղաւ ու շա-
րունակեց.

— Մէկ հատիկ զաւակս է, հանրմ ..

Յետոյ սակառը ցոյց տալով՝

— Անոր համար բերինք ասիկա, վարդի անոյշ կայ
մէջը :

Հիւանդապահ կինը հեռացաւ՝ խնդրելով որ սպա-
սեն Քիչ մը :

կեցան անշարժ. իրարու հետ խօսելու կը վախճանին. ինչո՞ւ համար...

— Հրամեցէ՞ :

Հետեւեցան հիւանդապահ կնոջ՝ դոդոշուն բայլերով, անհամարձակ: Երբանցին մեջ հականեխիչ դեղերու հոտ մը կը ծաւալէր: Մասն սենեակը՝ ուր պառը կած էր իրենց տղան: Կը բնանար: Չուզեցին արքնցնել: Նստան եւ այս անգամ խօսեցան կամացուկ:

— Նիմարցէր է :

— Նորէն կը լաւանայ, հանրմըս, մի՛ վախճար: Մօրը աչքերը սեւեռուն հիւանդին՝ բրջուեցան արցունիվ:

— Ամօր է, մի՛ լար, տեսնողը կը մեղադրէ մեզ. ուժով եղի՛ր...

Միւսը բաւկինակին ծայրը տարաւ աչքերուն: Տղան սարնցաւ. աչքերը մարած էին. ո՞ւր էր այն առաջուան սարնցաւ. աչքերը մարած էին. ո՞ւր էր այն առաջուան լոյսը, երթասարդ հասակի կրակը: Զի հանչցաւ իր լոյսը, երթասարդ հասակի կրակը: Մայրը մօսեցաւ: Հայրը կը վախճար:

— Տիրան, Տիրան, մենի ենի, տե՛ս, ենզի համար եկամբ...

Տղան աչքերը բացաւ ու ժպտաց :

— Եկո՞ւր, ըստ մայրը :

Հայրը հնազանդեցաւ: Հիմա երկունքն ալ խոնարհած էն իրենց զաւկին վրայ. նայուածքնին աղաչական է, վետացեալ, խորունկ:

— Տիրան, ի՞նչպէս ես հիմն ..

Տղան չէր պատասխաներ: Սկսան հեծլլտալ. անկարելի երջանկուրիւն մը, չի հասկցուած կարօս մը կը ննէւր անոնց հոգին: Հիւանդապահն չի կրցաւ մեալ անոնց բոլ: Տիրանը նանչցաւ իր ծնողիքը: Պատուհաննեն արեւ կուգար ներս, ու սենեակը ծաղիկներով զարդարուած, մեռելոցի օրուան մը գերեզմաննոցին երեւեւոյքն ուներ լոյսին մեջ:

— Մայրիկ .. մայրիկ ..

Աչեւը նուաղեցան. լոյսը հատաւ անոնց մեջ. զլու խը նորէն դարձաւ պատին. լմնցած էր ամեն բան...

Մայրը բան մը չի հասկցաւ: Հիւանդապահ կինը երեւաց դրան մեջ: Կարապէս աղան ըստ անոր.

— Նորէն կը բնանայ :

— Գիւեւը չի բնացաւ, պատասխանեց ան, հանգիս ձգեցէք...

Երկունքն ալ վախցան համբուրելու վերջին անգամ անոր հակասը՝ որուն վրայ մեռելսական գեղեցկուրիւն մը, հրաւագեղ ժպիսի մը պէս, դողալով կ'անցներ:

Դուրս ելան: Հիւանդապահ կինը դուռը բաւեց եւ հետեւեցաւ անոնց:

— Անուըր առի՞ֆ, հանրմ :

— Այո՛:

Պարապ սակառը առնելով բայլեցին: Երբ երկարէ դրան առջեւ հասան, մայրը հարցուց.

— Ի՞նչ պիտի ըսեր, «մայրիկ» ըստ ու լոեց ..

— Ասուած զիտէ, հանրմբս, վաղը կը հարցը-
նեն...

Իրենց քայլուածքը ծանր էր, դողդոջուն: Կ'երքային
զիսիկոր՝ հետեւեալ օրը նորհն գալու համար... խեղ-
ճերը...

1913

Ժ Ա Մ Կ Ո Զ Ը

(ՊԱՏՄՈՒԱԾՔ)

Երեսուն տարիէ ասդին Սուրբ Նիկողոս Եկեղեցիին
ժամկոչն էր ան: Տուն տեղ չուներ, ոչ մեկը աշխարհին
մէջ: Իր բոլոր սիեզերքը Եկեղեցին էր, անոր գաւիրը,
անոր փոքրիկ գերեզմաննոցը՝ ուր բրենիներու ռուժին
տակ մեռեները կը ննջէին խաղաղութեամբ: Քաղա-
քացի չեր Մկրտիչը՝ զոր ժամկոչ կ'անուանէին սրբազ-
նեն սկսեալ մինչեւ բահանաները, մինչեւ բաղաքին
ամենահամես բանուորը: Երբեմն այս անուան հետ
«ախպար» աւելցնողներ ալ կային, ու կ'ըլլար ժամկոչ

Ախաղար, ինչ որ հպատութեամբ մը, տեսակ մը երջանիկ զգացումով կը ներշնչեր անոր հոգին: Պատշիկուց բերած էին զայն հեռաւոր գիւղէ մը բարեսիրս ուխտաւորներ՝ ծնողիք մեռած ըլլալով համանարակի մը ատեն: Այրի տարիին կնոջ մը հոգածութեամբ փոքրիկ Մկրտիչը մեծցած, մարդ էր եղած: Նախակրթարանը աւարտելով՝ Արմատ երպալու համար Տեսեսական հորիուրդին ոսքն էր իմկած, բայց շատերը անտարբեր գտնուած էին անոր հոգեկան երազին հանդեկա: Քահանաները կը սիրեին զայն մանաւանդ Տեր Պետրոսը: Մրբազմանը տաս անգամ կանչել կուտար խեղճ որբը իր սեղանին առջեւ: Անհամարձակ, վախճանալով Մկրտիչը հացին պատառը բերանը կը դնիւ, եւ ամեն անգամ Առաջնորդին աշբերուն մեջ հայելով՝ կ'ամշնար:

— Ես կը դրկեմ քեզ, Մկրտիչ, դուն հոգ մ'ըներ...
— Հայր Սուրբ, մեկը չունիմ, մեկը չի զբար ինձի,
որք եմ...

Առաջնորդը փոխուած ըլլալով, Մկրտիչին Արևած
երբալու նպատակն ալ զուրեն եր ինկած տուսով։ Քանի
մը տարի այգեսպանութեամբ զբաղած եր երիտասարդ որ-
բը, խեղդած եր իր դիմացկուն սրտին մեջ ինեալը՝ զոր
ունեցած եր ատենօֆ, եւ անոր խնկաբոյր գեղեցկութիւնը
այլէւս իրեն համար երազ մը կ'երեւեր խաբուսիկ, իրեն
պէս որբ, խեղն .. Յետոյ եկեղեցին կարօցած՝ նորէն
եկած եր անոր, այս անօպամ իբրեւ ժամկոչ։ Սիրով ըն-
դունած եր նոր պատօնին՝ որուն ժնորհիւ հեռու չի պի-

Տի Անար այլեւս եկեղեցիկն...

Զեր ամուսնացած, ո՞վ աղջիկ պիտի տար խեղճին.
արդեն ինքն ալ ընտանեկան յարկին համար ստեղծուած
մեկը չէր: Իր բոլոր նորին, իր բոլոր միտքը ձուլուած,
գիրկընդխառնուած էին գեղեցիկ ոյժով մը եկեղեցիին
հետ՝ որուն կոչնակը պիտի զարենէր ան.. Շատեր կ'ը-
սէին որ սուրբ մրն էր, գիշերները նարեկը ձեռքին չէր
ձգեր, իր խուցին մէջ: Կը պատահներ որ, տաս անգամ,
եկեղեցիին դուռը կը զարենէին գիշերով, ժամկոչ Ախ-
պարը կանչելու համար հիւանդի մը սնարին՝ բանի մը
հատուած կարդալու նարեկին՝ որուն շատերը կը յու-
սային, կը հաւատապին վախճառով.. Գերեկ զոց գիտէր
այս ողբերգութիւնը՝ որուն բառերը սրտեն բղխածի պէս
կ'ելեւին բերանեն, կը հնչէին, կը մարեկին խունկի բու-
ռումին ու մեռելսական լրութեան մը խորհուրդին մէջ:

Տարիներն անցեր և ին առանց որ ժամկոչը դժգոհած ըլլար մեկուն իր վիճակին: Գոհունակութիւնը, լրյումը պէս, իր նայուածին մէջ կը խնդար: Համակերպած էր կեանիքի պարագաներուն իմաստունի մը ծիծաղով: Հիմա ներմակ եւ երկար մօրուք մը իր կուրծքը կը ծածկեր, բայց երիտասարդութիւնը ծերութեան մէջ՝ կը ժրապէտ աշխերուն խորունկին: Զմեռ ատեն, սերեւարափ ծառերուն վրայ, սժզոյն ոսկիի փայլով դողդղացող լոյսին պէս՝ ոռուն մէջ իրենց ընկերներուն խումբին չի հասած քանի մը բռչունները տափալ կը փորձեն ու կը մսին...

Առաջին անգամն ըլլալով, երբ կոչնակը կը զարնէր, երեսունի մօս էր ան... Լոյ-Զուարի իրիկուն մը, երբ վարդալոյս ու քերեւ օդին մէջ աղաւնիներու ներմակ հոյլեր կ'անցնէին իրենց քեւերը բացած մեռնող արեւուն: Նսած էր զանգակատան սանդուխին վրայ, եւ իր հոգիին բոլոր ազնուապատ ու վճիտ բաղցրութեամբ նետեած էր կոչնակին մարմրող քրբումներուն՝ որ օդին մէջ սարշնուած կը հատնէին կարծես լալով... Յետոյ, երբ եկեղեցի կը մտնէր, աչքերը բրջուած էին արցունեալ, եւ իր առաջին աղօրքը սրտափուլիս գոհուրիւն մ'էր եղած ամենակալին... Եկեղեցին իր բոլոր առարկաներով սրբուրիւն մ'էր անոր համար, նորիւական տեղ մը՝ ուր մարդկուրիւնը կը միանար Ասուծոյ՝ աղօրքներու ծաղկահիւս ու խնկելի օղակով: Անոր իւրաքանչիւր բարը սուրբերու համբոյրը, սրբունիներու արցունեֆին մարգարիտները կը պահէր, նահատակներու գեղեցիկ, հերոսական հոգին: Ասոր ամեն մէկ անկիւնը հերետակներու բոյն մըն էր: Եկեղեցին ցեղն էր անոր համար, իր նախահայրերուն պատիւր, Վարդանանց փառքը, Լուսաւորչին սիրը, Նարեկացիի արտասուալից ու վիրազեղ հոգին...

Եւ հիմա այս բոլորը կ'ուզէին առնել անհաւատները... Մօսակայ բաղակին արիւնու լուրեր հասած էին անոր, խուլ ձայնով տարածուած... Եկեղեցիները պարպուած էին իրենց սրբանուէր ու մաքրափայլ անօրներին՝ տարուելու, անուրդի հանուելու համար Կ. Պոլսայ

հրապարակներուն վրայ ..

Նահատակներու մեռնեներն իսկ պիտի բողոքէին իրենց բգեսուած կուրծքերը բանալով գերեզմաններու պարապութենեն՝ ասդերուն... ու ցեղը ձայն չպիտի հաներ այս անգամ ալ, դահիններու ոսքին առջեւ ծնրադիր... Գիւղերը կ'այրէին, կը ջարդէին. բաղաքները կը պարպէին, տղան կը խեկին մօրը կուրծքէն, հողը կը կըսանար արիւնով.. Եւ այս ամենը կը տեսնէր Ա.Բ. որուն հաւատացած էր մինչեւ այն ատեն իր բոլոր սրտովը, իր բոլոր կամքին ոյժովը...

Գիշեր մը չի կրցաւ հնանալ մինչեւ լոյս: Նոյն օրը խօսուած էր գաղքի մասին: Ժամկոչը ծնրադիր Ասուծոյ առջեւ, անոր օգնուրիւնը խնդրեց տիսուր ու սրտանընիկ աղօրքով մը՝ որ իր սրէն կը բղնէր արցունեֆի հեղեղի մը հնէ.. Զե՛, ան բոյլ պիտի չի տար որ իր սահարը խեկին, մարտին անոր ոսկելոյս ջահները, անոր բուրվառներուն կրակը, ուր խունկը մխալով կը բարձրանար ներմակ ամպերով՝ սուրբերու, հերետակներու նկարները ծածկելով արտասուալից աչքերէ՝ լուսարափանց բոյ մը բաւելով անօնց առջեւ:

Լոյսը կը բացուէր, ելաւ իր խուցէն, ու զանգակատուն բարձրանալով կոչնակը զարկաւ: Զեռները կը դողային, անոր այնպէս կը բուէր որ վերջին անգամն էր ասիկա: Նսաւ հոն, ու լսելով դողանջը, լազաւ հեծկրլսանեալ Յոյսին համար՝ որ այլեւս չէր բացուէր իր կուրծքին տակ... Երբ իշաւ, Տե՛ր Պետրոսը խուցէն դուրս

կ'ելներ : Մօտեցաւ անոր.

- Skr հայր, վախ մը կայ սրտիս մէջ :
- Ինչո՞ւ համար, զաւակի :
- Պիտի պարզեն եղեր ..
- Ի՞նչը ..
- Մեր բաղաքը, այն ատեն ա՛ն ալ լմնցած է ..
- Եւ իր գոլդոզուն ու նիմար ձեռքը դէսի եկեղեցին կ'երթար :
- Ասուած ողորմած է, Ժամկոչ Ախապար, ազորեկ'...
- Ինչո՞ւ համար :
- Որպէս զի շանեն իր տաճարը, անհաւասները չի մտնեն հոն...
- Ինչուս պէտքն է, Skr հայր, բո՞լ ինքը պահպանէ իր տունը, երէ կայ ..

Skr Պետրոսը անշարժ կը մնար, արձանացած՝ ժամկին խօսեն : Երէ կար... ԱՅՇ որուն ոյժին տակ ներդաշնակուրիւն մը ծնած էր տիեզերքին մէջ, եւ իր աշենքը երկինք բարձրացնելով՝ ասդեմք տեսաւ ու ժամաց հաւատով .. Երբ հայուածքը վար առաւ, Ժամկոչը հոն չէր : Հաւատացները չէին զար աղօքելու : Պատարագուոր հանանան, Skr Պետրոսը, ներկայ էր միայն լուսարարին հետ : Անոնք բահանաներուն սենեակը անյուցած էին զիշերը՝ առաւօսուն կանուխ արքնալ ու պատրաս ըլլալու հաւար ժամերգուրիւն : Ժամկոչը կը զարմանար : Ինչո՞ւ մէկը չէր եկած, ո՞ւր էին պառաւին:

իրենց սեւ շալերուն տակ ծռած՝ կուգային աղօքելու, լսելու «Առաւօս-Լուսոյ»ն՝ զաներու լոյսէն դողդողացող կիսաստուերին ու խունկին մէջ .. Զանգակատուն բարձրացաւ : Առտուան կիսաբափանց խաւարին մէջ բազաքը մեռած երեւոյք մը ուներ : Ի՞նչ էր պատահած տնոր : Ու մտածեց գաղրին վրայ : Տատանեցաւ . ծունդերը ծալլուեցան . ինկաւ ուժասպառ : Ուրեմն պիտի բողեր այն աշխարհը՝ որ եկեղեցին էր, այն սրբազն երգը՝ որ կոչնակն էր... Ո՞ւր պիտի երբային, ո՞ւր պիտի ապաստանէին .. մէկը չէր զիտեր . բայց բաղաքը մօս էր լմնալու, եւ այլեւս բան մը ոսքի վրայ չէր կրնար մնալ, մինչեւ իսկ եկեղեցին... Սպասեց՝ գլուխը ձգած կուրծին վրայ : Այլեւս չէր աղօքեր, այլեւս չէր հաւատար : Մէկը չի կար փողոցներուն մէջ . ոչ մէկ ձայն... պիտի լուսնար : Կոչնակը զարկաւ նորէն, եւ արոյրին հնչիւնը բնդաց լոյսին մէջ հուժկու, խլացուցիչ դողանցներով : Բայց մէկը չերեւաց : Հաւատացնեալ հոգի մը չի կար ուրեմն ամբողջ բաղաքին մէջ, այս գաղափարով խնդաց տեսակ մը անհասկնալի, խորունկ երջանկութեամբ : Հրացանաձգուրիւն մը՝ որուն միօրինակ հարճատումը կը սասկանար, չորս կողմերէն կը հասնէր, կարծես իր կրակին մէջ խեղդելու բոլոր բնակչուրիւնը : Բայց յետոյ ամեն բան լոեց, եւ առտուան լոյսին մէջ՝ ժամկոչին աշբեր վիշտով ու տիւրեամբ լեցուն՝ տեսան հեռաւոր համբուն վրայ ստուար բազմուրիւն մը՝ որ սեւ ալիքի մը պէս, կը ծփար փոքիին, արեւին մէջ.. խուլ,

խեղգուռղ ձայներ կը հասնեին... Ուրեմն կ'երպային իրենց տուներն ու հողերը ձգած, իրենց եկեղեցին ու դպրոցները, որոնք այլեւս մարուր չպիտի պահուեին. ու ցեզը կը մեռներ այս կերպով... Հառաշանք մը փրրքաւ սրտեն,

— Հյ վախ, ամօք մեզի, ամօք մեր հահիներուն ..

Բոռունցիները սեղմուեցան, մատերը պրկուեցան կատալուքեամբ, ու վերջին անգամ ըլլալով պարանը բաւեց՝ կարծես ես կանչելու համար զանոնի իրենց եկեղեցին... բայց կոչմակին ձայնը մեռաւ լալով ու սեւ ալիքը կորսուեցաւ լեռներուն ետին՝ փուշով ծածկուած .. լմնցած, կորսուած եր ամեն բան ..

— Անոնցը չպիտի ըլլայ, բանի որ մենք, բանի որ մեր հահիները երեսի վրայ ձգեցին, մեղք ունի...

Չի վարանեցաւ եւ իր մօրուժին տակեն կուրծքը հնւայ, արիւնեցաւ սիրու: Իջաւ սանդուխեն, եկեղեցի մտաւ: Խորանին առջեւ կանքեղը կը պլայար տակաւին. հաւատքին լոյսն եր ան, որ կը նուազեր, կը հատներ, կը լմնար... Դուռը զոց եր, մեկը չի կար... Ո՞ւր եին Տէր Պետրոսն ու լուսարարը... Չի փնտուց զանոնի: Լսեց որ դուռը կը զարնեին, կը փորձեին կոտրել կացինի հարուածներով: «Պարապ տեղն ե», մտածեց ու խնդաց ատելուքեամբ: Կանքեղը վար առաւ, բոլոր կանքեղներուն իւղը հաւաքեց. խորանին վարագոյրը օծեց անով. սկիբին գիճին պարզեց իր գիտուն վրայ. բուրվառները լեցուց խունկով. շահները վառեց: Ու վերջին անգամ,

երբ արդեն եկեղեցին կրակի մէջ եր, հրդեհին մէջ տեսաւ Տէր Պետրոսին ալեհիեր հասակը՝ որ կը տատաներ կ'ինար, ծերացած կաղնիի մը պէս, մռայլ ու բանձր ծուխին մէջ .. Զանգակատուն ելաւ, ժամկոչի մը պէս մեռնելու համար... Պարանը բաւեց. անցուց վզին .. Արոյրը հնչեց մեղմօրեն, մեռելական զօղանջով, ու կոչնակը մէծ աղմուկով մը կործանեցաւ, անհետացաւ բացերուն մէջ՝ որոնք ողջակեզի մը կրակին պէս, կը բարձրանալին դէպի երկինք...

Մեռած բաղամին մէջ այն կրակը ցեղին հոգին եր՝ որ կ'այրեր, կը բոցավառեր, եւ իր վետացեալ գեղեցկութեան մէջ՝ կը պայծառանար վերջին անգամ, դեռ մահուան ձեռքը չինկած...

Հ-կո- 1915

ԶԻՍԻՆ ՄԱՂԾ

(ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԵՍԻԼ ՄԸ)

Տերը ինկած էր երկաքուղիի մը կոտրած գիծերուն
վրայ, մեռած։ Արխինը՝ որ հոսած էր առատութեամբ
անոր վերժեն, քանձացած էր, հողին խառնուելսվ ա-
ռած էր բոսոր գոյն մը։ Զիուն սանձը կապուած էր
սիրոզը թեւին, արդէն առանց առոր, հաւատարիմ կեն-
դանին չպիտի ուզեր հեռանալ։ Երբեմն կը ծու իր գլու-
խը. դունչը կը մօսեցնէ անոր բերանին, ու կարծես
հասկնալով ամեն բան՝ կը վերցնէ, եւ իր աշխերը տըխ-
րութեամբ կը լեցուին։ Կը սպասէ ան առանց շարժե-

լու տեղեն, իրմէ քիչ մ'անդին պայրող ոռումբերը կը դիմէ անտարբեր նայուածքով մը: ձերմակ է ան, բոլոր-վին ներմակ. առանց մէկ բժի: Բայր երկար է, պա-րանոցին մէկ կողմը ծածկած է կիսով չսի: Նոր-մանացի է ան: Կը յիշէ գիւղը՝ ուր առաջին անգամ արօսավայրին մէջ վազելով սրբնաց, իր կոնակին վար նետած էր տիրոջը տղան: Բայց յետոյ ուրիշները զայն զնած էին, վերջապէս զօրանոցի մը բակին մէջ համոդիպած էր ընկերներու՝ որոնց հետ եկած էր պատերազմի դաշտը: Իր անառունի մտքին մէջ այս բոլորը կ'անցնին ստուբներու պէս՝ որոնց վրայ լոյս մը կը ծաւալի, տկար, մբախառն չող մը՝ չուտով մարելու համար: Կը ծոփ դարձեալ, եւ իր լեզուն երկարած՝ տիրոջը ոտքը կը լիզէ: Կը վախ-նայ, որովհետեւ գիւղերը կ'իջնէ ամէն տեղ՝ լայնատարած, ամէն բանի վրայ, ու տակաւին հեռուն թնդանօրները կը գոռան եւ հրացանաձգութեան մը խուլ ու միօրի-նակ աղմուկը կը տիրէ շարունակաբար:

Կը սպասէ: Կը բորուէ իր մարմինը ցնցուելով. յետոյ կը վրնջէ տիսուր ձայնով մը, որ կ'երկարի ու կը մարի գիւերուան մէջ.. Ի՞նչ կ'ընէ հոն, իր մտածումն է ասիկա, ինչո՞ւ տէրը չարբնաւ, որպէս զի նորէն վազէ խելայեղորէն, նետուի խառնուրդին մէջ՝ որ կը լայննալ հետզինէն, կը ծաւալի դաշտին վրայ բոսրազեղ կրակի բոցալութեամբ.. Ռումբերը կը պայրին. օդին մէջ հրախաղութիւն մը կը տիրէ կարծես: Ահաւոր աղմուկը տետուելով ձիուն ականջները կը խլացնէ: Գլուխը կ'եր-

կարէ աջ կողմը՝ ուր խաւարին մէջ ստուբներ կը շար-ժին ու կ'իջնան.. Կ'ուզէ մօտենալ անոնց, չորս բոլորը կը նայի, ամեն բան վախ կը ներշնչէ: Կը մսի: Կը դո-ղայ: Կը փորձէ քալէլ, բայց տիրոջ մարմնին ծանրու-թիւնը կ'արգիլէ զայն... Ան թերեւ կուգար ատենօֆ իր կոնակին վրայ, երբ դեռ ինկած չեր այսպէս... Հեռուն, կարծես երկինքը նեղուելով կրակ կը տեղայ, յետոյ կը գոցուի, լուռքիւն մը կը տիրէ վայրկեանական, բայց նորէն երկիրը կը շարժի, անոր արգանդը բացուելով կը ժայրքէ պայծառութիւն մը՝ որուն մէջ հերոսները կը պակուին անմահութեամբ, ու դափնիները կը մեծ-կը պակուին անմահութեամբ, ու դափնիները կը ծաւ-նան հայրենիքին համար... Այս բոլորը չի հասկնաւ ան: Լաւագոյն էր անոր հոն ըլլալ, տիրոջը տան ախոռին մէջ, այսպէս գիւերով, ու տափուկ յարդին վրայ նրս-ած՝ տնչել հետազին օդը՝ որ խակորէն կը ծաւալի: Ինչ որ տեղի կ'ունենայ իր տուրջը, արիւնոս խաղը հսկանե-րուն, առեղծուած մը կը բուփ անոր գիտակցութեանը՝ որուն բովանդակ հորիզոնը աւելի հեռուն պիտի չեր-բար գիւղին փոքրիկ սահմաննեն: Ինչո՞ւ բերած էին զինքը հոն, ինչո՞ւ խակած էին կատեն՝ զոր կը տանէր գիւղին նամբուն վրայ՝ ցորենի կամ յարդի պարկերով ծանրաբեռնուած: Աւելի լաւ էր հոն, կանանչ, ալեճա-ծան դաւտերուն բով, յետոյ, երբ հունձներն սկսէն, ինքն ալ կարծես կ'ուրախանաւ տիրոջը հետ՝ առատութեան ու բարիքին մէջ բնութեան տուրերուն: Շատ կը յոգնէր, մինչեւ որ իրիկունը ծաւալէր օդին մէջ իր տրմախառն

Քաղցրութիւնը . բայց Երջանիկ էր այն ատեն , մանաւանդ Երբոր տիրոջը ձեռքերը իր Երկար բաւը կը շոյէին սիրով , Երախտապարտութեամբ .. Կը վրնջէր , Երբ ան ախոնին դուռը հաւելով կը հեռանար , իր գլուխը Երկարած՝ վերշին փոքրիկ վրնջիւն մը կը հանէր , եւ յետոյ կեանիք կը սահէր այսպէս հանդարս առուակի մը նման : Դիակներով ծածկուած դաշտերը՝ որոնք անսահման գերեզմանի մը կը նմանէին , ան չէր հասկնար անոնց տալիք հունձքը գալիք օրերուն , Ազատութեան ու փառքի նուիրական խորանին .. Խառնուրդը կը ծաւալէր , կը բորբեր , կը գոռար , կ'ինար , կը լուր , կը խեղդուեր ու կարծես կուլար ...

Ռումբ մը պայքեցաւ ժիշ մը նեռուն : Զին ոսում մ'րաւ դեպի ես՝ սարսափահար : Պարանոցը կ'արիւնէր հիմա , հեղեղանման արիւնը կը ժայթէր : Սանձը փրբած էր տիրոջը թեւէն : Դիակը հաշեռուած էր գիծերուն վրայ , յետոյ ինկած էր ձագարածեւ փոսի մը մեջ ... Գտաւ զայն : Խնկաւ ինքն ալ : Գլուխը Երկարեց դեպի անոր եւ իր արիւնլուայ դունչը մօսեցնելով դեմքին՝ սպասեց , այս անգամ աւելի մեծ յոյսով , բանի որ պիտի մեռներ .. Բայց ժեր չէր արքնեար ... Քանի մը ստուեններ մօսեցան . ինեղացին . ուրիշ ոչինչ .. Ուզեց գիւղ Երբալ , Նորմանիոյ փոքրիկ գիւղը՝ ուր ծնած էր ... Ան հեռու չէր բուեր , պիտի կրնար հասնիլ շուտով արագընքաց վազքով մը՝ մահուան սարսափելի հունձքին մեջէն ... Ելաւ . արիւնը կը հոսէր տակաւին : Քալեց . ֆալեց : Ու-

ները կրոսեցան , կը զարնուեին անոնք դիակներու , խուլ ձայն մը կը հանէին .. Լոյս մը կը փնտուր , փոքրիկ լոյս մը գիւղին արևելէն՝ յուսալու համար որ պիտի ապրեր , պիտի հաւէր դարձեալ ցորենի կառքը նամբուն վրայ .. Բայց այդ լոյսը չէր գար ... Երջանիկութեան , խաղաղութեան , կեանին չհնաղ լոյսը՝ որուն մեջ պտուղները կը հասունային , դաշտերը կը դեղնէին , ոսկի փայլ մը կ'առնէին ..

Մինչդեռ հոն , գաւսին վրայ . կը մեռնէին բոլորը . ասդերը չին երեւար վառողի բանձր ամպերով ծածկուած . յոյսը կը վերջանար . բայց հայրենիքը աւելի մեծ ու գեղեցկագոյն՝ կը պատրաստուեր նորէն ծնելու ... Զին չէր հասկնար այս ամենը : Անոր համար գիւղին պատկերը միակ երազն էր , միակ նպատակը՝ որուն կ'ուզեր հասնիլ .. կը ֆալէր . կը ֆալէր : Տէրը՝ որ կը մնար փոսին մեջ , հեռուն էր հիմա . եւ ձիուն այնպէս կը բուեր որ գիւղ հասնելուն՝ պիտի գտնէր զայն տանը փակին մեջ , ախոռին դրան առջեւ ջորին դոյլը լեցնելու զբաղած՝ իր ծարաւին համար .. Պիտի մտնէր հոն , յարդերուն վրայ պիտի բնանար , պիտի շնչէր հետազին օդը՝ որուն կը խառնուեր շերմութիւն մը բարմ հակորեն ծաւալելով ... կը դողար , կը ցնցուեր , եւ իր ամբակները կ'արիւնուեին . հալեր ու մասեր էին անոնք ...

Պարանոցին վերքը կը լեցուեր արիւնով , յետոյ կը ժայթէր զայն ...

Բաւը բանձրացած էր վերքին լայնաբաց բերանը :

Գլուխը կախած՝ հեւալով, սանջուելով կը քալէր։ Հիմա
կը զգար որ սոսկալի բեռ մը կար կոճակին վրայ, ու
չեր հասկնար տակաւին թէ Նորմանտիան հեռուն էր,
թէ պատերազմի դաշտը գալու համար օրերով քալած
էին... կը փորձէ բառացրով սուրալ, հասնիլ անոր.
բայց ոյժերը կը լին զայն.. Վերջին անգամ կը հաւաքէ¹
զանոնք. կ'ամփոփուի, ու կը վազէ հրաբորքով հնոցին
մեջ, ոռումբերու հրեղին անձրեւին տակ, պարանոցն եր-
կարած, բայց ցցուած, խելայեղօրէն, կատաղութեամբ,
զայրոյբով, ու կ'անհնետանայ կրակին մեջ՝ վրնջելով...

ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԸ

(ՊԱՏՄՈՒԱԾՔ)

ՍԵՊ. 1915

Բարակուկ, խեղն ու կրակ, մեկ եզերք ծառա-
զարդ, միւսը կիսով չափ լեռնային ճամբայ մըն էր ան՝
որ զիւղեն կը ձգուէր դեպի դաշերը։ Ճերմակ երիզ
մըն էր ան կարծես՝ որ տուներուն առջեւէն՝ օձապտոյք,
յետոյ ուղղահայեաց, գետին երկայնքն ի վեր կ'երքար,
կ'երքար ու կը հատնէր ցորենի դաշերուն ծոցը։ Գիւղին
տղաբը կը սիրէին զայն. կը խաղային անոր վրայ։ Ճօ-
սերը անկէ կ'անցնէին. իրիկունը միեւնոյն տեղին կու-
գային իրենց փարախը մտնէլու։ Միակ ճամբան էր ան՝

որուն հետ սերունդներ մաւեր. լնցեր էին, եւ հիմա ուրիշներ կ'անցնէին անոր վրայ, ու դեռ ան կը մնար, անտարբեր ականատեսի մը պէս, բնուքեան ու կեանքի խորհուրդներուն դէմ:

Երկունքն ալ կ'անցնէին անկէ, Թորոսն ու Կիրակոսը. առաւօսուն իրենց արտերը երալու, երեկոյին իրենց տուները վերադառնալու համար. հողային աշխատանքնեն յոզնած :

Գիւղին մէջ ամենն ալ կը ճանչնային զանոնի. մէկ ընտանիքէ առած էին իրենց կիները: Եղբօր պէս էին իրարու հետ. բայց երկու տարիէ ի վեր են քրած էին ժառանգութեան խնդրի մը՝ կտոր մը հողի համար: Կիրակոսին վերջին խօսքը հետեւեալն էր եղած, այն օրը, երբ Թորոսը իր ձեռք բերած նոր հողը կը ջրէր՝ առուակին անցքը դարձնելով դէպի հոն, «Է՞ն, Թորոս, անիրաւութիւն ըրիր, ասկէ վերջը ինձի մի՛ փնտուր, ես ալ մեզ չիկայի տեղ կը դնեմ.» Միւսը չէր պատասխանած. երես դարձուցեր էին իրարու դէմ այս կերպով. խոյս տուած էին իրարմէ, եւ երկուքն տուները կտրած էին իրենց կապը: Կիներն ալ չերն տեսնուած իրարու հետ՝ իրենց ամուսիններէն վախնալով: Գիւղը խօսած էր անոնց վրայ, քանանան, ուսք մէջտեղ ինկած էին զանոնի հաւեցնելու համար. Թորոսը ուզած էր, բայց Կիրակոսը չէր համոզուած, եւ այսպէս ժամանակը սահած էր՝ առանց որ անոնի մոռցած ըլլային իրենց մենք: Հողի կտոր մը արժէք չուներ Կիրակոսին. բայց խաբուելու,

անիրաւուած ըլլալու զգացումը կը տանջէր զայն: Երկուքին ցաւը միեւնոյնը չէր, որպէսզի միանային անոնի դարձնալ, նորէն եղբօր պէս ըլլային, նորէն միասին խմեին, միասին պարպէին իրենց գինիի գաւարները ..

Միւսը զղացած էր բրածին համար. բայց վարանած էր մօտենալու Կիրակոսին եւ բսելու անոր. «Մոռնանին անցեալը, կեաներ շատ կարն է, մե՛ս, մեր երկուքին մազերն ալ ներմինալ կը սկսին, չարծեր քեն պանել այսպէս.»

Իրենց մենք հիւանդութեան մը փոխուած էր նետրզնետէ, որմէ բուժուելու նար չի կար այնեւս: Ա՛լ կիները կը տեսնուէին իրարու հետ. ամուսինները չէին հետաքրքրուեր անոնցմով:

Իրիկուն մը, երբ տուն կը վերադառնային միեւնոյն բարակուկ ճամբէն, ճանդիպեցան իրարու. կեցան դէմ դիմաց, անհամարձակ, ճայուածնին վիհընվ լեցուն, գլխիկոր: Հետեւեալ օրը հունձները պիտի սկըսէին:

— Կիրակոս, ըստ Թորոսը, ծերացանի, մե՛ս.. եւ իր ձեռքը գլխուն տանելով՝ շարունակեց խօսք.

— Վաղը պիտի հնձնենի, Ասոււած ուն պահէ տունդ ու տեղդ...

Միւսը չէր կրնար խօսիլ, լեզուն բռնուած էր բերանին մէջ: Երկու տարի կ'ըլլար, Թորոսին ձայնը չէր լսած: Հին բարեկամութեան մը բաղցրաւրիւնն էր ան-

որ այսպէս յանկարծ նորէն կը լսուեր, կը խուժեր իր հոգիին խորը՝ սփոփանեի մը պէս...

— Ինչո՞ւ չես խօսիր հետս...

Կարծես երկու տղաներ ըլլային անոնք, իրարու մօտեցան. բայց բաժնուեցան յանկարծ: Կիրակոսը չեր ուղեր. չեր ուղեր բնաւ. ո՛չ անոր բարեկամութիւնը պէտք էր իրեն, ո՛չ անոր ձայնը, ո՛չ անոր խօսքը, ո՛չ անոր զղումը...

Գիշերը կ'իջներ ճամբուն վրայ դանդաղորեն, ծանրուեն, ահաւոր... Երբէք այսքան սգեղ չեր երեւցած կեսնը Թոռոսին: Շարունակեց իր ճամբան՝ ընկնուած, ինքոյնին դուրս: Երբ տուն հասաւ, դրան առջեւ՝ ներս չի մտած՝ ետին դարձաւ ու կարծեց, յուսաց որ կուգար ան. բայց միւսը չեր երեւար...

Եօրը տարիներ անցեր էին: Գիւղին մէջ տատերը պակսած, տատերն ալ անոնց տեղն էին եկած: Գերեզմաններուն յաջորդեր էին օրօրցները, ծերերուն մանուկները: Բարակուկ ճամբուն վրայ ծառերն ալ չորցեր էին. գետը միեւնոյն էր. միեւնոյն էր կեանքը անոնց ժենին պէս...

Թոռոսին անդրանիկ տղան մեռած էր: Կիրակոսը ներկայ գտնուած էր անոր յուղարկաւորութեան. բայց մահն ալ այնքան զօրաւոր չեր եղած՝ մօտեցնելու համար իրարու անոնց բաժնուած սիրտերը: Գիւղը պիտի գաղրէր կառավարական հրամանով մը: Արդէն Հայաստանին ու Կիլիկիոյ միւս բաղաբներէն արիւնոս լուրերը

Երբոր անոնք նոտան աւազներուն վրայ, ամեն մեկը զլուխը ծուց կուրծքին ու լայաւ...

Ծովը կապոյն էր տակաւին մինչեւ հորիզոն. անոր ալիքները կուգային մեռնելու անոնց ոսքին առջեւ, մեղմիկ, անոյշ ձայն մը կը հանեին՝ որ հեծկլտանեի մը կը նմաներ...

Աւդր. 1915

չին ուսանար հասնելու: Գիւղին բնակչութիւնը գաղքեց, բայց ապստամբական գաղը մըն էր ասիկա կառավարութեան դէմ:

Լեռները բառուցան անոնք, Երիտասարդները զինուած՝ ինքնապահութեան համար: Կոփուր տեւեց մինչեւ այն օրը, երբ այլ եւս կապարը լմնցաւ, հրացանները լուցին եւ փողերուն վրայ սեղմուեցան, պրկուեցան կտրիններու ջղուտ ձեռքերը...

Բայց հրաց մը պատահեցաւ: Հոն՝ ուր հասած էին, լեռներուն վրայ, որոնց սորոտը կը ծեծուէր ծովուն փրփրադէկ ու ներմակ ալիքներն, մահը կը սպանար անոնց: Մահուան տեղ փրկուրիւնը եկաւ, Թրանսական գրահանորները գեղեցիկ Ազատութիւնը բերին... Առաջին խումբին մէջն էին երկու ծերերը, Կիրակոսն ու Թորոսը: «Կիւշէն»ի մէջ չի մօսեցան իրարու. բայց իրարու վրայ մտածեցին լալով:

Բօր-Սալիսի ափերուն վրայ, ներմակ վրաններուն տակն են անոնք: Կիրակի օր մըն է. ծովը կապոյս է մինչեւ հորիզոն. Երկինքին մէջ ամպ մը չերեւիր: Երկու ծերերը կը նանդիպին իրարու՝ աւազներուն վրայ. կը կենան դէմ դիմաց, նիւդ այն իրիկուան պէս, գիւղի նամբուն եզերքը. ու կը նային իրարու աշխերուն մէջ՝ այս անգամ կարեկցաբար, եղբայրուհին...

— Թորոս...

Միւսը չի պատասխաներ ոււսով, բայց լոււրենէ մը յետոյ կը նեծկլտայ.

— Կիրակոս ..

Կը մօտենան. կը բո՞նեն իրարու ձեռքին ու կը դողան. կը մսին. կուլան ..

— Ի՞նչ օրեր էին այն օրերը ...

— Անոնց արժեքը չի հասկցանք ..

Ու կը յիշեն իրենց գիւղը, անոր բարակուկ խելին ու կրակ ճամբան՝ ուրկէ կ'անցնէին ամէն օր. կը հանդիպէին իրարու. երես կը դարցնէին. ֆեն կ'ընէին կտոր մը հողի համար ...

— Կը տեսնե՞ս, Կիրակոս, հիմա բան մը չունիմ ..

— Ե՞ս ալ չունիմ, միայն ցաւը կայ ...

— Էհ, մոռնանք ամէն բան, հիմա զոնի մոռնանք, տե՛ս, մազերնիս ներմկցան ..

— Իրաւոնն ունիս, բայց երէ նորէն վերադառնանք...

— Այն ատէն իրար կը խառնենք մեր հողերը, մեր տուները, մեր ընտանիքները, եղբօր պէս կ'ապրինք ասկէ վերջը ...

— Եղբօր պէս կ'ապրինք ...

Անոնց ձեռքերը միացան իրարու դողալով. արդէն եղբայրացած էին վետին մէջ, խեղնութեան, աղբատութեան գաղափարով ..

Արդէն մէկ էին անոնց երկուքին սիրտերը, ձուլուած իրարու հետ մէկ յոյսով, վաղուան կեանքին յոյսը, երբ իրենց հողերը, տուները, ընտանիքները իրարու պիտի խառնէին երջանիկ բլլալու համար ..

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄԸ

(ՊԱՏՄՈՒՄՔ)

Դուռը հրելով մտաւ : Առտուան ժամը ուրը հազիւ կար: Ամուսինը նոր արքնցած էր: Ննջասենեակին բաց պատուհանէն արեւին ճառագայթները կը խուժէին ոսկեզօծելով հայելիին առջեւ դրուած յայսմիկները :

— Կ'երբամ, ըստ անոր, նախանաւը պատրաստ : Աշխերը կարմրած էին. ի՞նչ ուներ, ինչո՞ւ լացած էր: Կ'երբար նորէն եւ առանց իր հրամանին: Քառասունի մօս էր ան. բայց երիտասարդի մը գեղեցկութիւնն ուներ. իր նազելի հասակը գրաւիչ, աշերուն

արտայայտութիւնը բաղցրութեամբ լեցուն: Ո՞ւր կ'երբար:
Հինգ օրէ ի վեր յանկարծ փոխուած էր այսպէս: Զի
քողուց որ հեռանար: Բոնեց անոր ձեռքեն, ու շետա-
կի՝ աշերուն մէջ նայելով՝ ըստ:

— Լացեր ես դուն, ի՞նչ ունիս, ո՞ւր կ'երբաս: Կինը
չի պատասխանեց, աշերը խոնարհած, գաղտնի վետի
մը բեռան տակ ընկնուած: Յետոյ, երբ ամուսինը կը
քախանձէր.

— Ինչո՞ւ կը հարցնես, առաջուանն եմ ֆեզի հա-
մար. փոխուած չեմ. մի՛ կասկածիր. կը տեսնես որ սե-
ւեր կը հագնիմ. մէկը չի նայիր ինձի:

— Զէ՛. գեղեցիկ ես դուն, ուրիշ մը կը սիրես. կը խա-
քես ինձի. մազերդ, ինչքա՞ն աղուոր յարդարեր ես. տե-
սնող պիտի հիանայ. որո՞ւն կ'երբաս, ըսէ՛, մի՛ պա-
հեր...

— Քեզի համար կ'երբամ, որպէսզի զիս աւելի սի-
րես... եւ նեծկլտանեին մէջն կրկնեց միեւնոյն խօսքը,
«որպէսզի զիս աւելի սիրես...»

Ամուսինը բան մը չէր նասկնար: Իրենց տղան սահ-
մանազլուխն էր: Ամիս մառաջուան եկած նամակին
մէջ ան գրած էր իր հօրը քէ՛ ուուով պիտի վերադառ-
նար հանի մօռուան արձակուրդով: Բայց կինը փոխ-
ուած էր յանկարծ. ի՞նչ պատահած էր անոր...

— Ինչո՞ւ կուլաս, ես առանց արցունեներուդ ար-
դին կը սիրեմ ենց. չէ՛, մի՛ լար: Երբա՞ն միասին ուր
որ կ'ուզէիր առանձին երբալ, որպէսզի ֆեզ աւելի սի-

րէի, իմ անոյշ, իմ գեղեցիկ ժանինս ..

— Այսօր մի՛ զար, վաղը միասին կ'երբանք: Նա-
խազգացումով մը կնոջը ձեռքին բռնեց, գրադարանին
առջեւ տարալ՝ որուն ապակիին իրենց տղուն լուսա-
նկարը կը տեսնուեր:

— Երդում րու՛, մեր տղուն սիրոյն համար՝ քէ զիս
շես խաբեր ..

Ժանինը բաւկինակը տարալ աշերուն, ու դառնա-
լով ամուսնիմ՝ ըստ պարզապէս, հպարտօրէն, անվախ,
վճռական կեցուածքով մը՝ «Կ'երդնում, պարոն Վալլրօ՛,
իմ սիրելի ամուսինս .»

Վալլրօն բողուց որ երբար ան: Երբ ժանինը կոր-
սուեցաւ փողոցին մէջ, ան դարձաւ տղուն լուսանկա-
րին եւ ժպտաց անոր կարօսալի սրով: Յետոյ սեղան
նստաւ, ու թէյին գաւարը լեցուց: Երբ կը պատրաս-
ուեր դուրս ելնելու, հանդիպեցաւ սանդուխին վրայ
ժանինին՝ որ կուգար ժպտադէմ, խուոր ծաղկեփունչ մը
ձեռքերուն մէջ, կուրծքին վրայ:

— Ո՞ւր կ'երբաս, Վալլրօ՛, եկո՞ւր ինձի հետ: Կը
հեւար, բայց իր աշերը առաջուան տիառութիւնը չու-
նեին. անոր յաջորդած էր անշափ ուրախութիւն մը:

— Ո՞ւր պիտի երբանք, ժանին, զիտէն որ այսօր
ժամադրութիւն ունեի պարոն Սերժինին հետ, գրասեն-
եակը, կարեւոր գործի մը համար:

— Օ՛, Սերժինը, այսօր հետս եկո՞ւր: Կուզէմ ու-
րախացնել ենց, կառք մը վարձե՞նք, Վալլրօ՛, ուուով

հասնինք:

— Բայց ո՞ւր, Ժանին, ինչո՞ւ չես յայտներ ինձի:

Եւ երբ կինը կը լուր, ամուսինը կը հարցներ անոր վարանոս, վախնալով.

— Մեր տղան... Ժանինը կը պատասխաներ, — Թերեւս... Ու տեսնելով իր ամուսինին յանկարծական տըխրութիւնը՝

— Վալրո, այս ծաղիկները մեր տղուն համար զնեցի...

Կառք մը վարձեցին: Երբ իրարու բով նստան, Ժանինը ժամանով ըստ անոր.

— Կը կասկածեիր, Վալրո՛, դուն՝ որ զիս շա՞ս կը սիրեիր:

Միւսը կը պատասխաներ անոր.

— Որովհետեւ տաս գեղեցիկ ես, մանաւանդ այսօր, մազերդ... Վախցայ որ ուրիշ մեկուն համար եր, Ժանին...

Կինը կը նայէր անոր աշխերուն ժափտով մը՝ որ կարծես ըսել կ'ուզէր. «Ես բոլորովին բուկդ եմ...» Կառապանը ետին դառնալով ու քիչ մը ծռելով կառքին մեջ՝ հարցուց:

— Անալի հիւանդանո՞ցը, տիկին: Մայրը պատասխանեց. «Այո՛»: Հայրը կը վախնար: Զիերը կը վազէին արագընքաց: Պիտի հասնեին ոււտով: Ի՞նչ պիտի տեսներ ան: Եր տղան վիրաւո՞ր, բայց թերեւս ապահնած, ափսո՞ս...

— Ե՞րբ եկած եր, Ժանին, հարցուց իր կնոջը մեղածայն: Ինչո՞ւ հետ չես խօսիր: Իրա՞ւ և ուրախութիւնդ:

— Այո՛, Վալրո, բեզ չեմ խարեւ: Իշան կառէն: Վճարեցին: Երբու նրբանցքին մեջ՝ զրութեան բոզ մը հանդիպելով՝ Ժանինը բարեւեց զայն, Վալրոն սժզունեցաւ: Կանգ առին անկողինի մառջեւ: Իրենց տղան եր նոն պառկողը: Կը բնանար: Գիշերը մինչեւ լոյս անջուած եր. բայց առաւօսուն բժիշկը բնենելով զայն՝ ըստ մօրը.

— Մի՛ վախնամ, տիկին, վանգ չի կայ, պիտի ապրի:

Այս խօսին սպասած եր յայտնելու համար իր ամուսինը: Հիմա կը բնանար ամ՝ որուն սեարին վերեւ կը սպասէին երկուէն ալ բով բովի, լոին: Ծաղկեփունջը կուրծքին վրայ դնելով՝ մայրը ծռեցաւ եւ իր զաւկին նակար համբուրեց: Հայրը վախցաւ, անհամարձակ: Տղան արքնցաւ մեկ ժամ վերջը, ու տեսնելով իր ծնողը՝ ժամաց:


— Հայր իմ, վերջապէս...

Հայրը պատասխանեց.

— Ի՞նչ կայ, զաւկս, չի գիտեր, մայրդ նոր յայտնեց ինձի, դեռ այսօր:

Երբ զլուխը կը վերցներ տղուն համբոյրը զգալով տրունին վրայ, կնոջը նայեցաւ, ու ժիրութեամբ՝

— Տանջանիք՝ զոր բեզի վերապահնեցիր բոլորովին,



հայրական սրտի մը նեմարիս երջանկութիւնը պիտի բլր
հոս , անոր սնարին բով , հերոսական սպասումի մը գ
ղեցիկ լոռութեամբ մէջ .. Կինը զլուխը անոր կուրծքի
դնելով՝

— Պիտի ներես ինձի , Վալլրօ’ ,

Հայրը մրմնջեց լալով՝

— Կը ներեմ :

Տղան ծաղկեփունջը առնելով՝ տնչեց անոր բոյր
կարօսսպին զինովութեամբ մը եւ բսաւ անոնց , երբ կ
հեռանային իր բովէն .

— Վաղը կը սպասեմ ձեզի , այս անգամ երկուքի
ալ միասին ..

Հայրը դարձաւ անոր: Նայուածքը ժպտուն եր. զլու
խը շարժեց կարծես բսել ուզելով . «Պիտի տեսնես այ
անգամ . » Կէս օրուան մօս կը վերադառնար աւելի խո
ռոր ծաղկեփունջի մը հետ , ու գրկելով իր տղան .

— Մայդ չի զիտեր որ եկայ , ինձի կը սպասէ
տունը , բայց պիտի չերպամ , կ'ուզեմ բովդ մնալ մինչեւ
իրիկուն , խօսիլ ֆեզի հետ հայրենիքին վրայ ..

— Ինչո՞ւ կը խնդաս... Ու տրջազգեսի մը ծալքն
ռուն տրիւնը լսելով՝ եսին դարձաւ :

— Վալլրօ’ :

Ժանինն եր ...



ԳԻՆ 5 ՀՐԵ. 012

891.99
U-93

ՀՀ Ազգային գրադարան



006424

22352